

# Սիոն

## ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱԼԱՏԱԿՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԿԱՐՔՈՒԹՅԱՆ



Ժ.Թ. ՏԵՐԻ - ՆՈՐ Ը. Թ. Ա. 1945

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in  
JERUSALEM — PALESTINE

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

	ԵՐԵ
<b>ԽՄԲԱԳԻՌԱԿԱՆ</b>	
— Եղմիածին.	66
— Արիւնեն վերջ.	72
<b>Կոնդակ Հայրապետական.</b>	76
Ընթացութիւն, Ձեռնադրութիւն եւ Օծում՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի.	77
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>	
— “ձառ Խաչին”.	87
<b>ԳՐԱԿԱՆ</b>	
— Նորէն կը հնչեն զանգակները.	89
— Ներկայութիւն.	92
— Սերմանացան.	94
— “Սալվու զինաւ Եղմիածին”.	101
— Պատմութեան ձայներն.	103
<b>ԿՐՈՆԱՊԱԼՏՄԱՆԿԱՆ</b>	
— Ասուածառութիւն Հայերէն հին քարգմանու- թիւնները.	ՆՈՐԱՅՐ ՎՐԿ. ԽՈՎԱԿԱՆ 107
<b>ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ</b> -	
— Ցունական ազդեցութիւնը Հայերէնի վրայ.	ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ 113
<b>ԳՐԱԽՈՍԱԿԱՆ</b> *	
— Համապատեք Արեւմօսայ Գրականութեան.	ԵԳԻԱՎՐԴ 118
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐԱՍԵՆ</b>	
— Եղմիածին եւ Սփիռք.	121
— Մրազան հիւրենը Ս. Արուեն ներս.	122
— Ժամանում Մրազան Պատրիարքի.	122
— Ժառանգաւորութեան.	123
— Հանդիսութիւններ՝ Ժառ. Վարժ. իւ Ս. Քարզ. Վարժ. իւ.	123
— Քառաձամբ պատարազներ.	125
— Տեսչական փոփոխութիւններ.	125
Ցայտարութիւն՝ Քառասնամեայ Ցորելեան Յ. Օօսկանի.	126

## Ք Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

**ՍԻՇՆԻ Տարեկան բաժնեզինն է՝ բոլոր Երկիրներու ճամար՝ Անզլ. Շիլին 6  
կամ մէկ ու կէս Ամերիկեան Տօլար:**

**ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԱԿԻ Է**

**Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION  
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine**

# Ս Ի Ո Ւ

ԺԹ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1945

ՄԱՅԻՍ-ՅՈՒՆԻ-ՅՈՒԼԻ-ՕԴ-ԱՏ.

5-6-7-8



ՆՈՐԻՆ Ս. ՕԾՈՒԹԻՒՆ

S. S. ԳԵՂՐԳ. Զ.

ԿԵ. ՀԱՅՐՈՒՄԵՏ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅԵՆ

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԵԶՄԻԱԾԻՆ

Սիոն գերազոյն հրճուանքն ունի, աւետել կարհնալու Սփիւռքի հայութեան, թէ Հայաստանեաց եկեղեցին անզամ մըն ալ կը թօթուէ տրամութեան և ստուերին տիրակալութիւնը իր վրայէն և կը դառնայ կեանքին, դերին՝ զոր իր դարերը դրած են այս ժողովուրդի պատմութեան մատեաններուն։ Ա. Էջմիածինը իր Գահակալը ունի, այնքան զժնդակ կորանքներէ, կործանումներէ վերլ, և նոյնիսկ ի հեճուկս անոնց։

Գոհ ենք և ուրախ, տագնասլը դադրած է. ինչ որ լաւածես կղձերէ թելադրուած կը սիրէինք նախազգալ, իրականութիւն է արդէն, խորհրդաւոր որքան հեռահաս։

Յունիս 16-ին, Էջմիածնի նուիրական կաթողիկէին ներքև, բացուեցաւ Ազգային-Եկեղեցական Ընդհանուր ժողովը. Վեց օրեր վերջ Յունիս 22-ին, Ուրբաթ օրը, կատարուեցաւ կաթողիկոսական ընտրութիւնը, և Մայր Աթոռոյ Ազգային ծեղակալ՝ Տ. Գլուխ Արքիվապ. ԶէօրէթձեԱն, որ, բացի Հոգելոյս Տ. Խորէն Կաթողիկոսի վերջին տարիներուն յայտնաբերած օդտաշատ զործունէութենէն, անոր վախճանումէն յետոյ մանաւանդ, Աթոռոյ իրական պարապութեան ութը տարիներուն, նախախնամութիւնն էր եղած, լիովին արժեցնելով հեռատես ու զործունեայ Ազգին և Եկեղեցւոյ սիրով տողորուն և բարձրագոյն ձեռնահասութիւններով օժտուած նողկորականի իր առաւելութիւնները, ընտրուեցաւ և երկու օր վերջ՝ 24 Յունիս, Օծուեցաւ Կաթողիկոս Ամենայն Հայոց։

Առաջին կէտը՝ որ ուրախութիւն պէտք է առթէ բովանդակ Աղքին, այն է թէ իրական արժանիք մըն է որ կը բազմի Լուսաւորչի Աթոռին վրայ։ Գիտուն, հեռատես, և գործունեայ անձնաւորութիւն մը, որ Ազգին և Եկեղեցին ամենէն բախտորոշ մէկ շրջանին, իրատես փորձառութեան և ուշիմ իմաստութեան հիմնալի փաստը տուաւ, փրկելու համար անզամ մը ևս Եկեղեցին իր առաւել քան զժնդակ տագնապներէն, Ազգին ներքին խոռվքներով ինչպէս արտաքին ազգակներու ճնշումով դոյաւոր։

Գոհունակութեան արժանիք երկրորդ պարագան, արդարամիտ այն կեցուածքն է, զոր Հայաստանի Սովիէտ Կառավարութիւնը ցոյց տուաւ ոչ միայն Խորհրդային սահմաններէն ներս ապրող հայ հասարակութեանց, այլև արտասահմանեան զաղութեարու պատուիրակութեանց հանդէպ։ Փութկոտ, յարդալից և հողածու վերաբերմունքը զոր գտան պատգամաւորները ամենուրեք Սփիւռքի բոլոր սահմաններուն վրայ, վեր է ամէն զդացումէ և հաշիւներէ, և միայն ուրախութիւն կընայ պատճառել բոլորին, ու երախտիք Հայաստանի Կառավարութեան նկատմամբ։

Ոչ նուազ միիթարական է և ամէն մասամբ գնահատելի, որ այս ընտրութիւնը կը կատարուէր նորահաստատ ազգային օրէնքին համեմատ ու միա-

ձայն, այլ մանաւանդ բովանդակ ազգին սրտաթունդ հաճութեամբը : Խակ Մեծի Տանն կիլիկոյ Կաթողիկոսի մասնակցութիւնը այս ընտրութեան, զայն կը վերածէր սրտառուչ հանդէսի մը, աննախընթաց մեր պատմութեան մէջ, ինչպէս նաև անոր կուտար իմաստ մը որ սկզբը մը կը նշանակէ այս ժողովուրդի պատմութեան համար — Համահայութեան նուրիական պատգամին անդրանիկ կերպարանքը — :

Պէտք չէ ուշադրութեանէ վրիփեցնել նոյնատեն որ իրերը կատարեցին այսպէս գոհացուցիչ ընթացք մը . թէ՛ դէպքերու պատմական դասաւորումը և թէ՛ սկզբէն չպակսող բարեջան աշխատանքի յարատեռութիւնը՝ անոր կողմէն որ այսօր այնքան արժանիքով և իրաւունքով կը բազմի Լուսաւորչի Աթոռին վրայ, աւելցուցին բարեյօժար նկատմաման տրամադրութիւնները : Յետոյ կրօնի պատութիւնը Խորհրդային կարգերէն ներս՝ սկզբէն ի վեր սկզբունք է եղած և կը մնայ, իսկ երկրորդ այս Մեծ Պատերազմին նախօրեակին, Սովորէ իշխանութիւնը մասնաւոր կարեռութեամբ նայեցաւ Եկեղեցին : Ուուս Պատրիարքի մեծաշուք ընտրութիւնը, և կարգ մը Եկեղեցական կալուածներու և առանձնաշնորհումներու վերադարձը փաստ մըն է այս իրողութեան : Տարբեր չէր կրնար ըլլալ Հայաստանի Կառավարութեան ալ վերաբերմունքը Հայ Եկեղեցւոյ հանդէպ: Թող թէ Հայրենական Պատերազմի մէջ Հայ Եկեղեցին թէկ կոտորակուած ու շախվախ, նորէն ստանձնեց իր պատմական գերը : Ազգանակիր Տեղակալը՝ յանուն Հայ Եկեղեցւոյ, իր սրտազին կոչերով դիմեց ինչպէս Մայր Հայրենիքի՝ այնպէս ալ ի Սփիւռս եղող իր որդիններուն, որ իրենց լաւագոյնը ընեն, օժանդակելու մեր երկրի պաշտպան կարմիր բանակին և Հայ զինուորին, որ մեր պատմութեան ամբողջ դարերուն, անոր բոլոր նսեմութիւններուն վրայ իսկական կարմիր գեղեցկութիւն մը եղաւ իր արեան կարմիր հոսումով, ստեղծելով առասպեկտական քայլութեան արդար համբաւը ինչպէս երէկ այնպէս ալ այսօր՝ կերչէն մինչև Պեռլին :

Հայ Եկեղեցին ինչպէս մեր գերութեան օրերուն, այնպէս ալ Սփիւռքի տրամութիւններուն մէջ, զիտակ է իր զաւակներով կերառուած փառքի այս արժանիքին և հաւատարիմ է այս անզամ ալ դարաւոր իր գերին, երբ ամենէն վճռական բոպէններուն անոր Խորհրդաւոր արգանդէն մեծեր ծնան վտանգուած ժողովուրդի ճակատագիրը դիմաւորելու, տարածնուածը դարմանելու : Զուրտեղը չէ որ ամբողջ ազգը իր գերազոյն խտէալին իրագործումը այսօր ալ կը վտանի Լուսաւորչի Աթոռի Գահակալին :

Ըսդհանուր այս յեղաշրջութեան չնորհներ էր որ Հայոց Եկեղեցին կը յաջողէր վերազանել իր դարաւոր խորհուրդին այս նոր յարութիւնը, ընտրութեամբը Հայ Եկեղեցւոյ Պետին և մշտնշենաւորմանը Լուսաւորչի Աթոռին : Ուրախ ենք, ու երախստապարտ Հայաստանի իմաստուն գարիշներուն, որոնք զիտցան զնահասել կըմիածինը, ու անող Հայաստանեայց Եկեղեցին, ու վստահ էինք չէին կընար տարբեր խորհիլ, քանի որ Եկեղեցին իր կրօնական կոչումին կըորդ նկատած է միշտ ազգային զիտակցութեան մշակման գործը : Հայաստանի հառավարութիւնը ինչ իրաւակարգերու և հրամայականներու ալ ժառանգէ, չի կընար չմտանզուրդի հայ ժողովուրդի ցեղական ինքնութեան պահպանումով, և տարակոյս չկայ թէ այս տեսակէտով, իրեն աշակից մը միայն կընայ նկատել Հայ Եկեղեցին :

Երեսյթները քաջալերական են, Աստուծոյ նախախնամող աջը կը հակէ ինչպէս Հայ ժողովուրդին՝ այնպէս ալ Հայ Եկեղեցիի ճակատազրին փրայ: Ողջ մտութիւնը և բարեյօժարութիւնը չէ որ կը պակսին Էջմիածնի և Հայութիքի մէջ, հասկցողներ և հասկցնողներ միանգամայն կան հոն՝ Մայր Աթոռոյ շուրջ:

Բովանդակ Սփիւռքը մէկէ աւելի պատգամաւորներով Մայր Աթոռոյ Գահակախ ընտրութեան տարաւ իր մասնակցութիւնը և իրագործեց զայն ընդհանուր և անօրինակ շեղութեամբ Յրուսահնմանի ներկայացուցիչները տեսան մեր Հայութիքը, արիւններէն վերջ, վերելքի իր երազներու և յոյսերու ճամրուն՝ առաւել քան երրէք խոստումնալից և շրեղ: Զգացին Սովիէտ Միութեան և Հայաստանի Կառավարութեան բարեացակամ ու չերմ վերաբերմունքը Էջմիածնի և Հայ Եկեղեցւոյ հանդէպ, և լեցուած տարրերովը, ճառագայթումովը մեր երկու զերազոյն փառքերուն, կրինապէս սրբազնացած մեզի եկան աւետելու Հայ Հայութիքի և Հայաստանի այց Եկեղեցւոյ քաղցր լուսաբացին պատգամը: Մեր պատմութեան մէջ, քիչ անզամ բառերը այնքան իրաւութիւն և ծանրութիւն ստացան, որքան պատգամաւորներու բերանէն, և այս անոր համար, վասնզի անոնք օդին մէջ նետուած խօսքեր չէին, սպասումներուն դէմ կերպարանաւորուած յոյսեր ու երազներ չէին, կասկածներ փարատելու ծառայող ճարտարամիտ արտայայտութիւններ չէին, այլ իրականութեան ձայնը և անոր շշագիտելի փաստը: Տեսած էին անոնք, մեր Հայութիքի Փիզիք կերպարանքին յեղացրծութիւնը, անոր ծագկող մշակոյթը իր բոլոր երեսներուն վրայ, որ հակառակ պատերազմի արգելիչ ազդակներուն կը շարունակէր իր թափը կարելի հրայրեով ու նույիրականութեամբ: Սովորական խանդավառութեամբ միայն պէտք չէ մօաենանք հայ մշակոյթին: այդ բառը՝ Սփիւռքի հոգերանութեան մէջ տակաւ կը դառնայ անկնիք, վասնզի հոս անոր կը պակսին անհրաժեշտ սնաւցիչները, որոնք պայմանաւոր են միայն Հայութիքով: Մեր մշակոյթը իրեւ հայ հոգիի զերազոյն աւանդարանը միշտ հալածուած է, Արարատի շուքին ան կը պաշտպանուի նախ իր անմիջական խարիսխներէն — հողին ձայնը, լեռներու փառքը, ամէնօրեայ ապրումը — ապա իր ներքին բնազդային զգայարանքով, ցեղին ողիով, որ անմահ ընդունարանը, տնկարանը և արգանքն է, ուր կ'աւազանուին և կը սաղմնաւորուին ժամանակի, շրջապատի, արեան ու երազի բիւրազան ազգեցնութիւնները, հազներու համար կերպարանքը՝ ժողովուրդի մը հարազատ մշակոյթին: Ուրախ ենք մանաւանդ որ մեր ճարտարապետութիւնը, մեր զրականութիւնը, մեր երզը, միայն անցեալէն ու աւերակներէն չեն դար այսօր, այլ կուզան մեր հարազատներու բազուկներով, քրաինքով և արիւնով կերտուած շեղեցկութենէն: Եւ Սփիւռքը իր մոայլ ճակատազրի ձայնին մէջէն, լսելէն ու սրտապնդուելէն անդին, իրեւ հայութիւնակարօտ Հայութիւն, պարափ ճշդել կարելի պարկեշտ կեցուածքը, կասկածի տակ չձգելու հոն կատարուածը, որ իրականութիւն է և մերը, յետոյ միամասկան և անվերապահ մտածումով և կեցուածքով ճանչնայ զայն իրեւ մեր զերազոյն փրկութիւնը, որպէսի կարելի ըլլայ մեզի, Սփիւռքի հայութեան, կատարել անոր նկատմամբ մեր միահամուռ ու անսահանջ հայու պարտքը:

Իսկ Մայր Աթոռով նկատմամբ զգացուած թոյլաւութիւնը Սովիէտ Հայաստանի իշխանութեան կողմէն, սկզբունքով ճանչուած կրօնի

և խղճի ազատութեան մէկ արտայայտութիւնը չէ միայն, այլ աւելի բան մը՝ քան ինչ որ կրնայինք մտածել և զգալ:

Հողեղէն այս հրճուանք ստեղծող իրողութեանց շարքին, Սիոն ուրախութիւն ունի Սփիւռքին կարենալ աւետելու նկրեղէն իրականութեանց զիդէն այլապէս գեղեցիկ և յուսազրիչ փաստեր: «Դրաւուած» էջմիածնը ամբողջապէս կը դառնայ իր իրաւատիրոջ, Հայոց Հայրապետութեան, գրեթէ ինս օրերը յիշեցնող հոգեկան թելադրանքներու մէջ: Տաճարը, յարակից շէնքերը, հողեղը, որնք դարերով մեր հաւատքին տնկարանը եղան, մեր սրբազնն հայրապետներու անձկութեան, երազներու և հաւատքին անսպառ սերմերուն առջև՝ մշտաբաց, մշտապաշտօն: Էջմիածնի ամբողջ կերպարանքը մօտ է ազատագրուելու դարերու կմիտէն և աւերէն, չորդիւ առայժմ անծանօթ բարերարներու հետաքրքրութեան, և վաղուան անտարակոյս իրացման: Արդիշ բարերաբներ՝ որոնց անուննեղը սիրելի են մեղի, և թերթերէն ծանօթ ձեզի, ստանձնած են մեր օրերու ամէնէն բարձրորակ ինչպէս օգտակար մեքենային — Տպագրական Մամուլին — բոլորովին արդիական կազմով հաստատումը հինաւուրց այդ կամարներու ներքեւ: Եւ տակաւէն անոնք՝ որոնք ձեմարանի հոգեկոր սաներու հայրութիւնը փառասիրեցին, անսալով այսկերպ մեր ժողովարդի պապէնական ամէնէն անսուռ աւանդութեան, Հայաստանեաց Եկեղեցւոյ սպասին, որուն ամէնէն ապինւ ձեւը կենդանի տաճարներն են իր հոգեկոր զինուորներուն: Եւ տակաւէն ուրիշ սրտապուի յանձնառութիւններ, որոնք բոլորը կը հաստատեն Հայաստանեաց Եկեղեցւոյ հանդէպ հայ ժողովուրդի անմար, անվախճան վստահութիւնը: Այս բոլորը էջմիածնը ևս կը գնեն իր վերելքի ճամբուն մէջ, վերազտնել կարենալու համար իր դերին ու խորհուրդին ամբողջ շքեղութիւնը, ըլլալու համար հայոց վերաշնուրող և վաղուան մեցած ու բարգաւաճ Հայրենիքին և հայրենաբարձ հայ Սփիւռքին, ոչ միայն հրայրը այլ նաև մեղ իրարու բերող մազնիսը:

Սէր և յարզանք. — կարելի չէ այլապէս մտածել՝ հայ ժողովուրդի իր Եկեղեցին նկատմամբ ունեցած վերաբերմունքին համար, զոր միշտ զգացած և իրապէս երկան է բրած անոր իշխանութիւնը ներկայացնող Հայրապետական Աթոռուն և Հովուապետական հեղինակութիւնը խորհրդանշող Գաւազանին հանդէպ: Անբացարելի՝ բայց հասկնալի իրողութիւն մըն է արդարեւ, սրտի և հոգիի գեղեցիկութեամբ և մեծադրութիւններով յայտնագրծուած այն յարումը, որով հայութիւնը ինքզինքը սերտ և չերմ կապակցութեան մը մէջ դգացած է միշտ էջմիածնի հետ, անոր անունին, անոր պատկերին, անոր մտածումին մէջ զրգուելով և մեծարելով իր ամէնէն մեծարժէք նուիրականութիւններէն մին:

Այսօր, ու և է ատենէ աւելի, ժամանակն է որ էջմիածնի այդ զաղափարին առջև բովանդակ հայութիւնը իրականացնէ իր պատկառանքին պարագը: Էջմիածնին եթէ այսօր իր բովանդակ պարտքին և ոյժին հոգեկոր թափը չի կը նար արձակել մեղի, չունենալով իր երբեմնի իշխանութեան բովանդակ ճոխութիւնը, սակայն այդ խիկ պատճառաւ, անոր սէղը պէտք է իրրե հրամանակարգ առաքինութիւն մը, ու և է ժամանակէ աւելի, լինէն մեր սիրաը:

Յարզանք անոր՝ որ ննջեց ի լոյս անմահութեան, Պատուական Հայրապետին, Խորէնի, յարգանք նաև անոր որ իմաստուն և բարի գործունէու-

թեան մը արդիւնքներով և խոստումներով կուզայ մեր նայուածքը իրեն ձգելու : Սիոն իրբե պաշտօնական արտայայտութիւնը երուսաղէմի Պատրիարքութեան , երբ ընթացք կուտայ այս զգացումներուն , միայն հոգևոր իշխանութեան մը հանգամանքը չի տեսներ իր մէջ : Էջմիածնի բախտաւորումը առիթ է իրեն համար , որպէսզի ինքինքը նկատէ նաև արտայայտութիւնը համահայ Սփիւռքին , որուն զաւակները ինչ զաղափարաբանութեան ալ պատկանին իրենք զիրենք միշտ մէկ կը զգան այս ժողովուրդի ճակատազրին դէմ : Այդ ճակատազրիը իր ձեռքին մէջ ունեցող գերազոյն Հաստատութեան հասցէլին՝ Սիոն կը մատուցանէ նաև այդ Սփիւռքին սրտայոյզ և սրտազեղ մաղթանքները , որպէսզի ի կատար ածուին , իրենց լիութիւնը զտնեն համայնական երազները մեր բոլորն , միիթարուին սակորները նահատակներուն , բացուին լոյսին և ուրախութեան սրտերը բոլոր աստուերներու մէջ նստողներուն :

Թող ծէրը ինք առաջնորդէ իր նորընտիր պաշտօնեան ի բարին և ի խաղաղութիւն :

ԽՄԲ.

#### Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Կ Ա Ա Ն Ա Կ Ն Ա Ր Կ

Նորին Ս. Օծութիւն , Ազգընտիր Վեհափառ Հայրապետ , Տ. Տ. ԳէՈՐԳ Զ. Արքագնագոյն Կաթողիկոս Զէօքէքնեան՝ ծնած է Խոստով , Նախիջեւան բաղաբը , 1869-ին : Աւարտելէ վերջ անդույն ծխական գպրոցը , Կընդունուի էջմիածնի ձեմարանը եւ 1889-ին Վաւարտէ անոր լիր հասընթացը : Հազիւ վերջացուցած ծնմարանի Գ. Դասարանը , աչքի կ'ինայ իր ուշիմութեամբ , եւ ծնմարանի Վարժոցում , իրեն կը յանձնուին երաժշտութեան զաւար , միաժամանակ կը զեկավարէ նաև վանքի երգեցիկ խումբ :

1889-ին ծնմարանի դասընթացը աւարտելէ վերջ՝ կը ծննդապրութեամբ իրեն կարգակից ունենալով Գարեգին Յովսէքին և Կիլիկոյ ներկայ Կաթողիկոսը , Կարապետ Տէր-Մէրտիքինան , եւ ծնմարանի Տեսուչ Արշակ Նահապետեանը :

Սարկաւագ ըլլալէն վերջ , Նորին Ս. Օծութիւնը կը մեկնի Նախիջեւան իրեւ դասատու տեղույն դպրոցին : Սակայն ծնմարանի Վարչութեան ուշադրութենէն յի վրիսպիր այս ընդունակ եկեղեցականը , ու կը հրաւիրուի հնեսեւարար մեկնելու արտասահման , բարձրագոյն կրթութիւն ստանալու համար : Այսկերպով իրականութիւն կը գտնէր իր տարիներու փափաքը եւ ինք կը մեկնէր Լայացիք : Համալսարանի մէջ նաի կը հնեսեւի աստուածաբանութեան եւ իմաստափրութեան , ապա յետ-բննութեան Կընդունուի Լայացիքի Քոնմէրուաթուառը , 1914-ին կ'աւարտէ երաժշտական իր դասընթացը , կը վերադառնայ էջմիածնին եւ կը կարգուի երաժշտութեան դասատու ծնմարանի մէջ : Տարի մը վերջ կը հրաւիրուի Նախիջեւանի Հոգեւոր Ընծայարանի մէջ երաժշտութեան , եկեղեցական պատմութեան եւ բարոյագիտութեան զամբը ստանձնելու ու կը մնայ այդ պաշտօնին մէջ մինչեւ 1913 : — 1913-ին Գէորգ Ե. Կաթողիկոսի հրաւիրով էջմիածնին կը վերադառնայ , կը ընդունի Վարդապետական ծննդադրութիւն , եւ կը մեկնի իր տեղը իրեւ Առաջնորդական Փոխանորդ Նախիջեւանի Թեմին :

1916-ին Կաթողիկոսի հրաւիրով նորէն կը վերադառնայ էջմիածնին որպէս անդամ Սինոդի , ու կը կարգուի նոյն ատեն նախապահ Ս. էջմիածնի եւ Երեւանի Եղբայրական Օգնութեան մասնախումբերու : Բախտազգութիւններու , որբերու եւ թշուառներու նկատմամբ իր ցոյց տուած հայրական ու եղբայրական ողին , բարձրօրէն կը գնահատուի եւ կը սիրուի ամենուրեք , թէ ժողովուրդէն որ իր մէջ կը տեսնէ միայն ժրազան եւ գուրգուրու հայր մը եւ թէ գործի զեկավարութենէն : Գէորգ Ե. Կաթողիկոսը գնահատելով եռանդուն եւ անձնուէր Վարդապետին , 1917-ին Եպիսկոպոս կը

ձեռնադրէ զայն: Ենտոյ տարի մը վերջ Միաբանութեան կողմէն կ'ընտրուի նախագահ վանական կառավարութեան եւ Հուսարարապետ Մայր Տաճարի:

1921 թուին կը մեկնի Թիֆլիս իրեւ Կաթողիկոսական Ներկայացուցչի Վրաստանի Թեմին եկեղեցական գործերու Կարգադրման համար: 1922-ին Թեմական Պատգամաւորական Փողովք միաձայնութեամբ զինք Առաջնորդ կ'ընտրէ: 1927 թուին կ'ընտրուի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ: 1928-ին վերստին Կաթողիկոսի եւ Գերագոյն Խորհուրդի կարգադրութեամբ կը մեկնի Թիֆլիս, հոն ժայր տուած ազատ եկեղեցական շարժումը դարձեցնելու համար, ու կը յաջողի օրինական միջոցներով ետ առնել անոնց կողմէ գրաւուած եկեղեցիները:

1932-ին տեղի կ'ունենայ Կաթողիկոսական ընտրութիւնը, եւ Ազգ. Եկեղեցական ժողովը զինք կ'ընտրէ անդամ Գերագոյն Խորհուրդի: 1938 Ապրիլ 6ի լուսոցով գիշերը կը վախճանի Խորէն Կաթողիկոսը, այդ միջոցին Զէօքէքնեան Սրբազնը Թիֆլիս էր մեկնած՝ որոշ յանձնաբարութիւներով: Թիֆլիսն անմիջապէս էջմիածն կը վերագառնայ, եւ կ'ընդունի Հանգուցեալ Կաթողիկոսի նախօրդը պատրաստուած կոնճակը ուր ինքը նշանակուած էր իր Տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետութեան: Զէօքէքնեան Հոգեւոր Խորհուրդի անդամներու հետ կը շարունակէ Մայր Աթոռի պահպանման գործը մինչեւ 1941:

1941-ին գումարուած Ազգ. Եկեղեցական ժողովը եպիսկոպոսներու թիւի պակասին եւ արտասահմանէն եկած ոչ բաւարար պատգամաւորներուն պատճառաւ կը յետուածէ Կաթողիկոսական ընտրութիւնը, բայց միաձայնութեամբ կ'ընտրէ Զէօքր Սրբազնը, Տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետութեան:

Նորին Ամենապատուութիւնը բարեխնդորէն եւ գիտակցութեամբ կը լծուի գործի, պահպաններու համար Մայր Աթոռի իրաւունքներու եւ բարեկարգելու զայն, որքան որ պարագաները կրնային թոյլատու ըլլալ: Հայրապահական պատերազմին, Նորին Ամենապատուութիւնը գիտակից իր գերեն, հայրենասիրական ողեշունչ կոչերով հրաւիրեց ինչպէս արտասահմանի, այնպէս ալ Հայրենիքի Հայութիւնը, որ իր օժանդակութիւնը բերէ Կարմիր բանակին եւ Հայ զինուորին:

Ապրիլի կէսերուն, Նորին Սրբազնութիւնը մեկնեցաւ Մոսկուա հանդիպելու եւ խօսելու համար Ի. Վ. Ստալինի հետ՝ Հայ Եկեղեցւոյ գործերու վերաբերեալ հարցերով: Այդ բարեպատճեն հանդիպման առիթով Նորին Ամեն. Ազգընտիր Տեղակալը կ'արտօնուէր էջմիածնի մէջ գումարելու Համազային Եկեղեցական ժողովը եւ զբաղելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեամբ:

16 Յունիս 1945-ին էջմիածն գումարուած Ազգ. Եկեղեցական Էնդի. Ժողովը ձեռնարկելով կաթողիկոսական ընտրութեան՝ 22 Յունիս Աւրբաթ օրը միաձայնութեամբ զինք ընտրեց Կաթողիկոս Ամենայն Հայոց. Եղրորդ օրն իսկ, Կիրակի, 24 Յունիս, կը կատարուէր Օծումը:

Ամբողջ Սփիւռքը, Մայր Հայրենիքին հետ, կեցած էջմիածնի ամբիծ յուշըին առջեւ, մեր հոգին բովանդակ երկիւղածութեամբ մաղթենք, «... միշտ անշարժ պահեալ կԱթոռ Հայկանեայ»:

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ Բ.ԱՐԻՒՆԵՆ ՎԵՐՋ

Երկրորդ Մեծ Պատերազմի ամենէն սև օրերուն՝ Սիոն չդադրեցաւ իր յոյսը յայտնելէ լաւ օրերու թելադրանքներով, թէ Խմբազրական սիւնակներու մէջ և թէ աշխատավիճներէ ստորագրուած յօդուածներով։ Մեր թերթը քաղաքական օրգան մը չէ, բայց է անկէ աւելին։ Քաղաքական կուսակցութիւնները, կազմակերպութիւնները, մարդկայինով պայմանաւոր, կը մնան յաճախ ենթակայ անոր տկարութեանց, վերիվայրումներուն։ Պէտք կա՞յ ըսելու որ Նեկեղեցին իր հոգեկան տարրերովը, մասամբ մը գերծ է այդ տկարացնող ազդակներէն։ Ահա թէ ինչո՞ւ կ'ուզենք ըսել մեր խօսքը, սկսող նոր աշխարհի սեմին։

Նուրջ վեց տարիներ, մարդկանարդեց իր Աստուածը։ Այս մէկ նախադասութեանը մէջ բարի եղէք տեսնելու աննախինթաց նախճիրին անհաւասարելի արհաւիրքը։ Դժուար է մտածել այսօր թէ ինչպէս կարելի եղաւ այս աղէտը, բայց մէշտեղն է փաստը։ Քաղաքակրթութիւնը իր կէսին մէջ կործանած, հարիւրաւոր միլիոն մարդկային կեանքեր խեղդուած և իրենցմով պայմանաւոր գեղեցկութիւնը, ոյժը, բարիքը վերածուած փոշիի։ Զի բաւեր քաղաքակրթութեանց աւերածը ողբալ, մեր խորունկ հաւատաքն է որ, մարդկութիւնը նման աղէսներ շղթայագերծելէ առաջ պիտի յիշէ այս գժապի շրջանը։ Մենք յայտներ էինք այս էջերուն մէջ, աղէտի ամէնէն բուռն օրերուն թէ Աստուած կը պակսէր մեր մէջ։ Այսօր կը զբուին այս տողերը զօրաւոր վստահութեամբ՝ թէ Աստուած կը մօսենայ մեզի։

Զենք գատեր մարդկային յիմարութիւնը, բայց կը սարսափինք այդ յիմարութեան կարելի հետևանքներէն, մասնաւանդ հիմա, երբ զիտութիւնը մարդոց ձեռքին տակ դրած է ահաւորազոյն միջոցներ։ Գիւտերը զիրար պիտի զերազանցեն, հարքները զիրար պիտի ամբողջացնեն, և զլսու պտոյս կ'ունենայ մարդ մտածելու թէ ուր պիտի յանզի խելքին այս խոր արշաւը, Աստուածոյ աղուոր այս աշխարհը վերածելու, մեզի համար, գժողովէ ալ աւելի զարհութելի հանգէսի մը։

Պատերազմը մնանկացած է իր իսկ զարհուրանքէն։ Մեր դարու սկիզբը, նիւթապաշտ մտածողութիւնը երբ կը պատգամափոսէր ի. դարու բնաջնջման պատերազմները, չէր իսկ կասկածեր աստիճանը բնաջնջումին զոր այդ դարու կիսուն, ոռումք մը իրազործած է արդէն։ Ռումբեր ոռումբերու ետևէն, զիւտեր զիւտերու յաջորդող, և գուշ կ'ընկրկի զարհուրած ի գէմ այս հեռանկարին, որ աշխարհն է այդ մահուան ճարտարապետութեան ներքեւ։ Հողին։ ան չի վախնար ոռումբէն և չսպառնար աշխարհէն։ Զի՞ ներուիր արդեօք մեզի հաւատալ, թէ միակ միջոցը այս է ի վերջոյ մարդուն վերադարձու, իրը միակ դարմանը զալոց աղէսներուն։ Հողիներուն մէջ կատարուելիք յեղաշրջումն է որ

մեզի համար անկարելի պիտի դարձնէ բնախնջման այս արհաւիրքները, ազգերէ աղջ, ժողովուրդներէ ժողովուրդ, և եկեղեցին որ դարերով այս տափապաներուն մէջ իր փաստն է բերած փրկարար այդ ազգեցութեան, կը հաւատանք աւելի քան երեսք որ այսօր ալ, ասկէ զերծն ալ, չի կրնար լքել իր դարաւոր դերը, մատանանիշ ընելով՝ մարդերուն՝ աստուածայինը:

Բարեբախտութիւն է զգալ՝ որ այսօրուան մտածողներէն շատերու համար հոգինս բացատրութիւն մը չէ միայն մեր ներքին անորակելիք վիճակին, ոչ ալ Աստուած՝ Ժիղճմտանքով խառնուած բարոյականին արտայայտութիւնը՝ Հակառակ արդի մարդկանականութեան, մարդով զիստուած բացատրելու, հոգին, հոգեկանը, անհրաժեշտ ազգակ մըն է քաղաքակրթութեան. այս իրողութեան հակառակ միտումներն են պատճառ որ աշխարհը միշտ կը յամենայ իր երջանկութիւնը զանելու, և քառորդ դար հեղ մը կրակի կուտայ իր նիւթական քաղաքակրթութեան բուրգերը:

Հոգին միայն կրնայ նուաճել նիւթին և նիւթով պայմանաւոր ազգակներու ափրակալութիւնը, որուն ներքէ կը հեծէ մեր դարու քաղաքակրթութիւնը, նիւթականացած այս վիճակը պատմութեան մէջ, նոր չէ որ իր շուքը կը մօտեցնէր մարդկային ապրումներուն, սակայն վերջացող դարաշրջանը զայն իր բարձրակէտին հասցուց:

Այսօր աւելի քան երբէ մարդիկ կը զգան թէ ազգերու կեանքին սկզբունքը, ոյժին և մեծութեան զաղանիքը, նիւթական չէ և պիտի շրլայ երբէք: Ժողովուրդները չեն մեռնիր իրենց Ֆիզիկական վերքերէն, այլ հոգեկան: Հերոսական փառքը ազգերու, նոյնիսկ շնուռած ազնիւ գուպարներէն, և անսնց մտաւոր ձիրքերն անգամ բաւական չեն զիրենք ապրեցներու, եթէ անսնց պակսի հոգին, որ տեսակէտ մը, դաւանանք մը ըլլալէ աւելի վեր՝ իրերու և իրութեանց դիմաւորումն է, արժենորումը: Նոր հանգանակներով չէ որ Եկեղեցին պիտի խառնուի այս վերանորոգման աշխատանքին, Աստուած չի կը հինար հինալ՝ որ նորոգուի: Հոգին, ինչ կերպով ալ որ ուզենք բացատրել զայն, ճշմարտին, բարիին և գեղեցիկին սկզբունքն է, ներզօր մնունդը, որով կը պայծառակերպուի մարդը, կ'ազնուանայ իր ըմբռնումը և կը գիւրանայ փառքը իր ճակատազրին: Իրական բարեշշումները մոտաւոր, բարոյական, կրօնական այս մեծ ճշմարտութեան արգասիքն են:

Աստուած անբաժան բաժինն է մարդկային կեանքին: Ան է որ կը լեցնէ խորհրդագամ հոգիները, տալով գերազանց վայելքը ազնիւ կեանքի: Հոգին չի խորարանար, չի հիւծիր, և նիւթին շրջապատէն կը զատորշէ վիտակից և խորակարանար, առ մարդը, առընչելու զայն Մեծ Հոգին, Աստուածոյ և Աշխարհը եթէ կ'ուզէ բարձրանալ մարդկային կարելի արժանապատութեան, պէտք է որ իր միտքին մէկ կարեր մասը աստուածացնէ: Հոգին մնանկութիւնը մեծագոյն շարիքն է արդի մարդկութեան: Հոգեկանին ձգտումը կը պակսի արդի երիտասարդութեան, որ կը մեծանյ նիւթական հանոյքներու հասարակ զգացումներով: Հոգին կը պակսի մեր Մամուլին, անոր համար մեր մտաւոր բոլոր արտայայտութիւնները ճիղճ են և առօրեայ: Հոգին կը պակսի նոյնիսկ հոգին մատուակ մեր Եկեղեցական նուիրապետութեան, այդ է պատճառ թերես որ տառապողներու անհուն լէդէնին դէմ այնքան քիչ ըլլան հոգին հերոսները, որոնք կարենային

իրենց էութեան մէջ դիզուած անդոնէն, զրկանքէն, մոխիրէն, հանել կտոր մը լոյս, պատառ մը կապոյտ, զերծ մեր աշխարհի կնիքէն, պայմաններէն, յաւերժ և անայլայլ, թելադրելու չափ յաւերժութեան, անայլայլութեան մեծ յղացքը մեր ներար:

Ու պէտք չէ մոռնալ, որ առանց հոգեղէնին, այսինքն մեր էութեան բարձրագոյն մասին, արուեստի զործ մը, հերոսական արարք մը, սրբազն իրագործում մը հայիւ թէ կոնայ յաղողիլ:

Երբ հոգի կ'ըսենք, չենք հասկնար անշուշտ Գերանցականը, որ կ'անզիտանայ իրականութիւնը և կը յաւակնի ստեղծել ճակատազիր մը՝ դուքս տեսանելի աշխարհէն: Հողին հոր պէտք է հասկնալ իրբեկ զերագոյն մասնիկը մարդուն, որուն կրնանք տալ իրբեկ ստորովելի աւանդական բարոյականին բոլոր միութիւնները, արդարութիւն, վեհանձնութիւն, հաւատքը ճշմարտութեան. ճիզզ վերջաղէս՝ տեսնելու իրողութիւնները իրենց արժէքին մէջ, ըստ տեսակի, կարգի և արժանեաց, և շանքը՝ պահելու զանոնք իրենց արդար հաւասարակշռութեան և ներդաշնակմանը մէջ: Աշխարհը այժմ պէտք ունի ասպետական դարերու ազնուականութեան և վեհանձնութեան, այսինքն ոգեկանին: Մարդկային ու եղացրական այն տաք կազդոյրին՝ որ կարող պիտի ըլլայ լուծելու բոլոր հրատապ հարցերը և անհարթարելի կնճինները:

Խզուր քաղաքագէտներ, տնտեսագէտներ և զինուորականներ կը բազմապատկին իրենց խորհրդակցութիւնները՝ գարմաններ առաջարկելու, թողոր այս նախահոգութիւնները ժամանակաւոր են և խարուսիկ, լեզունները խառնուած և արտամարդութիւնները պղտարուած են այսօրուան աշխարհի մէջ, և մենք ճշնշումին ներքեն ենք նորէն նիւթին և ուժին, փոքրելով, անամսնական չափերու իջեցնելով Հողին: Սակայն այսօրուան ոռումբին գէմ վաղուան ոռումբը կայ և բանակին գէմ վաղուան բանակը, եթէ չկարենանք ստեղծել ու տարածել հոգեկան այն վիճակը, որ սկիզբն է իրական արդարութեան և համերաշխութեան թագաւորութեան երազին: Ռւրիշ խօսքով հարստացնել հողին, ունենալու համար ներքին գերազանց մարդ արարածին, երկինքէն ու գժոխքէն անդին: Այս անայլայլ ու խաղաղ հոգեվիճակին կարենալ համենելու համար, անհրաժեշտ է ըսինք հարստացնել հողին, այսինքն հոգեկրթել անհատը, և զայն վեր դասել արեան, գոյնի, դասակարգի նկատումներէն, երկու Մեծ Պատերազմները արդինք էին ցեղային այս տարանջատման, աւելի ճիշտ՝ ազգային և միջազգային բարոյականութեան կամ ըմբռնումի անհաշտ պայքարին: Առաջինը՝ քաղաքական, որ է ըսել զինուորապաշտ սկզբունքին կիրառութիւնն է, ու երկրորդը՝ տիեզերական, այսինքն անհատապաշտ մատածողութեան ճիզզ: Պատմութիւնը սկիզբէն ի վեր ռազմավայրն է եղած այս զոյզ սկզբունքներու բախումին: Ցեղային սկզբունքները տակաւին զօրաւոր են ժողովուրգներու մէջ աւելի քան տնտեսական պահանջները և հոգինուէր ձգտումները: Հետևաբար մեր ունենալիք վաղուան խաղաղութիւնը, ողինեալ խաղաղութիւն մըն է» դարձեալ: Ըստդէմ ատորը սակայն պէտք է ըսել թէ ամենուրեք կը զօրանայ անարին խաղաղութեան պահանջը, բայց տակաւին չէ կործանած հոգիներուն մէջ նիւթին կուռքը, և մարմնին խորհուրդը գեռ մահ է»:

Այն քանի մը տասնեակ դարերը՝ որոնց ընթացքին այնքան դժնդակ ճի-

գերով մարդը ստեղծեց մարդկային արժէքը անսառնին մէջէն, տարօրէն վտանգուած թուեցան և կը թուին տակաւին այսօր երբ իր միջոցներուն, ազգիւրներուն և կարելիութեանց զիտակից նոր մարդը ինքզինքը ազատ զաց դարերու այդ ճիպին ճնշումէն և երկրային հարաստութեան, նիւթին զեղումին զուզընթաց, անյազ վայելապաշտութեան մը ճամբուն վրայ ոչ միայն իրեն ներեց բաներ՝ աններելի քանի մը հարիւր տարի առաջ, այլէ անցաւ աւելի անդին այդ վայելապաշտութիւնը ծածկելու ստոր իմաստութեամբ մը, ճնարելով նոր բարոյականներ, նոր կարգեր, և ասոնց հազցնելով ամենազօր տրամաբանութեան մը զրահանքը։ Մէջտեղն է այդ յիմարութեան արդինքը, իրարու ետև քառորդ գարու մէջ երկու պատերազմներ յուսահատութիւնն են ներկայ մարդուն, որ կը թուի մոռցուած ըլլալ իր Աստուծմէն։ Հին ժամանակներ իր այս լիկազին տարնապանքին մէջ մարդ իր աչքերը կ'ամբառնար վերերը, անկէ սպասելով փըրկութիւնը։ Մեր օրերուն կը հաւատանք թէ փրկութիւնը հոն է գարձեալ, այսինքն մարդուն մէջ միշտ զոյ վերնաշխարհը, որուն գուռները փակեցին ժթ. դարու յաւախնոտ իմաստակերները և մեզ մեր ստորաշխարհի տիղմին մէջը մակաղեցուցին, առանց անդրադառնալու թէ, զուրկ երկնքի երազէն, մարդը այս կեանքի քառսին մէջ հարկադրաբար պիտի իյնար լուծումներու ամենէն յունեղոյնին, յուսահատ ու սե, և պիտի մանէր շարքին մէջ հաստ ու մութ իրերուն, լոյսին դէմ անթափանց, որնք տիեզերական կեանքի ստորին սանդղամատերը կը կազմեն։ Սակայն մարդը երկինքին հայելու և բարձրազոյնին ըդանքով ապրելու ոյժն ու հաւատը ունի, որ իրեն կը բանայ ափունքը աստղերէն անդին իշխող մեծ անծանօթին, որ կամարներ կը ձիէ իր հողին մէջ, դէպի գերազոյն արդարութեան յլացքը, հակառակ որ աշխարհի վրայ ամէն օր նիւթը հերքումը կ'ընէ այդ երազին։ Բայց որքան ճնճիմ է մարդը առանց աստուածային լոյսին՝ որ իր շողերը կը կաթեցնէ մեր խզին և զիտակութեանը մէջ։ Եյդ լոյսը կը միացնէ բոլոր լեզուները, զոյները, կրօնները և աստիճանները, առանց չնչելու երանդներու այն պէսպիսութիւնները, որոնց ճարտար ընդելուզումին կ'երաշխատորուի կեանքի համայնապատկերին հրաշալի և աստուածազրոցմ ներդաշնակութիւնը։ Մարդ մաս մը ունի Աստուծմէ, որ կը բաւէ բոլոր տիեզերքները հրավառելու։ Հիւլէ մը իր ուժէն քակուած կը բաւէ բոլոր տիեզերքները հրավառելու։ Հիւլէ մը իր ուժէն քակուած մոռնաք որ նիւթ մըն է անփկա։

Աստուածայի՞նը։ Զեղի կը ձգեմ խորացնել մտածումը։

ԽՄԲ.

## ԿՈՆԴԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

**Ս. Արոռոյ Միաբանութիւնը իր պաշտօնաքերի միջոցաւ խորութիւն հանոյիր ունի Սիսնի դեմքութեաւու վայելումին մատուցանելու պատճենը Հայրապետական Կոնդակին որուն մէջ նորին Ամեն. Տ. Տ. Կիւրեղ Ս. Պատրիարք արժանացած է Հայրապետական բանձր զահաւամին, ընդունելով Կոնդակի պահանջական պահանջի և արքութեան ասթիճան:**

**Մեր կողմէն օրհնութեան այս սրբատա զիրին վրայ ուն է յաւելում կամ մակնութիւն կը ներսէն աւելորդ, այնին թելարդիչ են Կոնդակին տողերը: Մեզի կը մնայ Վեհապատ Հայրապետի մարդաբներուն իրականութիւնը ողբունելու առիրը ունենալ, զործունելութեամբ նորին Ամեն. Պատրիարք Միքայելի, ի շար այս Սրոռի բազուկայից զահակացնեուն:**

### ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԵՒ

### ԿԱԹՈՒՂԻԿՈՍ

ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՑ

Թ. 231

ի 16 Յուլիս 1945 ամի

ի Ս. Էջմիածին

**ԱՄԵՆԱՊԱՏԻ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍԹՈՌՈՑ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՈՒՑ ՍԱՂԻՄԱՑ ԳԵՐԱՇՆՈՒՑ Տ. ԿԻՒՐԵՂ ՄԻՔԱՅՈՒՄ ԵՓԻԿՈՊՈՍԻ, ՀՈԴԵԽՈՐ ՈՐԴՈՒՑ ՄԵՐՈՒՄ ԵՒ ՀԱՐԱԳԱՏԻ ՄԱՅԹ ԱԹՈՌՈՑ ՍՐԲՈՑ ԷջՄԻԱՆՑԻ ՆՈՒԻՐԵՄՑ ՈՂԶՈՅՑ ՀԱՅՐԱԿԱՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ:**

Քաջ վերահասու եմք անդուլ եւ փոյքեռանդն շանից եւ փաստակոց Ձերոց ի վանս Սրբոց Յակոբեանց յայլ եւ յայլ ասպարիզաց ի կրականին, ի վարչականին եւ ի տնեսաւանին:

Թուապալ յուսամիք, զի Գումք յետ այսու եւս խոհական աշարջուրեամբ եւ ազգասիրական եռանձնամարտ շանայցեք ի կատար ածել զամենայն սրբազն պարտիս Ձեր, լուցանելով զայտա եւ զկարիս կրօնականս եւ զկրականս, վասն անդորր յառաջդիմուրեան վանացաց եւ վասն պայծառուրեան Հայրասանեայց Առաջեական Սրբոյ Եկեղեցւոյս:

Այսու Հայրապետական Կոնդական Մերով օնորինեմ Ձեզ իրաւուն կենոյ ի կուրծսդ զպանացք Եպիսկոպոսական, իբրև նեան մօտայութ պարտեան Ձերոց՝ հանապազ ուսուցանեմ հօսին Ձերոյ զբան Տեառն եւ զօալիդ նորա՝ հազարը Տեսուչ նոզւոց եւ մասց հօսին Քրիստոսի հանդիսացեալ: Այլ եւ ընորհեմ Ձեզ զպատիւ Արքուրեան՝ մաղրելով ի Տեառն պարզեւել Ձեզ արփուրիւն նոզւոց եւ հաջառողջուրիւն մարմնոյ, զի կարաւչիք տոկունուրեամբ եւ յաշողուրեամբ յառաջ վարել զբազմապիսի զորս Ձեր ի մսիքարուրիւն եւ յուրախուրիւն Մեր:

Օննեմք զՁեզ, զՊատրիարքուրիւն Ձեր, զՄիքաբանուրիւն՝ Ուխտիդ եւ զուսումնասէր սանեւնս ընծայարանիդ: Ողջ լեռուք, զօրացեալ տնորիօֆ Ս. Հոգույն եւ յաւես օրնեեալ ի Մէջը. ամեն:

(ԿՆԻՔ)

ԳԷՈՐԳ Զ. ԿԱԹՈՒՂԻԿՈՍ  
ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՑ



եպիսկոպոսներու անունները և խօսքը ուղղելով պատգամաւորներուն երիցս հարցուց թէ արդեօք կա՞ր իրենց մէջ որ և է մէկը որ յատկապէս յանձնարարուած ըլլար ժողովին ներկայացնելու բացակայ եպիսկոպոսներէն որ և է մէկը, իրեն կաթողիկոսական թեկնածուն Այս երիցս կրկնուած հարցումին երիցս ժխտական պատասխան տրուեցաւ: Ենոյոյ, Վեհ. Նախագահը հրամայեց որ քուէտառուն նախագահութեան սեղանի առջև դրուի և փակուի, և քուէթուղթերը բաժնուին պատգամաւորներուն, ինչ որ կատարուեցաւ անմիջապէս Այնուհետև հրամիրեց պատգամաւորները որ իրենց յանձնուած քուէթուղթին վրայ գրեն միայն մէկ անուն որպէսզի գաղտնի քուէթորիութեամբ, առաւելագոյն քուէտացոյններէն, կազմուի ընտրելեաց երկանուն ցանկը և այդ ցանկին վրայ կատարուի վերջնական ընտրութիւնը: Քուէթուղթերը լեցուելէ վերջ ժողովի Քառուղար Տ. Գրիգոր Շ. Վրդ. Կարապետեան կարգաւ կարգաց պատգամաւորներու անունները որոնցմէ իւրաքանչիւրը իր կարգին յառաջացաւ գէպի քուէտառութը և իր քուէթուղթը անոր մէջ ձեց, կափ որիչ բացուած քէն: Քուէթորիութիւնը աւարտելէ յետոյ Գեր. Արարողապետը յայտարարեց որ պատգամաւորներէն երկու քը՝ Տիար Արշակ Գալէմքեարեան Հալէպէն և Տիար Սամուէլ Եանպարոնեան Վրաստանէն բացակայ էին հրւանդութեան պատճառաւ և հետևեարա ընտրութեան մասնակցող պատգամաւորներու թիւն էր 111:

Այս յայտարարութենէն յետոյ Վեհ. Նախագահի հրամանի բացուեցաւ քուէտառութը և Արարողապետ Սրբազն բարձրածայն համրեց քուէնները և գտաւ 111 հասաւուութիւնը նշանակուեցան Տիար Բարգէն Օլուզքան և Տիար Սարգս Քիրքենեան և անմիջապէս կատարուեցաւ քուէթուղթերու անուններու ընթերցումը և արձանագրութիւնը: Արարողապետ Արքազանը քուէթորիութեան արդինքը հաղորդեց Վեհ. Նախագահին որ իր կարգին յայտարարեց ժողովին թէ «Ամենապատիւ Տիանակալ Տ. Գեորգ Արքեպա. Զօրուէքնեան ստացած էր 110 ձայն իսկ Տանն կիլիկիոյ կաթողիկոսը մէկ ձայն»: Սոյն յայտարարութենէն յետոյ ժողովը յարնկայ ձեռամբարձ քուէտառութեամբ և միաձայնութեամբ Ամենայն Հայոց կաթողիկոս հոչակեց Տ. Տ. Գէլլիդ Արքիպիսկոպու Զէօրիէթձենն:

Վեհ. Նախագահը գարձաւ նորընտիր կաթողիկոսին և ողջագուրուելով ամենաշերժ մաղթանքներով չնորհաւորեց իր և կիլիկիոյ կաթ. Թեմիր Հայ ժողովրդի կողմէ: Նոյնը ըրաւ երաւաղէմ Պատրիարքը իր և յանուն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և Պատրիարքական թեմիր ժողովրդեան: Մայր Տաճարի բոլոր զանգակները սկսան հնչել, վարագուրուած սեղանները բացուեցան, ջաները վառուեցան և եկեղեցականները իջման Սեղանի շուրջ խմրուած, սկսան երգել և շնչիսածին ի Հօրէւ: Նոյն ատեն Վեհաւագուին մատուցուեցան կաթողիկոսական գաւազանը և ձեռաց իսաչը: Ամբողջ երգեցողութեան ընթացքին բոլոր ներկաները անդիմադրելի յուղումով մը համակուած կ'արտասուէին:

Պատգամաւորները կարգաւ համբուրելով նորին Վեհափառութեան Սուրբ Աջը իրենց չնորհաւորական խօսքերը մատուցին: Եկեղեցականները թափօր կազմելով յառաջացան գէպի Տաճարի աւագ մուտքը և «Ուրախ լեր սուրբ եկեղեցի» շարակնը երգեցով զանգակատան ներքենէն ուղղուեցան գէպի Վեհարան ուր նորընտիր Վեհափառ կաթողիկոսը, զերմ զնահատանքներով օրհնեց և արձակեց պատգամաւորները, և բոլոր միւս ներկաները: Ժողովին վերջ, նորընտիր Վեհափառ կաթողիկոսի բարձր հաւանութեամբ որոշուեցաւ Զենադրութեան և Օծման արարողութիւնը կատարել Յունիսի 24-ին, կիրակի օր, առաւետեան ժամը 11-ին:

## Զ Ե Ռ Ն Ա Դ Ր ՈՒ Խ Ի Ւ Խ Ի Ւ Ն Ե Կ Օ Ծ Ո Ւ Մ


Ցուշիս 23-ին նարաթ օր երեկոյեան ժամը 5-ին նորընտիր Վեհափառ կաթողիկոսը, առաջնորդութեամբ բովանդակ կղերական գասուն Վեհարանէն Մայր Տաճար իշխանիացնելու Երեկոյեան Պաշտամունքին և Հակումին: Առաջնորդող թափօրը սկսաւ Վեհարանի ներքին մուտքի առջևէն, ուր կաթողիկոսական ամպհովանին կը

սպասէր, և անցնելով Տաճարի արեմտեան բակէն և զանգակատան ներքեւն Տաճար մտաւ աւագ մուտքէն և յառաջացաւ գէպի իջման Սեղանը, Նորին Վեհափառութիւնը իջման Սեղանին առջև երկպագելէ և աղօթելէ յետոյ բարձրացաւ Կաթ. Բ. Գահը, որ կը գտնուել իջման Սեղանի աջկողմեան դասին մէջ՝ Թափօրականները իրենց կարգին տեղ գրաւեցին երկու դասերուն մէջ՝ Կիլիկիոյ Վեհ. Հայրապետի համար մասնաւոր աթոռ զետեղուած էր աջակողմեան դասին մէջ՝ նոյնպէս Երուսաղէմի Պատրիարքի համար ձախակողմեան դասին մէջ և անոր քով ուրիշ մը Կ. Պոլոսյ Պատրիարքի Ծեղապահին համար Աթոռներու այս կարգազրութիւնը, որ կանխաւ որոշուած էր Նորին Վեհափառութեան կողմէ, տես մինչեւ պատգամաւորութեան մենաւումը:

Երկիրեան և Հսկումի ժամերգութիւնները օրուան նախատօնակով հանդիսաւոր շուրջով կատարուեցան: Տաճարի ննդիքին ընդդիմ պարզութիւնը անուշ գերեցկութիւնը մը զգեցած էր իր երեք մեծ իրենի այլ բարձրացաւ ջաներու ելք բարական լոյսերով. Ս. Սեղաններու հաճանակագրաք և ոսկեզրու խաչերով, արծաթեան աշտանախերով, կանթեղներով, ոսկեհիւս ծածկոցներով, վարդոյրյներով: Կերդունին մէջ՝ աւելի քան քանի վերաբաներու և անոնց անջև շարուած դպիրներու դոյնզգոյն փիլանները, շարջաններն ու շապիկները, իրենց երիխներանք գոյններով ծիածանի գոտի մը կազմեր էին, Ս. իջման Սեղանին շուրջ: Երբ երկու պաշտամունքները վերջացան նորին Վեհափառութիւնը իր օրնութիւնը տուաւ ներկայ հաւատացեալներուն և նոյն շերեթով վերապարձաւ Վեհարան:

Թաջորդ օրը, Կիրակի 21 Յունիս, ըստ նոր Տաճարի՝ Ե. զկնի Հոգ. և Տօն Գիւտի Տփոյ Ս. Աստուածածնի, Դիշերային և Անաւտանան պաշտամունքները կատարուեցան աւուր պատշաճի հանդիսաւորութեամբ: Տաճարը լցուած էր հաւատացեալներու մեծ բազմութեամբ, շատերը հետաւոր վայրերէ եկած էին և Տաճարի շրջակայ բակերուն մէջ գիշերը անցուցած, հոգեոր երգերով ու ազօթքով:

Ժամը 10.30-ին, Վեհարանի ծաղկեայ դաշկին մէջ կատարուեցաւ Վեհափառ կաթոլիկոսի զգեստաւորութը, երեք Մայրագոյն Վարդապետներու սպասարկութեամբ և առաջնորդութեամբ Արարողապետ Արքացանի: Կիլիկիոյ Վեհ. Հայրապետը, Երուսաղէմի Պատրիարքը և Կ. Պոլոսյ Պատ. Տեղապահ Գիր. Տ. Գիորգ Արքեպս. Ապանեան, Յունաստանի Առաջնորդ Գիր. Տ. Կարապետ Արքեպս. Մազլման, Լիքանանի Կաթ. Փոխ. Գիր. Տ. Արքաւազգ Արքեպս. Սիրմէեան, Եղիպատոսի Առաջնորդ Գիր. Տ. Մամրէ Եպս. Սիրունեան եւ Գալիֆօրնիոյ Առաջնորդ Գիր. Տ. Մամրէ Եպս. Կալֆայեան զգեստաւորուեցան Վեհարանի երկրորդ գալիքին մէջ, Խոկ միւս եկեղեցականները իշրենց կարգին Մայր Տաճարի աւանդատան մէջ կանխաւ զգեստաւորուած, նորբեր էին արդէն Վեհարանի ներքին մուտքի եւ պարտէզի միջնու տարածուած բակին մէջ — Երկնքի ջնջն կապոյտին տակ, պարտէզի ծաղիկներուն հետ իրենց գյուղքոյն զգեստաներով՝ կազմելով մի զմայլեի տեսարան: Ժամը 11-ին, Նորին Վեհափառութիւնը զգեստաւորուած Հնդկանաց նուրիքած պատասխան փառայեղ զգեստով Կաթոլիկուական Գաւազան և խաչ ի ձեռին դուրս եկաւ Վեհարանէն իր երդու կողմ ունենալով Կիլիկիոյ Վեհ. Հայրապետը և Երուսաղէմի Պատրիարքը, Կ. Պոլոսյ Պատ. Տեղանու Կիլիկիոյ Վեհ. և յաջորդաբար վերեւ յիշուած բարձրաստիճան եկեղեցականները բոլորն աչ լրիս զգեստաւորուած, գաւազան և խաչ ի ձեռին: Երբ, Նորին Վեհափառութեան Թափօրը գլուխը հասաւ, կաթ. ամպունակի կրող աշխարհական պատգամաւորներ՝ Պրօֆ. Մալիսասեան, Պ. Աւետիս Խանակեան, Վասմ. Ճանիկ Զագըր, Պ. Հ. Գաւութեան, Պ. Թ. Խայել և Պ. Մկրտչի Մալլեան անմիջապէս ամպհովանիով մատեցան նորին Վեհափառութեան: Թափօրը Վեհարանէն յառաջացաւ գէպի Մայր Տաճար, զերեւուանդ և հաւատաւոր ժողովուրգի խուռան բազմութեան մէջն: Առջւէն Կ'երթային մեռանդ և հաւատաւոր ժողովուրգի խուռան բազմութեան մէջն: Անոնց կը հետաէին յաջորդաբար կաթողիկոսական զոյց շաբթները, իրենց աւանդական կարմրագոյն երկար պարեգուական կագած և արձաթազլուխ և ասաններ ի ձեռին: Անոնց կը հետաէին յաջորդաբար զպրաց գասը, քահանայ և վարդապետ հայրերը, բուրգապատիկը վարդապետները՝ ոսկեպար զարդար գասը, քահանայ և վարդապետ հայրերը, բուրգապատիկը վարդապետները՝ ոսկեպար զարդար գասը, քահանայ և վարդապետ հայրերը, քահանայ և վարդապետները՝ վարդապետները՝ գլուխը առաջաւակներով: Մամակալներ, Քողովակիոսաւում զօծ բուրգապատիկութիւնը ու տապանակներով ու տապանակներով:





կաւազը ձայնեց և թղջոյն եւ բիմի վրայ գտնուողները կարգաւ մօտեցան մի առ մի եւ խոնարհութիւն ընելով ոչ ջոյն առին Ն. Ս. Օծութենէն, համբուրելով Ս. Աջը եւ ճակատը Ապա Ն. Ս. Օծութիւնը դարձա գէպի Ս. Սեղան եւ կաթ. քոյ եւ թագ ի գլուխ շարունակից Ա. Պատարազը՝ ցվերի:

Յաւարտ Ս. Պատարազի, եկեղեցականները իրենց թափօրը վերակազմեցին նոյն զգեստաւորութեամբ և նոյն կարգով և բիմի առջևէն ուղղուեցան գէպի Տաճարի աւագ մուտքը Հնն, զանգակատան տակ, Ե. Ս. Օծութիւնը կանկ առաւ և կատարուեցան Ս. Աւետարանի ընթերցումը ի լուր բակի մէջ հաւաքուած բազմութեան թափօրը յառաջացաւ գէպի Վեհարանի ծաղկեայ զակլիճը, ուր Ն. Ս. Օծութիւնը օրհնեց եւ արձակից ներկանները: Աւանգական կնքանայրութեան պաշտօնը ստանձնած էին Վահմ. Ճանկի Զագըր, Գ. Ճայը Գաւուգէնեան, Գ. Թ. Խայել, Գ. Մկրտիչ Մսրդիկան եւ Գ. Մարգիս Քիւրքճեան. աննոք ալ լուացման արարողութեան սպասարկեցին եւ մինեցան համբուրելով Ն. Ս. Օծութեան Ս. Աջը եւ ընկունենով անոր բարձր գնահատանքն ու օրհնութիւնը:

Մոտրեն կը գնինք այն պաշտօնական յայտարարութիւնները, հեռագիրները եւ գրութիւնները որոնք կապ ունին նորին Ս. Օծութեան Ընտրութեան և Օծման հանգիստութեանց հետ և որոնք ներկայացուեցան Ազգային-Եկեղեցական Ժողովի՝ վեհապետութեանց հետին նիստին մէջ:

Ազգային-Եկեղեցական Ժողովը իր Զ. Նիստին մէջ տրուած որոշման մը համաձայն Ցուռի 25-ին յետ միջօրէի ժամը 1.30-ին գումարեց իր է. Նիստը նախագահութեամբ նորին Ս. Օծութեան Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի և ատենապետութեամբ Գ. Աւետիս Խաչակինների Ժողովի ընթացքին կարգացուեցան Կ. Պոլոյ Հայոց պատգամաւորներէն Եներք Երուանդ Ս. Խոճէեանի և Թորոս Ազատեանի ներկայացուցած հետեւեալ խնդրագիրը. Անկատի ունենալու որ կամքք անկախ պատճառներով Թուրքիոյ Հայոց պատգամաւորութիւնը չկարողացաւ ժամանակին հասնիլ: Նկատի ունենալով որ մեր պատգամաւորութեան միահամ ընտրելին որպէս արժանաւորագոյն թիկնածու, մեր Հայաստան ժամանումէն առաջ ալ միենոյնն էր: Կը խնդրինք Ազգ-Եկեղեցական Ժողովէն որ մեր 6 ամյներն ալ միացուին Վեհափառ Տ. Տ. Գէորգ Զ. Սրբազնան Կաթողիկոսը ընտրող 110 ամբողջական ձայներուն և ըստ այնմ արձանագրուի Ժողովի ատենապետութեանց մէջ: Ժողովը միաձայնութեամբ ընդունեց այս խնդրանքը: Նոյնպէս Հայէպի պատգամաւոր Տիրա Արշակ Գալէշքեարեան որ կրտսելութեան պատճառաւ բացակայած էր ընդունական ժողովէն, խնդրեց որ իր քուէն ալ ընդունուի և աւելցուի ընդհանուր թուռին ժողովը միաձայնութեամբ ընդունեց այս խնդրանքն ալ, որով նորընտիր Հայրապետը ունեցաւ 117 քուէ:

Նորընտիր Վեհափառ Հայրապետի հրամանով Տ. Ներսէս Մ. Վրդ. Արքահամեան կարգաց հետեւեալ հայերէն թարգմանութիւնը ուուսերէնով գրուած այն նամակին որ Սովետական Միութեան Ժողովութեան կից Հոգեւոր Պաշտամունքներու Խորհուրդի Նախագահ Ի. Վ. Պոլեսանսկի ուղղած էր Նորին Ս. Օծութեանը «Ամենայն Հայոց Մայրաքայ Կաթողիկոս Գէորգ Զ. Բն. և «Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան Կառավարութեան անուանից և իմ կողմէց չնորհաւորում եմ Ձեզ Հայոց Եկեղեցու Պետ ընտրուելու առթիւ:

«Հաւատում եմ, որ Ձեր իմաստաւն զեկավարութեամբ Հայոց Եկեղեցին այնպիսի յաշողութեամբ, ինչպէս Հայրենական Պատերազմի ընթացքում, կը լուծէի Եկեղեցույոյ առաջ գրուած պատասխանաւու խնդիրները»:

«Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան Կառավարութիւնը յանձնարարել է ինձ յանձնել Ձեզ իրք նուէր մէկ մարդատար ավտօմեքենայ՝ Զիս 101:

«Մեծ բաւականութեամբ կատարում եմ նման հանելի յանձնարարութիւնը»:

Պրոֆ. Արարատ Ղարիբեան կարգաց հետեւալ պատճենը այն «Դեկտարացիա» ին որ պիտի մատուցուէք Սովետական Միութեան հանձարեղ առաջնորդին Մեծն Ստալինին, Ազգային Եկեղեցական ժողովի փակման առթիւ.

«Ժողովրդական Կոմիտաների Սովետի Նախագահ  
Խոսիք Վիսսարիոնովիչ Ստալինին»

«Հայաստանեայց Եկեղեցու Համագոյին ժողովի պատգամաւորներս, աւարտելով մեր աշխատ ան ընթերքը, հանոյքն ու պատիւն ունինք յայտնելու Զեզ մեր սրտազին երախտազիտութիւնը։ Սովետական Միութեան մեզ տուած զիւրութիւններով՝ մենք հսարաւորութիւնն ունեցանք կատարեալ համերաշխալթեամբ և միանցնութեամբ ընտրելու Ամենայն Հայոց Պատրիարք Կաթողիկոս Տէր Արքապիսկոպոս Զօրէքնեանին։

«Հայրենասիրական զգացումունքով և գիտակցութեամբ մեր անկեզծ ուրախութիւնն ենք յայտնում, տեսնելով հայրենիքի կուլտուրական և անտեսական վերելքը, որ զեր է բոլոր ակնկալութիւններից։ Զնայելով վերջին տարիների անառող պատերազմը, որ բնականաբար, երկրի ոյժերը պիտի լարեր պատերազմական պահանջներին գոհացում տալու համար, տեսնում ենք, որ Հայաստան ընթացել ու ընթանում է լարաճուն զարգացման հանապարհ։ Մենք տեսնում ենք Հայաստանում, արտադրական, գիտական, կուլտուրական, զեղարութեատական և այլ հաստատութիւններ ու հիմնարկներ, մենք տեսնում ենք երեքմի անապատ հոգերն այժմ ծաղկած ու մշակուած ուսուցման մեծ աշխատութիւններով, և անհուն է մեր հրճուանքն ու հիմքումը մեր ժողովրդական և պետական կեանքի վերելքը տեսնելով։ Մենք խորապէս զիտակցում ենք, որ այս բոլորը հսարաւոր է այն պատճառով, որ մեր հայրենիքն էլ մեծ բարերախտութիւնն ունի Սովետական Մեծ Միութեան մէկ անդամը լինելու, վայելելով Զօր հայրական ինամքն ու բարեացակամ ուշագրութիւնը։

«Մենք մեծ յոյ ունենք, որ Սովետ Միութեան պետական և քաջաքայլութեան իմաստութիւնը կը գտնէ նաև միջոց ու ճանապարհ վերացնելու այն անարդարութիւնը, որին ենթաքուեց մեր ժաղովուրդը, տաղին համաշաբակին պատերազմի ընթացքում»։

«Կարգացուեցան նաև պատճենները հետեւալ հետագիրերու որ ուղղուած էին Սովետ Միութեան Նախագահ Կալենինին և Ռուսաց Եկեղեցույ Պատրիարք՝ Ամենապատիւր Ալէքսէյին։

**ՍԼՈՒՄ Դերագոյն Սովետի Նախագահութեան  
Նախագահ Միքայէլ Խվանովիչ Կալենինին**

«Հայկական Համագոյին-Եկեղեցական ժողովը հաւաքուելով էջմիածնում և Հայկական Համագոյին-Եկեղեցական ժողովը հաւաքուելով է յայտնում Սովետական Կառավարութեան ուստանալով բոլոր հսարաւորութիւնները իր աշխատանքի համար ու գաղտնի գոսէարկութեամբ միաձայն Ամենայն Հայոց Մարգարոյն Պատրիարք և Կաթողիկոս ընտրեց Մըքենակուպոս Զօրէքնեանին։

«Ժողովու իր երախտազիտութիւնն է յայտնում Սովետական Կառավարութեան ուշագրութեան և բարեացակամութեան համար։

**Համագոյին Եկեղեցական ժողովի անունից  
(Անոր.) ԳԱՐԵԳԻՆ  
Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս**

Նորին Արքազնութեան Ամենայն Ռուսիոյ Պատրիարք Ալէքսէյին։

«Համակայական Ազգային-Եկեղեցական ժողովը 1945 թուի Յունիսի 22-ին էլում համակայական Ազգային-Եկեղեցական ժողովը գոլովաչափ միաձայն հաթողիկոս միածնի նախաթոռ Մայր Տաճարում գաղտնի գոլովաչափ միածնի հաթողիկոս Ամենայն Հայոց ընտրեց Արքապիսկոպոս Գէորգ Զօրէքնեանին, որի մասին տեղեկացւած է Զեզ։

**Համագոյին Եկեղեցական ժողովի Նախագահ  
(Անոր.) ԳԱՐԵԳԻՆ  
Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս**

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՊԻԹԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  
ՍՍԲ ՄԻՊԻԹԵԱՆ ԺՈՂԿՈՄՈՎԵՑԻՆ ԿԻՑ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ  
ԳՈՐԾԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳՈՂ ՊՐՆ. Ի. Վ. ՊԱԼԵՎՆՍԿԻԻ ՃԱՌԸ  
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հայ Եկեղեցու մեծարգոյ գործիչներ.

Սովետական Սոցիալիստական Խեռագուրելիկաներու Միութեան Կառավարութեան ահօննից և նրա լիազօրութեամբ դիմում եմ Ձեզ, ողջունելով և ցանկանալով ձեր աշխատանքին յաջողութիւն:

Հայ Եկեղեցու օրբան Մայր Աթոռ Էջմիածնում, որ սրբութիւն է հանդիսանում բոլոր հաւատացեալ հայերի համար, Դուք հաւաքուել էք բարձրապատիւ հոգուապեաներ, հոգերոր հոգիւներ, և աշխարհականներ, ձեզմով ներկայացնելով ամրող Հայ Եկեղեցին, որ սրանից առաջ հայ ժողովրդի դոյութեան ամրող ընթացքում, այս ժողովրդի որ անցեալում կրի է շատ ձախորդութիւններ, տառապանքներ և զրկանքներ, մշտապէս աշակցել է ժողովրդի ազգային ինքնուրոյնութեանը, գաստիարակել է նրա աղջային գիտակցութեան զգացմունքը, նպաստել է նրա մշակոյթի զարգացմանը:

Հայ Եկեղեցու այդ կերը, ազգային միասնութիւն պահպանողի գերը, չի կարող աւարտուած համարել նաև ներկայումս, մանաւանդ հայ ժողովրդի ամրող աշխարհում ցրուած լինելու պայմաններում:

Ազատագրական մեծ պատերազմի օրերին Հայ Եկեղեցին անմասն չմաց: Նա իր ժամանակաւոր զեկավար Արքեպիսկոպոս Գէորգ Զէօրէքնեանի կոչով, որ բեզմաւոր քիչ ջանքեր չխնայեց Հայ Եկեղեցու զարգացման դործ մէջ, անմիջական մասնակցութիւն ցոյց տուեց ազատասէր ողջ մարդկութեան և համաշխարհային քաղաքակրթութեան մահացու թշնամի՝ հիտէրեան Գերմանիայի դէմ մզուած պայքարում, այս Գերմանիայի, որ ներկայումս ամրող զովին ջախջախուած է հերոսական Կարմիր բանակի և մեր Դաշնակցիների բանակների կողմից:

Սակայն ոպամական յաղթանակը միայն զրաւական է հանդիսանում խաղաղութիւնը կազմակերպելու այնպիսի հիմունքներով, որոնք բացառէին նոր պատերազմի առաջացումը և մարդու ազատէին մշտական երկիւղի և վաղուան նկատմամբ անվստահութեան զգացմունքի:

Այդ խնդիրը լուծելու համար աշխատում են լաւագոյն մտածողները և ի հարկէ նրանց ջանքերը անհնամանք չեն մնայ:

Այժմ ազատասէր բոլոր ազգերի առաջ ծառացել է նաև մի այլ ոչ պակաս պատասխանառու խնդիր՝ ակտիվ կերպով աշակցիլ ո՛չ միայն այդ սկզբունքների մշտահանը, այլև զինաւորապէս բոլոր ուժերը ի դործ դնել այդ սկզբունքները դործնական կեանքում կիրառելու համար: Աշխարհի մութ յենադէմ ուժերը զէնքը ամեննեին ցած չեն գրել և նրանց դէմ մեզ նպաստմ է զենուս յամառ պայքար:

Թոյլ տուէք իմ վստահութիւնը յալմանել, որ Հայ Եկեղեցին խաղաղ շինարարութեան բնագաւառում ևս չերմ մասնակցութիւն ցոյց կտայ, կոչ անելով այդ գործին մասնակցելու իր բոլոր անդամներին:

Ժողովը կոչուած է նաև լուծելու Հայ Եկեղեցու ներքին կառուցուածքի շատ կարևոր հարցեր և ընտրելու այդ Եկեղեցու իմաստուն, փորձուած, արժանաւոր զեկավար՝ Դերագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Ես հաստատ համոզուած եմ, որ Զեր քննարկման ենթակայ այդ հարցերը միամսուռ և յաջող լուծում կը ստանան:

Ժողովի յարգոյ պատգամաւորներ, Դուք հաւաքուել էք ժողովի սովորական երկրում. այն երկրում, որ ընդմիւտ թօթափել է զաւանաբանական, ցեղային, ազգային սահմանափակումների ու ճնշումների կապանքները. այն երկրում, որտեղ ազգարարուել և անսասան կենսագործում է ժողովրդի լիակատար ազատութիւն, որտեղ դոլութիւն ունի առանց բացառութեան կրօնական բոլոր կազմակերպութիւնների իրաւահասարութիւնն եւ այդ անշուշտ կը նպաստի ժողովի բեղմաւոր աշխատանքնի:

Կառավարութեան լուծումը պահանջող պաշտամունքի հարցերի գծով Սովետական Միութեան Կառավարութեան և կրօնական կազմակերպութիւնների միջն կապ սահմանելու համար ստեղծուել է ՍՍՌ Միութեան ժողովումովետին կից կրօնական պաշտամունքի գործի Խորհուրդ:

Խորհրդի հիմնական խնդիրն է համերիսանում նպաստել նորմալ յարաբերութիւնների յետագայ զարգացմանը կրօնական միաւորումների և պետութեան միջն և ամէն օր հետեւել, որ ճշշտի կենսագործուեն այդ միաւորումների գործունէութեան վերաբերող կառավարութեան Օրէնքներն ու Որոշումներն առանց որ և է կերպ միջամտելու նրանց ներքին կեանքին:

Պէտք է ուղղակի ասել, որ Խորհրդի և Հայ Եկեղեցու զեկավարութեան միջն այնպիսի յարաբերութիւններ են հաստատուել, որոնք նպաստել են Հայ Եկեղեցու հետ կապուած բոլոր հարցերի լուծման և ինձ թոյլ կուտամ հաստատ յոյս յայտնել, որ յետագայում սահմանուած փոխյարաբերութիւնների հիման վրայ, ՍՍՌ Միութեան ժողովումովետին կից կրօնական պաշտամունքի գործերի Խորհրդը Հայկական ՍՍՌ ժողովումովետին կից Հայ Եկեղեցու գործերի Խորհրդի հետ միասին ձգտելու է ոչ միայն վերացնել Հայ Եկեղեցու ճանապարհին եղած ամէն տեսակ խոչընդոտները, այլև աջակցելու նրա յետագայ կազմակերպական ամրապնդման:

Վերջում թոյլ տուէք մի անգամ ևս Զեղ բոլորիդ յայտնել յաջողութեան անկեղծ ցանկութիւններ ժողովի յառաջիկա աշխատանքներում:

## ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՅՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԲԵՍՊՈՒԲԼԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՅՈՒՑԻՉ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԺՈՂԿԱՄՍՈՎԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ՊՐՆ. Ռ. Ն. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՃԱՌԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Եկեղեցական ժողովի յարգելի հոգեւոր և աշխարհիկ պատգամաւորներ,

Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի կառավարութեան կողմից լիազօրուած եմ Հաղորդելու Զեղ նրա ողջոյնը և լաւագոյն ցանկութիւնները արդիւնաւէտ և բեղմաւոր գարձնելու այն աշխատանքը, որ կոչուած է կատարելու ներկայ Եկեղեցական ժողովը իր օրակարգում դրուած Եկեղեցական կարեղորդոյն հարցերի լուծման գործում:

Եկեղեցական ներկայ ժողովը գումարուել է կատարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութիւնը, հաստատելու Հայ Եկեղեցու Սահմանադրութիւնը, ինչպէս և լուծելու Եկեղեցական ներքին կեանքի մի շարք հարցեր:

Ազգային-Եկեղեցական այս ժողովը գումարուել է պատմական այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր փառապան Կարմիր բանակը Դաշնակց Պետութիւնների զինուագահ ուժերի հետ միասին վերջնականորէն չախչախեց գերմանական Փաշիզմը և Խոր-

տակեց գերմանական աւազակային խմբերի ավատական տիրապետութիւնը հերոպայում ճնշուած ժողովուրդներին պարզեց ազատութիւն և սահեծեց քողով ժողովուրդների համար խաղաղ կենաքի և տնտեսական բարգաւանման ազատ պայմաններ

Հայոց ժողովուրդը որ Միութեան ժողովուրդների ընտանիքում հնագոյններից մէջն է իր գարաւոր անցեալով, իր գոյութեան հազարամետակների ընթացքում ենթարկուել է բազմաթիւ յարձակումների, մնշումների ու ծանր հալած անքների օտար տիրակալների կողմէց:

Հայոց Եկեղեցին փորձութեան այդ ծանր օրերին չի լքել հայ ժողովրդին ։ Հայոց Եկեղեցին իր բախտը կապել է հայ ժողովրդի հետ իսկ փոխորիկի ժամին նրա լաւագոյն ներկայացուցիչները անձնուրիաբար պայքարել են ժողովրդի ազատութեան համար, և իրենց կենաքի զահարերել հայրենիքի բրկութեան ու բարօւթեան համար։

Խաղաղ պայմաններում երբ երկիրը շունչ է քաշել արտաքին յարձակումներից, հայոց Եկեղեցիներն ու զանքերը քիչ զեր չեն խաղացել մեր հոգնոր կուռտուրայի զարգացման գործում։

Երբ բռնկուեց համաշխարհային հրդեհը և գերմանական ֆաշիստական հորդանները յարձակուեցին մեր Հայրենիքի վրայ, Սովետական Միութեան ժողովուրդները մի սիրտ և մի հոգի զարձած ծառացան անհարդ թշնամու զէմ և պաշտպանեցին իրենց հայրենի հոգը, իրենց ազատութիւնն ու անկախութիւնը ։ Այդ ժամանակ, Հայոց Եկեղեցին անմասն չմնաց Հայրենիքի պաշտպանութեան սրբազն գործից։ Ամենայն Հայոց Հայրապետութեան զղբւածքի Տեղակալ Դէորդ Արքեպիսկոպոսի հայրենասիրական ազգու Վուչերը զերը արձակութեան գտան հայ հոգեւորականութեան և հաւատացեանիր սրտերմ, այդ հոգերը ոգեշնչեցին Սփիռաք ու մեր երկրի հայ Եկեղեցու զաւակներին, որոնք ամենաշերմ սիրով տրամադրեցին իրենց նիւթական միջոցները և Սասունցի Դաւիթ թանգային շարասիւնը կառուցելու։

Սովետական Միութեան Կառավարութիւնը համակրանքով ընդունեց Եկեղեցու հայրենասիրական այդ վերաբերութիւնը և բարձր գնահատեց Հայոց Եկեղեցու ցուց առւած բարոյական-նիւթական աշակցութիւնը Հայրենական պատերազմի ծանր օրերին։

Հայոց Եկեղեցին մինչեւ Հոկտեմբերեան Եթեղափոխութիւն ազատ չի եղել իր ներքին գործերը անօրինելու մէջ։ Նա նոյնիկով կրկի է ծանր հալած անք ցարական կառավարութեան կողմէց և զուրկ է եղել ազատ ու բնկաշկանդ գործունէութեան պայմաններից։

Սովետական իշխանութիւններ տգատագիրելով մեր ժողովրդին ստրկական պայմաններից, ազատագրեց նաև Հայոց Եկեղեցին նրա վրայ կարծրացած քունութիւնից և ստեղծեց անկաշկանդ գոյութեան բոլոր պայմանները։

Հայ Եկեղեցու և Կառավարութեան միջև կապը իրականացնելու նպատակով Հայկական Ժողովունվետին կից սահեծուած է Հայ Եկեղեցու գործերի նորմերոց, որ առանց միջամտելու Եկեղեցու ներքին գործերին, աշակցում է Եկեղեցու և պետութեան միջև փոխարարերութիւնների կարգաւորմանը և հսկում, որ ժամանակին և ճշտորէն կենսագործուեն Հայ Եկեղեցուն վերաբերող կառավարական օրէնքներն ու որաշումները։

Այս ազատ պայմաններում գումարուած Հայ Եկեղեցական ժողովը լուծենով օռակարգում զրուած հարցերը, իր սրոշումներով անկասկած կը նպաստի հայ Եկեղեցու ամրապնդման ու նրա բարգաւանման գործին։

Յարգելի պատգամաւորներ, կրկն անգամ յաջողութիւն իմ ցանկանում հայ Եկեղեցական ժողովին իր աշխատանքներն արդիիւտ աւարտելու համար։

## ԿՐԹՆԵԿԱՆ

### “ՃԱՌ ԽԱԶԻՆ”

Խաչի նուրիբուած տօներուն ամենէն յատկանշականն է Խաչկրացը, երբ մանաւանդ անով կը տօննեք յիշատակը կայսերական ձեռքբերէ խաչափայտին հանդիսաւոր բարձրացումին։

Խաչը քրիստոնէութեան խորհրդանիշը ըլլալէ առաջ, ողբերգութիւնն էր աշխարհն, անարգութեան անարդ գործիքը, կախարան տապակներու Հին աշխարհը ուներ Զօրութեան, Կոյսի, Գեղեցկութեան խորհրդանիշ աստուածներ, ուր կեանքն ու ձանոյքը կը փառազրուէին։ Հետեարար ողբերգութիւնը մանաւանդ գայթէ ակղութիւնն էր խաչը կին աշխարհի վերջաւորութեան, երբ կը բարձրանար ան իրբ պաշտօնանքի առարկայ։ Ողբերգական այդ յիմարութիւնը մաս և գետ պիտի մայ անբաժան բաժինը կեանքին, որքան տաէն մարդ ինքնքինը ծնած նկատէ միայն անոյքին համար։ Եւ հանոյւրդ ինքն իրեն համար հետապնդուած՝ խոյս գուտայ միշտ աւելի հետուն, մոլորեցներս համար իր ետքէն անխորհուրդ կերպով վաղողը։

Անոր համար աւետարանը կը խոստանայ խաչը, իրբ վարձատրութիւն բոլոր անոնց՝ որոնց իր գործին կ'որդեզրուին։

Կեանքի մէջ պահապահի բոլոր պատերազմէները յաղթանակ, ուրախութիւն, և հարստութիւն կը խոստանան իրենց հետեղներուն։ Պարզան նոյն կարելի է նկատել մտքի կարւածին մէջ։ Իմաստասիրական և բարյական դրութիւններ, զբարցներու պետք է կը կարծէն թէ ամրող ճշմարտութիւնը իրենց հետ անին և հետեարար գոհացուած են բարձրագոյն պէտքերը ժամանակին։ Միայն աւետարանն է որ տառապանք և խաչ կը խոստանայ իր անոնով հաւաքուովներուն։

Ճիշտ չէ անչուշ ըսել թէ խաչը գործիքն և տառապանքին և թէ քրիստոնէութիւնը տառապանքի կրօն է, աւելի ճիշտ պիտի ըլլալը ըսել թէ Գեղագոյն կեանքը, որով և անոր կութեան համապատասխան երջանկութիւնը, որուն քրիստոնէութիւնը

կ'ուզէ առաջնորդել մարդիկ՝ տառապանքի նամրէն և ճանաչողութենէն կ'անցնի։ Եւ արդէն կարելի չէ ճանչնալ կեանքը և գիտակցիլ անոր արժէ քին՝ առանց թափանցելու անոյքին և մանաւանդ ցաւի իմաստին, գանի որ կեանքը անոնցմով է հրուուած։ Եւ հոռ է քրիստոնէական աշխարհայցքին իրատեսութիւնը և անոր անգերազանցելի խորութիւնը։

Անչուշ ինչպէս ամէն բան կեանքի մէջ, այնպէս ալ տառապանքը երկու երես ունի, առանց կեանքը երկփեղկելու սակայն, լուսաւոր և զոհող տառապանք, որ աւելի կեանքը մը կ'առաջնորդէ, և մութու տրորիչ տառապանք որ կը տանի մտնաւու։ Լուսաւորը մենք է որ կը ստանձնենք և կը դիմաւորենք, մութը մեղի կը պարտագրուի, մէկին մէջ յարութիւնը, և միւս գերազոյն արժէցը ազատութիւնը, և միւսին մէջ մենք ենթական ենք իր հակատագրական հարուցողութիւնն է որ, ինչպէս այս հետաւոր օրերուն, այնպէս ալ մեր ժամանակի մարդոց շատերու աչքին, քրիստոնէութիւնը նկատուի իրը ախուց յունեանութեան կրօն մը, որուն պաշտօնեաները կեանքը պէտք է լքեն ըլլալու համար և սեւաւոր, արտօնւմ Անոր համար է որ նիցէ քրիստոնէութիւնը պիտի կարծէր գերիներու, թշուառներու, տկարներու, այլասերածներու կրօն մը, նախանձու ընդգվառմ մը՝ ընդգէմ զօրաւոր ընտրանիին, Հովով մէացից աէրերու առողջ ցեղին։ Հետեարար քրիստոնէութեան յաղթանակը ըստ իրեն յաղթանակն է Տկարութեան՝ ընդգէմ Աւետին, Ազարտէցին՝ ընդգէմ Արժէցին։ Մակերեսային է տեսութիւնը, քրիստոնէութեան իսկութեանը մէկ բացատրէլի անհաւակցողութիւնն յառաջացած։

Տառապանքը անխորսափելի բաժինը, միջամտութիւնն է կեանքին, երբ մարդը իր նախապէս զբաւած մակարդակին աւելի վերին մը զբաւել կը փորձէ։ Ոի բաւեր միայն ցաւին, տառապանքին նկատմամբ ունենալ աւելի արժանաւոր կեցուածք մը, ինչպէս կ'ընէն հետեւեան մեծ բարուածքութիւնը, այդ կեցուածքը պէտք է գտնէ իր մէջ կարելի աւելի, սէրը երթէ կ'ուզէք, զինքը աւելի բարձրագոյն կեանքի մը, երանկութեան մը տանիկ կարենաբառ համար։

Զաւկի սէրը հերոսական արարքներու ընդունակի կը դարձնէ ամենէն խոնարհ կններ, ինչպէս Հայրենիքինը՝ այնքան մարդկներ:

Տառապանքին նկատմամբ քարոզուած յոռեաթեսութիւնը զուրկ է որ քան արժանաւորութենէ, նոյնքան ու աւելի արդիւնաւորութենէ: Քրիստոնէութիւնը ճանչցած է արժէքը տառապանքին և ոտվրկցուցած մարդոց կարենալ կրել զայն արժանաւորապէս: աւելին՝ անոյ արժեքորդ կեանքը: «Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բաղում արդիւնս առնէն: Հոյս արդէն ցաւին իմաստը զշաբերութիւնն է, որ աւելի կեանքով» ը կը պահկուի միշտ:

Պէտք կա՞յ ըսկու թէ ամէն ծնունդ և ստեղծաբրծութիւն, ըլլայ ան փիզիքական կամ բարոյական, կապուած է տառապանքին: Մայրը կը կրէ չարչարանքը իր միսին՝ երբ աշխարհ կը բերէ զաւակը: Արուեստագէտը, սուրբը, կը տառապիի, երբ աւելինալ կ'ուզեն իրեն ունեցածէն: Հիւանգութիւններ անգամ, մարմի խոցուած կամ ախտարուուած մասերու պայքարն է ցաւագին զո՞ւաբերութիւններով փրկելու համար ամբողջը:

Տառապանքը ըմբռնելու սխալ կերպ մը կայ, զգացական ու արտօպին, որ մեղի կուգայ մեր անցնեալէն, վասնդի մեր գործերը կը հետեւին մեղի, որ մեղի կուգայ մեր ապագայէն, անստոյզ մեր վիճակէն: Իրական տառապանքը գիտնալու, և ինքնքնը տալով ունենալու տառապանքն է: Տառապանքը մօր, գիտունին, արուեստագէտին, Աստուծոյ:

Տարբերութիւնը, որով կը պահանուի կին քաղաքակրթութիւնը քրիստոնէութեան բերածէն, կը կայանայ խաչին հագած նոր նշանակութեանը մէջ:

Ինչպէս կը տեսնուի տառապանքը զբարական իմաստ և արժէք ունի, ստեղծագործ իսկութիւնը մը, միշտ ինքնքնը գերազանցող, աստիճանաբար աւելի վեր մակարդակներու արժէքներ իրագործող և

եւ յետոյ տանա իմաստասիրութեան և սոփեաս փաստարկութիւններու իրական այսինքն ստեղծագործ ցաւը կ'անդրազարձէ գերազոյն ուրախութիւնը: Այսպէս օրդենութեան ցաւերան մէջ գալրուող մայրը, իրեւ մայր, խորապէս սւրախ է իր

սրտին մէջ: Վկիրաւոր հերոսու իր մարմազի կը տառապի, մինչ ուրախ է և հպարտ իր կոգին մէջ, ու ստեղծագործ արուեստագէտը գերազոյն հրճուանքով մը կ'ուրախանայ իր էութեան քարձրագոյն կատարներուն վրայ, հակառակ որ իր կարողութիւններուն ծայրագոյն լարումը ճիգի սուր տառապանքով կը չաշչարէ զինքը: Կեանքի իրագանչիւր մակարդակի վրայ կեանքը կը քաղցրանայ երբ կը մտածենք աւելի վերինի իրագործման, անոր արժէքի սիրոյն: Աչը սիրոյ օրքերգութիւնն է եթի կ'ուզէք, սիրոյ հրաշքը, Աստուծոյ զօրութիւնը, վասնդի անոր վրայ էր որ երեւցա Աստուծոյ սիրոյն բարձրագոյն նշանը: Կընանք մտածել աշխարհ մը առանց խաչի, այսինքն այն ճիգին և փառքին որուն խորհրդանիշն է ան: Եւ Քրիստոնէութեան քարոզած այդ սէրը սիրելու համար ամէնք Աստուծով և յԱստաւած՝ գաղտնիքն է բոլոր առաքինութիւններուն, բոլոր արիստիւններուն: Եւ գերազոյն ուրախութիւնը՝ որ այդ սէրը կը բիի ու կը բխեցնէ, միակ իրաւ շրջաննէ որ կը հոսի վար՝ քաղցրամասնելու մեր գոյութեան բոլոր շատերը, մեզ կարող ընելու տանիլ անոնց բոլորին խաչը: Թէ տառապանքը լուրջ, գիտակից, կզօր և ազնիւ կինէ հոգին, առածի մը չափ ամուռ է իրեւն հասարակաց մտածողութիւնն: Ու ասիկա ճիշտ է ոչ միայն անհատներուն՝ այլ նաև ծողովուրցներուն, հաւաքականութիւններուն համար:

Հոգեպէս զգաստ և բարոյապէս զօրեղ են այն ժաղովուրդները, որոնք շատ տառապանք են արգարութեան, բարիին ու ճշշմարտութեան համար: Ամէն ժողովուրդ, իր գոյութեան մէկ հակասարկան շրջանին, աւելի կամ նուազ չափով զգացած է անպայման պատմական ու հոգեբանական այլ ճշմարտութիւնը, բայց ոչ մէկ ժողովուրդ թերեւն չէ զգացած զայն այնպէս և այնչափով՝ ինչպէս և ինչ չափով զգացինք մենք: Զէ անցած մեր կեանքնը դար մը մեր պատմութեան հազարամեանքներէն, որ քաղաքական փոթորիկներ մէկէ աւելի անգամներ կիմազին չսարսէին մեր զոյութիւնը, բայց ամէն անգամուն ալ վէրքը, ուշ կամ կանուխ, սպիտակ վերջապէս: աղէսները փորձառութեան և առաքինութեան դարբնոցներ եղան մեղի համար, ու, բնաշ-

խարհիկ թէ տարաշխարհիկ հորիզոններու գիրկը, կրցանք միշտ վերստին ժողովել մեր նշխարել մասերը և պահել մեր ինչու թիւնը: Նատ բան կորսուց լինք, վայելք, հարատութիւն, ուժ և ուրիշ առաւելութիւններ, բայց հաւատարիմ մնացինք մեր ներքին արժէքին, մեր խաչին: Տառապանքին փասոր խօսուն զօրութիւնը եղած է մեզի, և մեր արժանիքին ամենէն վաւերական ստուգանիլը: Արդարե վիշտը չկրցաւ երրիք քանդիք զմեզ ազգովին, ու տառապանքը ընդհակառակին համբերութեան եւ քաջութեան սքանչելիքներ կատարել տուաւ մեզի մեր վրայ խուժող արհաւրդքներուն դէմ: Չունեցանք ցաւի աղաղակ, ոչ ալ մեծագործութեան յաւակնութիւնը մեր արարքին, այլ այն վստահութիւնը, տեսնիքը եթէ կուզէք՝ որ կը բաղզրացնէ ու կը որբէ հոգին խաչի ճամբաններուն:

Բարյականս անկումներուն, այսաերամի, ընկերային ու քաղաքական նուռաստացութերուն կը յաջորդէ անպատճան վերանորոգումի շըջան մը, որ կրօնական զարթօնքով մը կը սկսի միշտ: Խնչպէս անհատներու, այնպէս ալ ազգերու կեանքին մէջ, ուր որ ազնուական անցեալի մը ընդհորուած նշարները կան, ամենէն ամենի մրրկումներէ և վլուզութերէն վերջ, անհրաժշտարար նորէն կը բացուի վերանորոգուած կեանքին արշալոյսր:

Մարդիկ, կրնան իրենց խաչը թաղել աղբիւսին ներքեւ, կամ թողուլ որ գերեվարուի ան, սակայն բարյական ուժը զըր ունի այդ խորհրդանշան Փայտը հոդիներու մէջ, ուշ կամ կանուխ պիտի ճառագայթէ:

Տակաւին երէկ հայ երկրին վրայ զըրւանի տակ կը պահուէր անոր իսյո, սակայն այսօր անիկան նորէն կը բանայ իր թեւերը հայ աշխարհի հորիզոններուն զիմաց, անգամ մը և բարագործելով իր խորհուրդը, հազար անգամ մարտիրոսացած ժողովուրդի մը հոգիին վրայ: Ազատ է այսօր խաչը անդամ մը ևս, վեր առնուած ու զետեղուած իր պատռանդանին, այն ճշմարիտ համոզումով թէ Հայ Հայրենիքի վերականգնումը չի կրնար հատարեալ ըլլալ, եթէ իրեն հետ չբերէ նաև Հայ Եկեղեցւոյ վերականգնումը: Վասնզի հազն ու զուրը չեն բաւեր որ Հայրենիքը ըլլայ հայրենիք, անհրաժեշտ են այն հոգեկան և բարոյական ուժերը, որոնք

հարաւոր կընեն ժողովուրդի մը կեանքն ու ինքնութիւնը այդ հայերուն վրայ:

Հայ Եկեղեցին այն հոգին է որ գարեր ու գարեր ապրեցաւ ազգին մէջ, ապրեցնելով զայն իր մէջ, և այս իր կեանքի ամեն նէն գժպէի օրերուն: Թոյլ տալ որ թառամի այդ ոգին, պիտի նշանակէր կիսատ թողուէ վերականգնումը գործը որ տարիներէ ի վեր սկզբանաւորուած է մեր հողին վրայ, թմրած մարմին մէկ կողմը միայն արթնցնել պիտի նշանակէր, թող տալով որ միւս կողմը, որուն ներքեւ սակայն թերես կը բարախէ սիրտը, մար մեռուա անշարժութեան մէջ:

Կարեկի չէ խալը խել հայ ժողովուրդի խիղձէն, Անոր հոգիին ամենէն հզօր բնազդներէն մին եղած է ալ ան: Եթէ քանդուի կամ եղծուի այց ձևը, հոգերանական հետաքանառութեամբ մը՝ այդ բնազդը իր ըընունդը պիտի փնտոք զինքը ծնող հոգիին անհրազատ ձեւերու մէջ, և ատոր արգամիքը պիտի ըլլայ այլասերումի վասնգը ազգային ինքնութեան համար:

Քան զարեր շարունակ սրտի և ինձի քալցը բերաւթերով երգեցինք խաչն խորհուրդն ու փառքը, և անոր զգացումն ու ձևը բնազդորէն կարծես ամենէն հիմական յօրինանիթն է դարձեր մեր գրականութեան և գեղարուեստին: Մեծ պիտի մնան միշտ այն ժողովուրդները, որոնք չեն թողուր որ օրերու մշտուը ծածկէ բրենց խաչը նայուածքներէ, և ամէկ զերծ կեանք մը մահուած միայն կրնայ նայիլ:

Ալաչ նախապայման է մեծութեան, փառքի և Յարութեան:

Ե. Վ. Ց.



## ԴՐԱԿԱՆ

### ՆՈՐԷՆ ԿԸ ՀՆՁԵՆ ԶԱՆԳԱԿՆԵՐԸ



Զանգակ, երբ ինքնաշարժմերը կը սուրան, հանրակառքերը կը թաւալին, օրականները կ'ընկամին արտերու շերտերու ետին, իրարու խառնելով աղմուկը իրենց խարտոցներուն։ Զանգակ՝ երբ զպրոցները կը բանան իրենց գուռները տղող աղաղակին, գործարանները կ'արձակները մեքենաներու շշունջը, երբ գնացքները իրենց մեկնումը կը սուլճն, ստեղծելով խամ խամամտժը առտուան։

Զանգակ՝ գործի եւ հանգիստի, որիմը, ծայնը, մտրակը վազող, քրանող ու հեւացող կեանքին, թրթռուն նպատ անոր շարժման ու յանգումին։

.... Ու զանգակը էջմիածնի կաթողիկէին, խոր ու թրթռուն, հոգիներու անդոին ու անապարանքին վրայ կաթիլ կաթիլ ինչող, եղի ու աներկրային։

Լայնցան, թիթեւցան անշուշտ նոգիները այն բացառիկ օրուան մէջ, երբ էջմիածնի կաթողիկէն աղցուներու մէջ մասուն ու երջանիկ մօր մը պէս՝ նորէն կանչցից իր զաւակները եւ խօսեցաւ անոնց...։ էջմիածնի զանգակ, ինչպէս բացիր հորիզոնը անցեալին ու վաղուան, եւ օղակները օրերու տրտմութեան։ Ուկի ամպ, երազ ու աղօթք։ Շրջապատէն, աղմուկէն ու նիրթէն վեր ելլերու մետաքար թիլը կ'երկարի լուսաւոր հեռուներուն...։ Պատեր, կամարներ, կանթեղներ ու մոմեր, ծիածան ու ճառագայթ, պղուարթուններու բացիսիկ թեւերուն մէջէն» գերմ ու յաւիտնական։

էջմիածնի զանգակ, «վեզու մայրական» տարիներու լուութենէն վերը, պատուհասուած համբը մը հանգոյն, կը խօսիս հրաշքով յանկաքը, ու ծայնդ արեւոտ ճամբայ մը ինչպէս, կ'երկարի ժամանակին ու միտքին բոլոր վիլուզումներուն մէջէն՝ զէպի խորհութով կալանարու մեր մատուռները, մեր իրական կեանքի կերպարանքին, մեր աւանդական զգայնութեանց փրկարար ամրոցը։

Էջմիածնի զանգակ, ծայնը, տեսիլը, երկնաթուիչ երազը իմ պապերուն, դուն ճամբան ես մեր ներքին լոյսերուն, եւ կը յուզես կ'արթնցնես այդ բոլորը զօղանչներուդ թրթիալն մէջ, իրենց հազարամեայ բռնէն։

Հնէ նորէն, սրբազն զանգակ, եւ հոգիները, ճառագայթ ու ստուեր, թող վազեն իրենց աւազանին, երկին ու երկնքը լիցնող խորհուրդնին։

Հնէ նորէն, ու թող թեթենան, հալին երկաթ շլթաները հոգիի թեւերուն ու ծուլուին, կապուին իրարու, լոյսին ու լացին, խորհուրդնին ու տառապանքին աներկրային ծփանքով։

Հնէ խորհուրդ էջմիածնի, ու թող ծայնդ՝ կաթիլ կաթիլ եւ աստղ առ աստղ, ծաւալի նեարդներէն ներս, երկնակարու մարդերու, օծելու համար մեղքին բաւիդները, գունաւորելու ամպերը ցաւին մեր հորիզոնին վերեւ, վասնզի դուն անհուն ծայնն հազարներու տառապանքին ու երազին։

\* \*

Ու զանգակ դարձեալ՝ երբ բաղաքի կեդրոնին, երգին պալատէն, յատակ ալիքները երգլուհիներուն կ'արշաւեն, երբ տանիքներու կատարէն թեւաւոր թերաններ կը պարպես աշխարհին խելքն ու յիմարութիւնները մարդոց, աղմուկով ու տենդով։ Ու կեանքի այս եռեւեփունցեւեւչքին վերեւ, զանգակը հակումին, հեռաւոր գիւղաքաղաքի զանգակատունէն արծակուած՝ հոգիներուն անտես ռատիդիյն։ Մութին ու ամայքին մէջէն, լուսնի կարկաչ մեղեդի մը ինչպէս, ոք կը ծփայ ու կը խաղաղի ձ

Հակումի զանգակ, երէկ հայ աշխարհի հազարամեայ չարիքներու անհուն սաւայնին վերեւ՝ ծայնն էր գիրազյն ապահովութեան, այսօր վտանգուած իղմմտանքներու ազատարար թեւը մութերն ի վար մեր աղուոր աշխարհին։ Լեղակ անուշութեան մէջն իրկուան, անցորդները կանգ կ'առնեն բանկարծ, խոփք, զարմանք եւ ժափտ իրարու կուգան, ընելու համար պահը նոր ու անօրինակ։ Անդին, ծառի մը գիրկին, ծերունի մը կ'արտասուէ ուժգին։

Կը թրթուայ զանգը բաղցը ու խաղաղ, ուրիշ աշխարհներու բարիքով։ Լուռ են կարծես բոլոր ծայները զրապատին, ու պարզուած կնճիռները օրերու լկումին։ Մարդկային հոգիի ծիրանի ծովուն՝ ինչպէս տաճարի մը խորութեան վերեւ, կը շնուի կանթեղ առ կանթեղ խաղաղութեան բաղցը ու ոսկի գօտին։

Հակում է, եւ հոգին հայ աշխարհին կ'արթնայ իր բունէն, հանդերձելու համար ինքինըը վաղուան։

\*\*\*

Կիրակի, տօն տաղաւար, ու կը հնչեն ահա զանգերը երբեմնի, արեւուն հրդեհին դիմաց։ Տօներ, տօներ անուններով անուշ ու վաղնջական, երկնքի կապոյտն ի վեր նորէն կը թրթուան։ Մանկիկը մերկ, ներմակ երազն հոգիներու, կը սրսիա նորէն յարդին վրայ մսուրքներուն։ Եւ կոյսը սուրբ որ գեռ երէկ, հոգին հակած շուշաններուն՝ ալ կը հանգչըր, այսօր նորէն անուշաչուի վանականին ծայնին մէջչն՝ կը սծովանայ ծիծաղակիու։

Ու կը հնչեն զանգակները, զօղաններու սուրբ խնծղանքէն կը սլաքուի հայ աշխարհը անհուն։ Կը լուծուին ցաւին կնճիռները, ու թափ մը նոր հոգիներուն մէջ կը բարախէ։ Գմբէթները էջմիածնի կը թրթուան հազար սրտով երկինքն ի վեր, սլաքներով անհուն, անվերը։

Պատարագ է, ընարական զեղումը հայ երգին, պուտ պուտ քաղուած խակութիւնը մեր դարաւոր վիշտին ու երազին։ Կը ծփայ նորէն աչքերուն դէմ՝ հոգիներուն վերեւ, վարագոյրը ոսկեթել մեր հոգիի անլոյծ խորհուրդին, երկնի ու երկրի միջեւ, որուն վրայ դարերով սուրբերը մեր ցեղին, մեր ցաւին ու երազին ծնծղանները շաբժեցին, ստեղծելու համար աղամանկ տեսիլը վաղուան։

Զանգը պատարազին կիրակի օրուան արեւին ու մնդին հետ խառնուած, կ'իջնէ ծառին ծառին պատարազին կ'արակի օրուան արեւին ու մնդին ալէս բաղցը ծառին ծառին պատարազին ու կակուլ։

\* \* \*

Փողերզը քաղաքի հրապարակէն՝ դանդաղ, ծանր ու խորացոյ։ Ութը ծիերէ լրծուած կառը իր հանգիստին, փառքին կ'առաջնորդէ հայրենիքին համար իր արիւնը թափած հերոսը, մեծ քաղաքացին։ Դործիքներէն կտոր կտոր վիշտը, — թեւաւոր մեթափած հերոսը, մեծ քաղաքացին։ Հատկում է անիկա, տաղ — այս կռոյթին կը բերէ իր մարդկային ծանր իմաստը։ Հատկում է անիկա, հեծկուուք է անիկա, թեւ ու թափչը է անիկա, ինչպէս կեսանքն է մեր այս աշխարհին։

Անդիէն, կարծես հոն ղեռ նոր փոխադրուած եկեղեցիի մը կամարէն, կուպան կառը իր հանգիստին, փառքին զանգակը՝ խաղաղ, անմետաղ, բայց աներկային, մահն լայ մեռելի աւանդական զանգակը՝ խաղաղ, անմետաղ, բայց աներկային, մահն իսկ հերքելու չափ։ Մեզի կուգան մեռելները, երբ զանգակը այդպէս մեզմ կ'արիւնի կշոյթին մէջն իր կայլակին — ծայները երբեմն շոգեւուի մարմիններեն։

Թող քալին թափորները մեծ պղոտաներէն, թող մետաղները միրտ դառնան ու փառք, թող կառքերը մարդերը հերոսութեան մեծութիւնը տանին հոգերու հանգիստին։ Զանգակը պատիկ կաթողիկէի ծոցէն, հոդ իշած հազարամեաններու զեղեցկուտին։ Զանգակը պատիկ կաթողիկէի ծոցէն, հոդ իշած հազարամեաններու զեղեցկուտին։

Այս առտուն երբ կափուցեալ կաթողիկէներու սիրտէն լուսաւորչաւանդ զան-

գակները վերստին բացին իրենց շրթները, թափելու համար ի սփիւռս աշխարհի ցիրուցան հայութեան ոգեսաստերուն վրայ աւետիսը վերանորոգ հայրապետութեան, այն առոտոն հայոց հայրենիքը աւելցաւ, անեցաւ:

Իր զարերն էին որոնք ետ կը դառնային, մեր պատմութեան բոլոր սիրազին, սրտայոյզ գեղեցկութիւնները վերստին պարպելու, այդ ամէնուն համար ծարաւահիւծ մեր սիրտերուն:

Էջմիածնի զանգակներ, զիտէք թէ հնչպէս լսեցին ձեզ կայանին մէջ կոյր, անդամալոյժ, մահամերձ մեր ծերերը: Խնչպէս դուք գտաք պրտին ատարները մեր պարմաններուն: Խնչպէս իջաք կոյս աւազաններուն մէջը մեր մանուկներու հոգին:

Էջմիածնի զանգակներ, ձեզ չեմ նմանցներ գարուն աւետող ծայներուն. դուք մեզի դարձաք ոչ միայն իբրև մեր պատմութիւնը այդ առոտու, այլ մեր շրեղ ապառնին:

Չեր ծայնն է արքենի այն պողոտան, որուն վրայէն հանդերձուած է քալել ճահատագիրը այս ժողովուրդին:

Ավաննա ի մեռելոց յարուցելոյն:

ԵՊԻՎԱՐԻ

## Ն Ե Ր Կ Ա Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

### Ա.

Կուգաս ինծի,  
Երբ պարտուած եմ ալ ինձմէ,  
Կամ երբ կ'ինայ հովը ցուրտին  
Վըրան կըրակ իմ օրերուն:

Կուգաս ինծի,  
Անմուենի, երբ կործանած  
Լեռնէ յոյսիս, ու չեմ բաւեր  
Քեզ առնելու պարունակիս:

Կուգաս ինծի,  
Մուրէն մաղուած լոյս մը ինչպէս,  
Կարիլ կարիլ աստղանալու  
Վըրան պըրտու իմ մեղմերուն:

### Բ

Կը կարծէի,  
Հիւլիին մէջ զանկն ըլլայիր  
Գուն ըստեղծած տիեզերիդ.  
→ Անհունէն վեր, անհունն է մարդ:

Կը կարծէի,  
Երանութեան խորհուրդն անհապ

Կար մարդուն, աստղերէ աստղ  
Եւ ըսփիւռքէ մինչեւ ըսփիւռք:

Բայց գուռն ահա  
Գերեզմանին, ափ մը ծովէն  
Ժամանակին, որ կը լեցուի,  
Մարդոց բոլոր երազներով:

Մութ հողերէն  
Լոյսին նետուող ծիլը ինչպէս,  
Ես կը բացուիմ քու խորհուրդիդ՝  
Կայծի մանգոյն խորն հըրդեհուող  
Երկինքներուն:

## 4

Զի վեր քան մահ, երանութիւն,  
Գիրն է նակարին ըլլալ մարդուն:  
Դուն ես նամբան, անգերեզման,  
Ուրկէ կուգանք մենք իրաւու:

Ես՝ բարձրացմղ, քէ դո՞ւն՝ իջնող.

Մենք գիրկ գրկի, վեր անհունէն,  
Աւելի մօս ենք իրաւու:

Կուգաս ինծի, կուգամ մեզի,  
Փրշած կասկած, փրշած պատուար,  
Մանկան մը պէս որ կը վազէ  
Հեռուէն եկող ձայնին իր մօր:

ԵՂԻՎԱՐԴ



## ՍԵՐՄԱՆԱՑԱՆ

Գրառութեան հետզհետէ աճող յաւակ-նութեան, խոստումներուն նոյնիսկ յաղ-թանակներուն զուգսկեռ, կայ դար մը ու աւելի, նոյն կանոնաւորութեամբ ու բնա-կանութեամբ, կը բուժնին աննախապաշտը մտածողը, աննկատ վերլուծողը և պատ-րանաթափ զիտողը, քովս ի վեր նոր ու կրակոտ, նեղմիտ ու կատաղի մունետիկ-ներու — նոր արժէքներէ — ընելու պարզ, անյաւակնոտ հաստատումներ, յաճախ ա-պայժմէ, անպաշտապնիլի, մանաւանդ զըմ-ւար, քանի որ մեքնանաներուն նման, քի-միակն փորձարկութեանց նման փաստելի չեն իրենց արդիւնքներով։ Հարկիւ տարիէ ասպին մարգիութիւնը չունեցած հոգեղինին, մարգէն ուրանիումը, բահիուց։ Ընդհակա-ռակը։ Միշտ հարիւր տարիէ ասպին ազգե-րու խղճմտանքը — որ հոգեղինը պիտակող տարազ մըն է հոս և ոչ մէ քաղաքական, բարյական յղացքներու զրութիւն մը — ըրաւ իր խեղճ, թշուառ ու անփառունակ նահանջը ու մարսց ահաւոր ընդարձակու-թեամբ ոճիր ու բարբարոսութիւնը։

Աննախապաշտը մտածողը կը դատէ իր ապրումները, իր ու ուրիշներու հաշուոյն, — տուէք այդ ուրիշներուն ձեր ուղած ա-նունները, ամէննէն փառաբանեալիքրէն ու տառապազին, այլուրային, չիննդենալու համար ստիպուած՝ իր արծենները իրենց յարգին կոտելու, այնքան այդ արժէքնե-րուն անունով զործագրուածը կը հերքէ զանոնք։ Աւ այդ աննախապաշտը մտածողը տակաւին կը տառապի հաշուոյն այն յիմա-րութիւններուն, խարդախումներուն որոնք զանազան պիտակներով, կ'ընեն հաշուե-յարկարը անհամար սերունդներու ճիգով սաղմատորուած, կերպարանք ճարած, առ-ներւան մարզը հպարտ ընող քանի մը կի-սականգուն սրբութիւններուն։ Քանի մը հարիւր տարի առաջ պատերազմը, այսինքն մարդերը զանգուածով փողոսելու վայրե-նութիւնը չէր պարզեր մէր օրերու սառն, մաթեմաթիք զարկուրանքը։ Աւելի՞ն։ Չէր փոռասիրի արդի իմաստասիրական հեռա-հաս զաղափրազրութիւնները։ Ժանտ, գիրախատ, բայց հզօր հրապարով զործի մը մէջ գերման գրագիտ եր յորդուց ու գոյն ու վրձինը, ու ելաւ ճամբայ, աշխարհին տալու առ-ներւագն հաղարամերու ծիրով նոր կարգ, նոր մշակոյթ։ — Ապահովաբար, գէթ իրը մտագրութիւն հերոս մըն էր գերման իմաս-

տնդին չանցնիր երք իր գերքը նսխաբա-նոր համուածի մը մէջ իր պաշտպանած գաղափարաբանութիւնը կը յորդորչէ զգեր-ման իմաստասիրութիւնը մը։ Այդ Արևմատի Անկունը (այդ է գործին անունը) կ'ուրանայ զիտութիւնը, զայն եղածին, մեռածին ար-ձանագրութիւնը յայտարարելով ու կը փա-ռաբանէ ըլլալը (werden), զագիացիներուն լինելուրիւնը (devenir) որ մարզն է, ամբող-ջական։ այսինքն անոր արեն բոլոր իսկ ու հատու մղումներուն հանդէսը։ Այսինքն քանի մը թիր գարերու Ճգիւղ, անժվիտ վայրագ կինդամնին որ իր ոտքերին երկու քը ձեռքի վերծելու իր բախտը գեռ չէ ար-ժեկորած հաւանաբար ու կը թափառի ան-տառէ անտառ, որս ու որսորդ։ Գերման իմաստասիրութիւնը, առ այնքան հասու ու նախնական վերագայրձը դէպի անտառնե-րու անտառնական մարդկութիւնը։

Հերոսապատեսութիւն։ Այ օրակարգ է գարձեալ, միշտ այդ դրական, արեան հա-մակիր վարդապետութեանց հետեւորդներուն համար։ Մենցնելը՝ մէկ ստորոգիին այդ պաշտամունքին, Մենցնէլը՝ — ան ալ ու-րիշ վկայական, ուրիշ վկայութիւն։ Աննա-խապաշտը մտածողին համար երեսոյները նոր չեն անշուշտը Ծնյշատակ ժամանակ-ներու արձանագրութիւննեն են աննոք։ Նորը, առ ոզքերգութեան մէջ, զարձեալ չէ յութիւնը՝ նման զարդապետութիւններու դարբիններուն։ Իր լգումին, առանձնու-թեան փղոսկրեալ աշտարակին կատարին, գերման ուրիշ մտածող մը, մտածոններու ամրող փաղանդ մը անհասկնալի չեն երբ իրենց գրուի կուտան արդէն ներուէն որդ-նոտած, հազիւ կենալու կարող քաղաքա-կրթութեան մը բոլոր գարպաներուն, — կրօնք, արուեստ, մշակոյթ, պատմութիւն, ազգային փառքեր ու շարունակելը ձեզմէ։ Շօբէնաւուէք, նիցչէ Աւելի՛ վերջը Շոբէն-գէրու Բայց ինչ որ կը մայ անհասկնալի, այդ մարդոց թուզթերով մոնզ ու անոնց բովանդակութիւնը կեանքի վերափոխող արմագրութիւնն է ամբոխներուն։ Հերմո՞ւ մարդը որ միին ուժերէ վարպան ձգեց իր ներկարարի գոգնոցն ու գոյն ու վրձինը, ու ելաւ ճամբայ, աշխարհին տալու առ-ներւագն հաղարամերու ծիրով նոր կարգ, նոր մշակոյթ։ — Ապահովաբար, գէթ իրը մտագրութիւն հերոս մըն էր գերման իմաս-

տասիրութենէն զրահաչուք գուրս պոռմակցող այդ կիսաստուածը ։ Բայց, կը կըրկանեմ, ինչ որ կը մայ անհավալի ատիկա կարելիթիւնն է այդ հեքամթը այդգէտ մարսոց միլիոններուն։ Չեմ տար անունը միւսներուն, ներկարարին չափնախնական, անմիտ բայց յիմարութեամբ սպառագէն, որոնք կայսրութիւններ ձեզցին առավելեան կտաւէն ու իբենց երազները քաւեցին զլիիվայր խաչուելով։ Հերոսնենք մենք մահուան գաշտերէն առաջին, պարզ կեանքի զանազան խորշերուն Առանց արեան ու ռումբերու։ Այ առանցիմաստավրական ռումբերու։ Մեր օրերու քաղաքակրթութիւնը որուն բազազիշներ ըստ կուզան առաւելազանց չափով մը տարս րազմակութենէն, հազին հազ կը տառապիտ անոնց, այդ ներուսներուն պահասով, քանի որ հազին չափով անօթները, թթառը (acide) մաշչէի չեն զանգաւուներուն։ Գաւատերացմբ յատկնեցան տայ այդ գործիքներէն։ Մակը արհամարկող առունղները, մահուան գաշտերը գրայ, եղան լուգիչ արտառուց, մեծ Բայց շեղան այդ մեծուաթիւնը, գեղեցկութիւնը, մահն ասպին, կեանքին գաշտերուն ուր ։ Պարուն շքեղ տափակութենը, գետն քարը զայելապաշտութիւնը կայ ու կը մայ տիրականու։

«Պարօնը իմբ, ուրեմն, նոգիին։ Արուն ակիզը կը կորոսի մեր օրերին շատ վարերը։ Այդ պարտութիւնը գուժեցին հին կարգերու մելամաղարա ասպետները, երբ, մէկակէտ գոր առաջ, Աստուծոյ ազուոր մէկ առանց, առան որ զարանիստ ամուրութիւններ — բարքերէ, հաւատքներէ, մշակոյթներէ ու կը տատանէին անվարտի մարդոց գրունք զզրուած ու կը մօրիսանային արեան ու կրակի մըրկներէն զձախուածն, առեւէք բառին իր կրն առաւը։ Պատմութիւն պիտի չընեմ։ Դիտել կուտամ որ ոգին որ կը մզէ մարգերը միշտ աւելի կօր, գերազանց միջներու, կեանքին վրաց իր գրունք յաղթագին պսակելու համար, իր կոմթեան մէջ շատ չի տարբերի գորակութիւնը առաջուան ողիէն։ Եթորսինայիք բախտամեջիրու ինչպէս պիտի ներկայացները կը կուրք ուրեմն զզայնութիւնը մարդու միսին հոտ ու հեշտանքը չեր ուրացած իր արեան բաւրգներուն մէջ, քանի որ այնքան մօսրիկն եր գարերուն ուր ձիերու թումբին տակ և փռաւ միսը իրենց ազգային կերպակուը կը կազմէր, Գիտէինք այս ամէնը ու կը միիր բարուէինք որ գերմաններուն էն հեռու նախնիքներ ու տարբեր չէին ապրած, բայց իրենց զակլները եւրոպական ու արևմտ-

թէ կը ծառայէին մարգկութեան, տառչինը զիրատին բանալով գոները աւերակիալ տաճարներուն որպէսզի հաստատուէր ուզգագամա գաշտամունքը, երկրորդը՝ գերատին արձակելով կապանքները, զանազգիներուն իր ժողովուրդի նողիին վրայ ամրակարան, որպէսզի մարդկութիւնը մղուէր նորանոր միջնուներուց այդ նողիին ընեւովը, մահը նուանելու, անոր զանգագութիւնն զգուածուական ու Աղոթուական մէջ պարագային արջատին որ անսպաս ալժիներով պիտի վազէ այդ գրօններուն ներքեւ Օ՛, անուն տրամութիւնը պարտուածներուն Անշուաչաւ Բայց կ'աւելցնեմ, անուն փաքութիւնը յաղթականներուն Բառորդ զարու մէջ երկու առաւոր ընդարձակութեամբ պատերազմներ շղթայցներծող ողին ոնիր կ'նոյնացներ այն միւս ուղիոր, բայց ազնուական ալ ձգտումին որ նօխապատմական անտառներէն իր խանճարուը կը բանայ ու կը քարէ բիւր բիւր գարերու խաւարին ու արբաններուն ընթէշչէն, հասնելու համար՝ սեմին այնպիսի ժամանակներու ուր իրար հանդուրժելու համար չունէր զոյութեան ոչ մէկ արգելու Հազար տարի առաջ, յաղթական զօրավալ մը քիչ նախատ կը մորթէր մանուկներն ու կիները։ Թանաերորդ զարու մէջ անվատաթ գործելու արտօնուած մարդերը կ'այրէին կիներն ու մանուկները, զանակ մարտաներու մէջ թխմելէ վերը։ Այս ատար գրուելէն երեսուն տարի առաջ, այդ ներութիւնը մենք մենաշնորուկ կը նկատէինք կարտ մը ժողովուրզներու ուրոնք Աստիան բերել էին կին մշակոյթներու գատարանին ու չէին կրնար իրենց տափաստանէն մզումերը հակացըլեր։ Ա վերջու թուրք զզայնութիւնը մարդու միսին հոտ ու հեշտանքը չեր ուրացած բայց այս ամէնը ու կը միիր բարուէինք որ գերմաններ չէին ապրած, բայց իրենց զակլները եւրոպական ու արևմտ-

եան — մշակոյթին ամէնէն ազնուական ճարտարապետները եղած էին, քանիներորդ դարուն։ Ու հարկ կա՞ց յիշեցնելու հոս որ, միշտ այս տողերը գրուելէն երկու երեք տարի առաջ, մարգեր եփելու ախորժակները աւելի քանի զօրու գտանք մենք ստեկան ժագովուրդի մը երիտասարգութեան, մտաւորականութեան, սպայութեան և զօրավարութեան համախառնուրդ հետանքին մէջ։ Գերմանները թուրքերուն մարտզները վերածեր էին մահուան ընդարձակ պալատներու և անոնց գործածած խորին ու քարիզին տեղ հնարած էին նորագոյն կազմերը . . . Այս ամէնուն ու գոյցեցք ձեր հոգին աչքիք։

Երջանն է պարտութեան բարոյական յրացներուն, այս անգամ անկախ՝ ոռիքէն կամ գիշախանձ ախորժակներէն։ Տասներորդ դարուն ասպետը, իր աղան, իր աւատագետը կոիւը ընելու, ընդունելու առարքները չէին ոսկեզօծեր։ Այդ կոիւը անոնց մարմինեղէն դրութեան արտաքնացումն էր, ու հազիւ կը խոռվէր հոգիին դրութիւնը։ Այսօր Մեր քաղաքակրթութիւնը պատկերն է հայոյ անհեթեթութեան մը։ Ոչ միայն պատուած ենք բարոյական յրացքները մեր խղճանքէն, այլ մանաւանդ կը հայրատանանք այդ կործանումը, քանու փոխակերպելով նոր քաղաքակրթութեան մը։ Մարդ պահննելու մեր հարգեան պարզ, հաստ, նախանական մեր հակումները կը սիրենք զգեստաւորել սակէ անկէ ճարուած վկայականներով։ Զիմուռորական պարտօնիչ ծառայութիւնը մէկն է մեր ամենէն ահաւոր յիմարութիւններէն։ Դուք գիւտէք թէ ինչ գեղեցիկ բառեր, տարակներ այսօր պատրաստ են, ոսկեգիր ու չքեչ, այդ անասնութիւնը բարձրագոյն պատքինութեան մը փոխակերպու։ Դուք թերեւ չէք գիտեր թէ անոր հեղինակը աւազակ գերման թագաւոր մըն էր որ իր կողոպուտները մարսելու մէջ անհանգիստ չըլլալու համար մտածեր էր այդ հայրենասիրական ծառայութիւնը (Ժ. գար)։ Աւելիին։ Այդ յրացքը (հայրենիքին ծառայելու) պատերազմի դաշտերուն վրայ ինքիննքը բեզմաւորելէ առաջ հերոսական մահուամբ, այսինքն ուրիշին կինն ու տղան սպաննեալու, տունն ու տեղը մախիր գարձնելու առարքներու լուսպատկումը իբրև, խաղա-

զութեան անդաստաններուն վրայ (գպրցները, զօրանոցները, մարզագաշտերը, քիմիկան մութ քաղաքրութեանց աշխատանոցները) գրուած էին գանգաղ, խնամեալ անումիր։ Ըսի, մեր քաղաքակրթութիւնը, միքաւոր ապագայի մը մէջ պիտի որակուի գերագոյն յիմարութիւնը մը ինչպէս, քանի որ կազմակերպած է զինուորական ներկայ դրութիւնը որուն հետեանքով մարզանքներու որոնք ամէնէն առոյգ, կենսաւէտ, մանաւանդ ստեղծագործ զարուներ, սնոր երիտասարդութիւնը կը վատնուի անամնական, կիմոլին անբանւաւոր) մարզանքներու որոնք ինչպէս գիտելի տուի քիչ վերը, իրենց վերջնական լուծումին մէջ ուրիշ բան չեն են եթէ ոչ միշտ ուրիշին հացը առնելու հողը իւրացնել։ Մեր գիտութիւնը մենք գործածեցինք գտնելու եղանակներ որոնք աւելի արագ, աւելի կատարեալ, աւելի աղատ ընէին այդ սպաննելու արարքները։ Մեր իմաստութիւնը ուզեց որ իր հացին համար հազիւ ժումը ունեցող մողովուրդները ապրեցի զօրանոցներու ներսը բոյնի գրեւած մարգեր, յղփանան, խլուին բանուորներու պղտիկներէն իրենց հացը, պարաբելու համար բարձրաստիճան զինուորականութեան ախորժակները, վազէր քրտինքը աշխատաւորին ճակտէն որպէսզի այդ գինով սպաններին նոր միջնուներ, քանդումի գործիքները շարդ անձանօթ կատարելու թեան, ուժին առաջնորդանը, ու ծնին կախարդական այն առարկաները որոնց պատրաստութիւնը կողերէն խուժեր մակը, աներեակ կայելի արագութեամբ, խեցն ու պատառ մարգոց վրայ, ու, քանի մը երկվայրկեանի մէջ չէն սպատ մը վերածէր փոշիի, ոսկենարմանիք, ծիածաննեալ աւազի, ժողովուրդներու առ նորասարաս խնդութիւնը մի բարգատէք էին կիրքին, մոլուցքին, բարբարոսութեան, որ անմեղ, անկլւու երկոյթ է երր դրուի մօտիկը մահուան նոր ճարտարապետութեան։ Հին հասկացողութեան մէջ, զինուորը, այսինքն մահուան գործիքը և կը մար մօտիկ, հաստարիմ իր թելաղդրանաքին, կերպով մը բնական ու հասկնաի։ Ապարագեամբ, այսինքն սպաննեն զիկավար ուղեղը, քիչ անգամ կը բարձրանար իր այդ գերէն վեր գուսապակներու փառքին։ Հընութեան, նոր ժամանակներու մեծ զօրա-

վարները մարդկային են իրենց առաքինութիւններով։ Հարիւր տարիէն պակաս ժամանակի մը մէջ, օրուումը կը գտնինք բացարձակ։ Մասեղ ծուած է առանձին զիտութիւնը, մշակուած վիտութիւնը, զայն տաշլու եղանակներուն մէջ առանասիրու ու ամբողջական, բայց ահաւոր մանաւանդ անոր համար որ կ'ապրի ինքն իրմով։ Անոր մասնագէտները, — սպայակոյաններու, զինուուրական վարժարանի ուսուցչութեան հեղինակաւոր գուուխները մեր քաղաքակրթութեան մէջ կը զրաւեն այլապէտ շքեղ ու անբացատրելի փառապահները թանակներ վարելու արարքը գերազանց արժանիքն է այդ մշակոյթին։ Նոր ազնուականութեան համար այդ առաջնութիւնը գերազանց բարիքն է մարդէ մը սպասելի։ Աւելի՞ն, թողրովին նոր, նորագոյն յացաքը, ամբողջական պատերազմին։ Այսինքն՝ ուժուուն փիլիոն գերմաններու տասնամեայ միակուուր աշխատանք՝ որպէսզի գործադրուի ամբողջական սպանիք։ Ու պատերազմը շահող ժողովուրդ մը, այդ իսկ փաստով ինքինքը նուչակէ գերազանց, ընարեալ ժողովուրդ որ արտօնուէք աշխարհի վարելու ներկու մէծ պատերազմներուն միջն ինչ ծանր բառեր չորդածուեցան արկմտան մշակոյթիներու ամէնէն, յարգուածներուն ճակատներու խարանուուր, նեկրոսը (սևամորթ) պիտի չմոռցաւիք, Գրանսական ժողովուրդը որակող, ու ծերացածը՝ անզիցացիները պիտակող, Գերման մատածութիւնը, իր երիտասարդութեան մէջ մահուան ախորժակները սուր պահելու համար այս բան անհեթեթ տարազներ երը կը գործածէք, մարդկութիւնը խորապէս անարգող, ազգերը, իրենց շուար անկարողութեան մէջ, աղէալը զիմաւորելու համար սպառեցին իրենց վերջին զէնքերը, բարոյական յանձնառութիւնները։ Դիտեցէք Սաննազին նուէրը թուրքերուն ու գոցեցէք զարձեալ ձեր հոգիին աչքերը, սա ամօթանքներուն վրայ։

Պարտութիւնը, մանաւանդ իմացականութեան որ աւելի ընդհանուր հպարտութիւն մըն էր։ Ռուն հափացքին, առքին մէջ է որ բացաւցեց գնները նոր ժամանակներուն Զոր ազատապերին համար մարդը տուաւ ամէնէն ազնուական զաները։ Իր մարդակեղերուն կիրապարանքներուն մէջ ինչ չէր, ինչե՞ր յաւակնեցաւ իրագործել անի-

կա։ Անիկա պիտի դարմանէր հողն ու հողին, առաջնին խօթութիւնները, նուազութերը զիմաւորելով իրմէն բիստ նոր զիտութիւններով, սրբագրելով տարրերուն անընական, անբաւարար բաշխումը որպէս զի արտերը գառնային աւելի բարեկեր, համաքերը տային աւելի դիւրա ու աւելի առատ։ Անիկա պիտի ըլլար ճկուն՝ հոգին ալ ձենելու, ասոր խօթութիւնները, աըկարցութերը զիրածելու համար ախտաբանական իրողութիւններու։ Անսպատները, այդ իմացատկանութեան չնորին կ'ըլլան չշեղափառ ապատներ։ Կը նուաճուն միջցն ու ժամանակը, անընթանելի արագութիւններուն գրոհով։ Ու . . . այդ շարքին, մարդ մորթելու արարքը, անասնական, նախնական ու բութ այնքան, այդ իմացականութեան միջամտութեամբը, պաշտպանութեամբը, կը գառնայ քաղաքակրթական բարձրորակ արժէք։ Որքան արատում, խեղճ սա նահանջը միտքին կայ հարիւրի մօտ արի որ կը շարունակուի այդ նահնըը, իրարմէ ահաւոր պատերազմներու շլթային ընդմէջն։ Ու անլուր սոփեստութիւնը իմաստուններուն, որպէսզի այդ նահնըն նարուկն փաքի մազգազմներ։ Որքան դրութիւններ, ամէնէն հեղինակառ մարդոց կողմէ պաշտամնուած, որնց բոլորին յատակը Կայինի ու Արէիլ հէքիաթին նախնականխորհուրդչն դուրս՝ ոչինչ Բաբելոնը իրար կործանող քաղաքակրթութիւններուն։ Պարտութիւններ։ Այս բան կ'ըլլար։

Ու յաղանա՞կը.

Որ կ'աւետուի

— Պարտութեամբը նիւէին։

\* \* \*

Երբ այս տողերը կը գրուին, աշխարհ հազիւթի կը թուր հասկցած ըլլար չարաշութ կշիռը, արժէքը այդ յարդանակին, մանաւանդ այդ պարտութեան որոնք հիւէինը չէն ազանովաբար, այլ ամբողջ մարդկութեան, ասոր ճակատագրին մէջ առաջին անգամ փորուած ընդարձակ իրամասք, ժամանակին հետ յատակուելու ահամանուած։ Զարիքին ուժերը կորտած են բոլոր արքելքները։ Հիւէին պարտուած է, մարտի գաշտին վրայ քառորդ միլիոն մարդերաց փոշիացումով ու քաղաքի մը անհետացմարը երկրի երեսէն։

Ու կը խորհիմ

— Մարդկութիւնը, չըսելու համար կեանքը՝ կրունկին տակն է ինկած ոչ միշայն այսօրուան բախտաւոր յակթականին, այլև, ամենայն հաւանականութեամբ; վաղուան, յառաջիկաներու բոլոր կարելի յաղթականներուն որոնք, այսօր անկարող իրենց իմացականութիւնը իրագործել հիւլէն ջախջախող միտքերուն չափերով, վաղը, վաղերու անցնատ շարքի մը մէջ պիտի զիւտն ընեն ուրիշ ուժերու, աւելի բանաւոր քան հիւլէն զգետնողները; իմացական նութիւնը, իր կարգին թերեւ տեւիլ զարհութիւնը գրութիւնը մըն է հիւլէական խորհուրդին: Ու այդ իմացականութիւնը իջած է կրկէս բզկանելու այդ խորհուրդը, բանաւոր նոր դարաշրջանը: Կասկածեցան որ հիւլէն զգետնող ուժը իր շատ ջնջնի մէկ կոստանքովք բաւ էր եղած իր յաղթանակը իրագործելու, Վաղը այդ իմացական նութիւնը պիտի ճարտ ուրիշ ամ միջոցներ, պակաս ճգուածն ալ կրկէս բրելու, որպէս զի քանի մը երկպարկեանի մէջ քաղաքներ, երկրամասներ սրբուին քարտսին երեսէն: Ու այս ամենը, տեղն է ըսելու, ևսիզբ ե երկանց: Հարուածը որ կը ըսպանայ մարդկութեան, գեռ կը մայ անձնաօթ, իր հաւանական հետեւանքներով: Խնչու չլուածել օրուան երբ կաղինի ծաւալով նոր տարր մը պիտի ըլլայ բաւ, փոխակերպելու օրինակի համար մեր միտոնորդին բաղադրութիւնը, ասոր թթուածինի անհուն մթերք բրացավառնով, կրաքի փոխելով անոր աշօթիք, քանի որ գիտենք որ այս մարդինին ալ կրկէնիրը իրեկ զրապուած կրակներու աթեղերքներ, կը լողահ մեր չուրչը, մել մէջը, իրաւ այսօր անվիատ, բայց վաղը՝ կախարդի մը գտւազանիկն ներքե ընդունակի յորոտակելու իրենց բոլոր կազանքները, արձակելու համար իրենց անհուն ընդերքներուն խորը քունի մտած լեռները ուժերուն: Հէքիսթ էր ասիկա, մինչ երէկ: Ու գտանք որ այսօր գեր իրականութիւնն է ան:

Ու, մինչ մէկ կողմէն, իմացականութիւնը կ'ընէ իր կարելին, մտենալու ոսթաքուն ուժերու պարին, միւս կողմէն, գրեթէ ոչ ոք որ անդրագառնայ ուժերու ուրիշ գրութեան մը, ան զոր սովորական լեզուն նոզի կ'անուանէ: Այս տողերը չեն

յաւակնիր սահման մը առաջարկել այդ ուժին: Բայց անոնց հեղինակը հանդիսորէն ինքինքը կը զգայ արտօնուած մտածելու նոր հէքիսթներու, միշտ անրացարելի այդ ուժին պարունակէն Ո՞վ եր տեսեր հիւլէն: Բայց կը կասկածէին թէ անոր ներս սը տիեզերական մանրանքը գրութիւնները զսպուած կ'ապրէին, յար և նման անոնց որոնք մեր անսանելի տիեզերքին տուածն կը յօրինէն...։ Անցան զարերը: Ու մենք տեսանք Գիւլէին զրութեան արգելնքները կոնէ Խնչու չյաւատկինիք տեսանելի նողին որուն ներօր ուրիշ տիեզերքները ներէց ճակատագիրիները ընդունելու, պարագրկող, պահպանող արձակելիութիւնները, ուրիշ անհունական արդիւնքներու հանգէսներ չըլլային փորձելի, այս անգամ ձեր հաշւայն, առանց ամերիկեան հզօր հասարակապետութեան միլիառներուն, պարզ ձեր ներսի վկասութեամբը: Թիտու թիւնը անհման, անուն է ճարած հիւլէին: Արդի Ֆիզիիր կատարած է այդ գործը, ուրոց պարկիշտութեամբ: Անշուշտ նոր աստուածութեան մը կարիք չի էր, ընդգրկելու, արձակելու համար հոգիին ճակատագիրը: Ունիք ձեր ձեռքին տակ լի տրամադրել պարզագոյն միջոցը: Սէկ րոպէ բարի եղէք արձակելու ձեր միտքը — որ համազօր է թերեւ հիւլէական ուժին — միջոցն ի վեր ու միջոցն ի վար Խնչ անսարազելի արագութեամբ մը այդ անեսն նողին, այդ անմաս սլամի, ձեր միտքը ծակէ ու անցնի պիտի տիեզերքներու բոլոր թանձրութիւններն ու անգայտութիւնները, պիտի ընէ ըլջանը անպարազին, անպարազելի երկնքներու ու պիտի դառնայ ետ, դէպի ձեր ներսը, հանգչելու ձեր ուղեղին վրանին տակ: Ո՞չ ո՞ք որ կասկածի համարձակէր ձգել սա իրուութիւնները: Անձ հաշքը ուրեմն, այնքան իրաւ, այնքան մարդկային նոյն ատեն որքան փաստը հիւլէական ուսումբին որ եկաւ, իր գաղտնիքին մէկ թերիկը շարժելով, ակնթարթի մէջ աներեւոյթ ընելու շէն սստան մը, իր բոլոր ընակներով:

Ճեմ տար ընթացք, պատմա-քաղաքական (Խնչպէս հեշտագին կը գրեն զիւանագէտները) աշխարհին վրայ, այն զարմանացան գուշակութիւններուն որոնք կը բախին հիւլէով բանտուած ուժերուն ազատագրու-

մէն։ Մէկդի բարոյական մատահոգութիւններուն անձրես, ու մզաւանջը պարաւած ժողովութիւններուն, առաջին դիմի կուզան ապագայ կերպարանքները հոգերուն ու ջուրերուն որոնց փափոխութիւնները արժեցին այնքան արիւններ։ Արդէն կասկածի տակ են ու պամագիստական արժէքները դարձարու դիրքերուն։ Սովորութիւնը բանալինները — նեղոցները — հիմակունէ գրիթէ անկշու։ Հոկայական սորոյթները՝ ուղացարութեան մօտ բան մը։ Միծածակիլի մեծ բանակներուն դիցազներգութիւններ։ Նոր չըշան մը կ'ընէ ակիզը մարդկութեան քալաքական, ընկերային, նոյնիսկ բարոյական ճակատագրիները հրամայող ու պարտազրող ձայններուն մէջ։ Ու մանաւանդ ահաւոր հուսապատիքները կործանման ուժերու կայսրութեան։ Մարզը բիւրաւոր զարերու վրէժն է որ կը պատրաստուի ասինել խուռ, անկարեկից տիեզերքը մը մէկ կտորէն, մեր խոեղուուկ երկրագունտէն որուն օրերը կը թուին ըլլալ համրուած։ Բայց գալարքը (rouleau) բանալ այդ գալիքներուն լաւ է ձգել իմաստասէր-ընկերաբան-ը քիմիագէտ մարդոց։

Իմ պղտիկ փափա՞քը՝ հիւլէտական ուսմին արթնցուցած քաղաքական ու իմացական հակագգեցութիւնները կեկավարել դեպի բարոյական տիեզերքու որոն ժուռաթիւնը տանը առաջանութիւնը տանեն ընորութիւնները կամակած տակ ձգելլ, այսօր ընդունելու հակիլը ոչ ասութած արանութիւն ոչ ալ աժան մարդակեդորոն բարոյախօսութիւն ընել պիտի նշանակէր։ Անսեն մարմինի մը ծոցը ծուարած սա ուժերուն կայսրութիւնը զին կ'արտօնէ մտածել հանգիստութեամբ։ Մէկը որ 1880ին, Սոսկուա, Պուշկինի ծննդեան հարիւրամեակը տանաւորող հանգիստեանց ներկայ է եղած, կը պատմէ թէ ինչ անհուն յաւ զումերու ծնունդ։ Է տուած բեմին վրայ խօսելու համար իր թեք առաջ երկարող Տաօթայովսկին։ տժգոյն, նուրը, արդէն մահուամբ կալանաւոր։ Այդ մէկը նրբին դիտողութիւններու մարդը չէր։ Անիկա կը խօսի անհուն, հիւլէտական այն լութենէն, որ մէկին ծնաւ ուսու վիպասանին պատկերէն, բժմին վրայ այդպէս առանելու մօտ։ Ու կը խօսի գարձեալ իր ներքին մէկ վկայութենէն որուն համեմատ անիկա վստահ էր թէ հոգ միլիոնի համանող մարդերը, անգիմագրելի կերպով պիտի ընդգարչուէին

խօսողին մէկ շարժումով, իսկ գէպի գրոհը երկին քիներուն ու գժոխքներուն, եթէ կախարդական վիպողը հրամայէր ատիկա։ Այդ վկայութիւնը, գրական հմայք մը չի լուսուորեց միայն, այլև կը պատմէ ահա հոգեկան տիեզերքէն որմէ մասնիկ մըն էր անպայման այդ գիււային վիպասանը։ Պատմումին ամէնէն խորունկ ու մութ կողմը ծասթայովսկին, այսինքն անոր հոգինն ինլուէնն (ներեցէք այս գէշ բառին) արձակուած ուժին պայծառութիւնը։ Կիտութիւն մը չի կայ այսօր, այդ անհունները սենեռելի, առանազն փոքր մասով մը խորաչափելի ընծայութ։ Քրողէ մը հիւլէտ մը ուժ կը բաշխուի միլիոնին ու տկարանալու տեղ կը զօրանայ, երկինքները գրաւելու չափ Բայց կայ գիւտութիւնը այդ անհունները նոր տառապանքներու, մզձաւանջներու չփոխակերպող։ Մեր պագերը անգիտակ էին հիւլէտնեն, բնախօսական ինչպէս հոգեբանական մարզերուն վրայ Բայց անոնց հոգիններուն խորը, գարեր շարունակ ապրեցան այդ անհունները, որոնցմով դիմաւորեցին չարփին տիեզերքները, իմ տղու ցաւերուս մայրս կը հանէր այդ իմաստութիւնէն պատգամեր։ Ըսի այդ պատղամեներուն, բարի աչքը, փափաքը, գէմ կ'ուզար ծով մը չարփերու։ Կաթիլ մը գութ, միշտ ըստ այդ պատղամենուն, բառ էր լեռները հալեցնելու գագանութիւններուն։ Ու իմ մայրը կը խօսէր Յիսուսէն որուն մէկ բառը մեսելները ես կը բերէր, վարի ախարհնեն, արեկի աշխարհին։ Հանգիտութիւնը, այսպէս հոգին և նիւթին հիւլէտները զուգալուող, միտքի խաղ մը չէ սա տողերուն։ Մեր անգիտութիւնը հոգեղէն տիեզերքէն հաւատար է միւսին զոր կը ջանանք գարմանի մեր մէջոցներով։

Աւ գառնութիւնը, ըլլալ ստիպուած վերականալու խեղճ ու պատաս երկառուակին, — իր կարգին խորունկ որքան անլոյց առեղծուած, միլիառաւոր հիւլէտներու կազմեկարգեալ դրութիւն մը մնչպէս որ, ահա, կան բիւրաւոր գարեր, կը ջանայ գործածել, արցնել խելքին սրաքը զինքը ըլջապատող ահաւոր գաղտնիքներուն կեկանքէ քանի մը վշտուր բան փրցնեցաւ։ Այս գառնութիւնը գառնութեանց, գիտար թէ ինչ յոսսահատեցուցիչ անհունութիւններ կը սպասեն իրենց կարգին բացուելու, քակ-

ուելու, արձակուելու: Անշուշտ տարածի ինկած էր անհռուններուն տառաման, զեռ Պէղ Բասգալի օրերէն: Տարբերութիւն մը սակայն Բասգալին անհռունները կը յանցէին, ըսկե կուզեմ կը փակուեին իրենք իրենց վրայ, քանի որ ունէին իրենց բխումի ակունքները: Մեր օրերու անհռունները ոչ կը բխին ոչ ալ կը յանդին: Մենք մեզ կը կարծինք զտոնել անոնց ներսը, ինչպէս կաթիւն է ովկիանին մէջը: Ու այս յանգումի պակասն է որ մեզ ըրած է շատ աւելի սև, մեր յօւսահատութեան խորը, քան մեզ քանի մը դարով կախողները: Հազար տարի առաջ մեր հոգին աւելի մօս էր մեր մարմիննի: Բացէք սա պարզ լուուզ հաւաստումը ու պիտի զգաք թէ ինչ անորակելի նողականք է մեր նոր քաղաքակրթութիւնը ուրուն ճարտարապետները ամէն տարի կտոր մը աւելի կը բջկանեն անոր զժուար, այնքան սուուծ ճշնքը Հազար տարի առաջ քաղաքակիրթ ժողովուրդներու քաշնակցութիւն մը պիտի տառապէր անմեղ ժողովուրդներ գահին ժողովուրդներու վայելքին ծախելու ատեն: Այսօր Հիւէլին տիրական ազգերը գազան ժողովուրդներու կը լքեն ցրի հօտեր, որոնց մեղքը անզուտ ըլլալն էր տիրականներու շահերուն: Այսօր մեր միտքը հիմովին կ'անգիտանայ մեր հոգին: Անշուշտ ասիկա չի նշանակեր թէ կործանած են երկինքը, երկիրը, նուաճուած է մահը, ու զրուք կը սպառնայ անմահութեան կայքերուն, — բոլորը երէկ իրաւ ապրուները, այսօր իրենց մարգարիտներէն պարզուած ինքորներու նման, նետուած տղոց ստքերուն, Գէթ հարիւր տարի, այս խաղը, իր ահաւոր լրբութեամբը: Աչքէ անցուցէք 1850էն ասդին ծանր բախումները ազգերուն ու գտէք թէ ինչ պղտիկութիւն, թանձրամտութիւն, գիւղացիութիւն, մանաւանդ անխռելքութիւնն անոնց ազդակ ու կերպարանք: Օ՛, ահաւոր կեզծիքը այս խօթութիւնները ոսկեզօծ բառերու թևերով մատուցանելու ամբոխներուն: Օ՛, շնական խորամանկութիւննը ուրիշներու խաղերը իւրացնելու արարքը պարտկելու իմաստութեան ոսկենուռ մազագաթներով... թայց սումբ մը ճամբար մըն է, գէպի անառութիւնները ու գէպի անձանօթը: 1945, Յուլիս 26էն ասդին, մեր հաստ, ահաւոր վաստակութիւնները գագ-

րած են իրենց զերէն: Գիւրա մը աշխարհը նետուած է կրունկին տակը խումբ մը մարդոց:

Անշուշտ, միամտութիւն պիտի ըլլար դանաւ երկինք, ու հոն փոխադրել փորձել մարդակերպը, մարդակեզրոն մեր իմաստութեան այնքան ճրդն, այնքան թշւառ ապահովութիւնը, երբ մեր աշուշներուն առջև կը փառի պատկերը, այդ երկինքին մէկ փշուրին վրայէն գաղանիքի վարագոյրին մէկ թեթէ նահանջովը գարձած տեսանելի: Աւրի՞շ: Բայց ամբաւութիւնը զիրցւելիք վարագոյրներուն ձիմա գէթ արտօնուած ենք կասկածելու կեանքի, իմաստութեան, չչնքի ուրիշ դրութիւններու, որինք ով գոտէ ինչ խեցացնոր զանազանութիւններու, կը հոլովուն կայանէ կայան, մոլորակէ մոլորակ: միեղերէ տիեղերք:

Ու բարի եղէք, սա սարսափներուն մէջ, կըուել ինչ որ իմացականութիւնն կ'անուաննէք, այսօր: Ու բարի եղէք, դարձեալ այդ սարսափներուն ուղաքին տակ, արժեացիւ ինչ, որ նոդի կ'անուաննէք: Եթէ զիտութիւնը կը քանդէտ հիւէն, կին յաւակնութիւնները, պիտի չընէր տարիկա մեզի նոր յաւակնութիւններ առաջարկելու սիրոյն, յաւակնութիւններ որոնք կերպարանք են ազգերու կեանքին մէջ, արդարութեան յդացքը փշուր փշուր կործանող:

— Ո՛վ, որ ժողովուրդը պիտի գտնէր միջոցը հոգիին բախուն ուժերը արձակելու: Մի ըսէք թէ պատրանքներու վրայ առաջաստ եմ բացիր, ինձի կուգայ թէ մեր բոլոր տառապանքները պիտի հալէին ակրեաթարիի մէջ, սա կախարգական գործողութեամբ: Ու ասիկա պիտի չըլլար մահուան մէջ խաղաղութիւնը նիւթանուէր իմաստութեան, այլ՝ այն պարզ, իրաւ, հաճ չէնքը, տարրը որ ապրու թշիլլնն է, երբ կը գտնինք կերպը մերի հնորհուած կեանքը հառագայթելու գէպի ուրիշ մըթութիւններ, առանց նիւթար վակելու համար ակունքները բարիքին, քաղցրութեան, սիրոյ: Այս բառերը չեմ առներ ընթացիկ բարոյականէն, այլ տառապանքէն բռուսած ծաղիկներու նման կը գնեմ սա առղերուն: Չունիք աւելի մեծ պահ մը քան ան որուն մէջ գուք արձակած էք ձեր հոգիի հիւէին ուժերը, գէպի ուրիշին բարձրացումը:

Հոգին քակո՞ղ ուրանիսմը:

Յ. ՕՇԱԿԱՆ

## “ՍԱԼՎՈՒ ԶԻՆԱՐ ԷՇՄԻԱՇԻՆ”

Տաղէ մը ազդուած խորապէս՝ երբ, այսօր, կը լնեմ անզրադարձը էջմիածնի երաբնակի փառքին ու զերին, ժտածումը կ'երաբայ այն խորհրդաւոր օրուան, որուն մէջ, Միածնը կ'իշնէր երկնքէն՝ մարմին տալու Սուրբի Տեսիլքին: Տեսիլք, որ Ծողակաթ կաթողիկէն պիտի ըլլար մեր պատմութեան ամենէն մեծ ու սրտառուչ խորհրդանշանը՝ ծաղկած ալեփառ լեռան ռտքին, հայ միտքին իրեւ անզրանիկ կերպարանք, քրիստոնէութեան խորքերէն բարձրացող, որ, գարերով միտքի, յոյսի ու հաւատքի ատրուշան մը իրեւ, պիտի մայ անմար հայոց աշխարհը ծածկող մութի ու ժերը և ներգելուս: Ալացք ոգեզէն:

Դարերով՝ «Ալիւն հեղին» ու «Մարենի անկիզի» տրաում ու մութ մեր ճակատագրի գիշերներուն վերեւ, արիւնի ու աւերի անզերջ մեր գերութեան դիմաց: Մեր հոգին, իր գգացումին ու երեակայութեան բոլոր գեղեցկութիւններով հանգերձեց զայն, նոյնիսկ ամենէն ծանր զրկաններուն ասկի ու արուեստի հրաշանգ փառքերով իր «Մայր ամենայի Եկեղեցեան Հայոց» որ ճոխանայ ծիրանեփառ զանալու գարիրը հաւատքի, սիրոյ ու միխթարութեան սփոփարաբ պատգամներու հեղեղուս մին, հայոց մօտ ու հեռու կեղուններէն բերելու անոնց սրտին լաւագոյնը, էջմիածնի անթառամ փառքին: Այսպէս հաւատաց, կը հաւատայ ու պիտի հաւատայ գեռ այս ժողովուրդը՝ նոյնիսկ նիւթապաշտ մեր սա գարուն և սրբւնի ու աւերի նոր գիշերներ անցան իր մէջն ու վրայէն, ընկերային կարգեր ու ըմբռումներ զայն մերկացուցին իր փառքին ու ծիրանին պերճանդքն ։ ։ ։

Ու փիւնիկ մը իրեւ՝ հայ ժողովուրդի սիրոյն սպասումին ընդմէջն՝ կը յառնէ անաւասրկ, վերազարթումի մը անուշ ակնկալութիւններով և ապագայի յօւսապատրամասեառումներով, երբ, կը լուն շեափորներու շոխնդը ու ալմանակատներու, ու գինակին, ծովին ու ցամաքին վրայ, և զինագադարի փողը հաշտութեան աւետիր կը բերէ պարտաս ու սպառած բանակներուն և անդորրութիւն սրածուած մարդկութեան:

Այս յարութիւնը — կը դնէ էջմիածնը իր պատմական զերին ու իմաստին մէջ, ոչ միայն նոր օրերու զժուարութիւններ դիմակալելու այլև արդիւնագործելու վերըսատին դարերու իր սպասը, նոգեւոր եւ մաւոր, բարյական ու ընկերային, մեր ժողովուրդին կեանքի բազմապահնաջ երեսներուն՝ ինչպէս Հայրենիքի նոյնպէս. Եվ փիւռքի բացաստաններու վրայ:

Սինն իր խմբագրականով և ուրիշ յօդուածներով արժանաւորապէս վեր կ'առնէ արդէն աւելի քան միիթարական մեր օրերու այս երեսոյթին արժէքն ու իմաստը, ու խըմբանկարներ՝ որոնք, կ'երեւն հոն, կուտան փաստերու վաւերական վկայութիւններ:

Վերգնահատման քաղցր սա պարտքին մէջ իմ բերելիք նպաստը տարբեր նկարագիր ունի: Այս գրութիւնը կը մենին, ինչպէս վերնազիրը կը թելադրէ, մէջնադարեան տաղէ մը: Անաւասիկ:

Կիտուինք զնանք երկնեայ ծովին, Վարդ կու խաղինք յերկուայ նովին, Թամամ աշխարհ եեզ կը գովին, Սալվու ջինար էջմիածին:

Էջմիածին՝ բարձ սար այ, Աղբբեներդ կարմիր բարձ այ, Քո մասարդ կապուտ զար այ, Սալվու ջինար էջմիածին:

Էջմիածին, դուն նեռու՝ զօրբդ մօտիկ, Մէջբբ կապեր կարմիր զօտիկ, Հիւսուորդ զայ զուլս ու բոպիկ, Սալվու ջինար էջմիածին:

Էջմիածին՝ ալա դաբի, Թամամ աշխարհ ոտեղդ բափի, Քո մեռոնդ անկեակ կ'նիփի, Սալվու ջինար էջմիածին:

Էջմիածին՝ ուշար զուօ այ, Հնառուորդ զայ զօտա զօտա, Խըմբրում եմ ինծի օտա փեա, Սալվու ջինար էջմիածին:

Ես եմ Ակոր Ախաւանցի, Ազգասալով յերեւանցի, Ես արժանի չի, եեզ զովեցի, Սալվու ջինար էջմիածին:

Հնեմ անմիջապէս թէ նպատակ չէ զրական վերլուծումը ընել այս տաղին, այլ փորձ մը՝ տալու այն իբաւ, ինքնատիպ ու անդորրութիւն սրածուած մարդկութեան:

սրտագրաւ ապրումները, որոնք, աշուղին հոգիին ընդմէջն զգացումի մը հուրցով՝ կուգան մեղի:

Ահա զլխաւո՞ները անոնցմէ:

1. Ծով, վարդ, Սալլի (նոճի), ջինար (սօսի), կարմիր հար և աղբիւր. — Այս բառերու հետ մեզի կուգայ Այրարատեան գաշտին ընանկարը, ժուժկալ, իրաւ ու նկարէն, այս ժողովուրդին յատկութիւններուն գուշամարով: Իր ճակատագիրն է կարծես՝ անապատին այրեացաւեր կայքիրուն ամոքումն ու չէննալը: Հրարիսային ժայթքերու ներքեւ, այդ գաշտավայրը ունի իւրայատուկ գեղեցկութիւններ, ծով, կարմիր հար ու աղբիւներ, որոնք, հոս ու հոն, կեանքն ու կանաչութիւնը կը մշտնջենաւորեն, մակը յաղթող արհամարհան ցով ինչպէս է իր պատմութիւնը: Եղմիշին հրաքը, որ չես գիտեր ինչպէս կը բուսնի, այդ ամայքը անդիմագրելի կերպով կենագործող, Այրարատի շուքին, նուրգ ու գեղեցիկ, սլաքները կաթողիկէններու:

Սալլին (նոճի) ազրիւններու զլխուն ու ջուրերու ափին, ուղղամբարձ, մեռելութեան ու թախիծի հոծութեամբ, հեռուէ հեռու կարծես, կաթողիկէններու հասակին հետ գաշնակութեան մը հետամուտ: Աւ զինարը (սօսի) լայնանիստ ու զանգուածեց, արեւելքի մեծագոյն ծառը իրբեկ, ջուրերուն վրայ թեսարած, առատութեան ու արգասարերութեան խորհրդանշան, որպէս մայր կը պատսպարէ: Ահա ընական պատկեր, ու եթէ կ'ուգէք, հոգիկան ալ թեւագրանքը, Այրարատին զաշտին ու իշմածնին, միհարեւ աշուղին միթքին մէջ:

Նկատի առեւք տաղին երկրորդ տողը ուր, յիշտակութիւնը կայ սվարդ քաղելուու, այդ ալ ուրիշ գեղեցկութիւն: Հայոց ինչպէս իրանի և իրազի ժողովուրդներու յուղին սովորութիւնն է ան: Անսապատի լերկութեան ու արեւագարձային տօթին մէջ, ճնշուած ու յոգնարեկ, կէսօրուան կրակին, իրիկնագէմին, զարգաստաններէն, զարդ քաղելը, հովի զով շունչով, այրերու եւ կիններու, երիտասարդներու եւ ազջիկներու համար, բնութեան գեղեցկութեան բացուելու, հաղորդուելու եւ հեշտանալու անզիւմագրելի անչանքն է արդարեւ:

Քիչ մը տակւելի լայննալ պիտի նշանակէր զրադիւ սկարմիր աղբիւրներով և

սկանդուտ զառ»նուկներով, որոնք, այնքան իրաւ են մեր ժողովուրդի հոգիին: Միամիտ աշուղը, անվարան պիտի գործածէ զեռ, ամենէն անուշ պատկերներ՝ իրեն այնքան ընտանի, «Մէջբրդ կապեր կարմիր զօտիքն էջմիածինը զովելու իր այս ճիգին մէջ՝ ընդ աղօտ, մրցումի մէջ է կարծես Երգոցի մեծատաղանդ բանաստեղծին:

2. Կանցնիմ ուրիշ ապրումներու. — Մատաղը, զըլլուի ոտք բույլիկ ուխտաւորներ, «բամամ աշխարհի ոտքրդ քափի» եւ «անկրակ Մեռուներ». — Ախաւանցի աշուղը, կջմիածնի գարպատէն հեռու, ծառի մը շուքին հաւանօրէն, կուրծ քին հանգչեցուցած անրաժան քէմանչան, ու պղիքէ փըրթած բառերով, կը դողացնէ լարերը նոււագարանին մայնի ոլորտալումներու հետ, ու կը դիտէ խոր յուզումով անցքը գանուուկներուն կարմիր ներկուած, ու եղջիւրներուն վրայ մամեր վառուած, որոնք, անդիտակ ու անմուռնջ կը քչուին հոն, այդ կը կատարուի Մատաղունէքը: Հաւատցը վկայութիւններ են անոնք, չարիքէն ու փորձանքէն հարուածուած, մակէն ու տառաժամ կիւանգութիւններէն ազատուած մարգոց, որոնց փոխարէն, իրը գհուաթիւն, կը զոնուին անոնք: Մատաղը սրտառուց ու նուրբական սովորութիւններէն է այս ժողովուրդին, երէկ, այսօր և զազը, մալով միշտ ի զօրութեան:

Ու կը զիտէ գեռ ան, հեռաւոր ու մօտաւոր գաւաներէն ու վայրերէն, արեւելքէն ու արեւաւաքէն, բնատումիկի ու տարաշնարկի բազմերանգ տարակներով տաղանցքը հաւատաւորներուն, որոնք զըլլուի ոսք բոպիկն աւխտաւորներ իրբեկ, են ի հետ, արցունքը աչքիրնուն, լաւահառաչ, ծնրուգիր, որոնց մէջ չեն պակսիր, հաշմեր, կոյրեր, կաղեր եւ այսահարներ թերեւու, այրիներ ու օրբեայրիներ, ստերջ ամուներ, որդեկորոյս հայրեր ու մայրեր: օտարութեան մէջ տմուսիններ ու սիրելիներ կորսնցուցած դեռատի հարսեր ու ծնողքներ, իշխանական տուններէն, ստիկնայք փափակասունք ու օրիորդներ, ու վերջապէս, ողջ աշխարհը հայոց, որ քըլկուն ու սրացալուկս իր ուխտերուն և փափաքներուն մուրազը առնելու սրամամ աշխարհին իրբեկ, ոտքին է թափիր կջմիածնի, ամուր այդ հաւատքով:

3. Եզրիածինք «բարձր գուլոն» և (Ալա զապի) և «բոշող բռչուն»ը (ուշար զուշ). — Ոչ միայն Ակոր աշուղին՝ այլ բռվանդակ Հայութեան համար, որուն կը զիմէ իր սրտին պարզեց առնելու, հաւատքի այդ տուրեալէն, ու ինքը, իրը յամեցած առնելու տաւոր, երբ կը բարդիք աեկոծ եռիքին ու զգայութեանց հանձէսը ուխտաւոններու, ծնրադիր, արտասաւաթոր ու սրտաթունդ, կը յառաջանայ ընկը իր ալ նարգանիք և առնելու իր մուրգին պարզեց (իէշա) իշմիածինէն, վասնզի «բարձր դուռն» է ան հաւատքի և «բռչող բռչուն»ը, որ, Աստուծոյ Աթօռին կը տանի բոլոր աղերսները, ուղացիկ իր թոհէցովք:

Վերի տազը սանի երեք գարու հնուր թիւն։ Մեծ զերւուողի մը գրչին տակ անհկա ընդունակ է էջեր լեցնելու և ինչ որ կ'ապացուցանէ թէ այդ եօթը քառեակներ։ Գրէն շատ քիչ բան է կինցած այսօր։ Ես կը փորձուիմ այս հրաշքը ստեղծող ոյժը չկերպեց չվերապահել Ախտանցի Ակոր աշուղի գրական տաղանդին, այլ հնմազը ել որ այդ գերթուուծը իր գեղեցկութիւնը, ոյժն ու թարմութիւնը բլայ պարտական յափեանական եզմիածնին։

Մօտիկ է շատ քանորդ դարը որուն մէջ այդ ամենուն հերքումը կործանումը փաստի մարգիկ իրարու, էն հաւատաւոր ներէն մինչև էն սկեպտիկները։ Որքան քիչ էին անոնք՝ որոնք, չքածնեցին իրենց յոյսը հայ ժողովուրդի զերագոյն այդ յուռոււթէն։

— Կանգուն է եզմիածնին եւ կը մսնէ իր փառքին մեջ, այսօր, աւելի խան երեւել։

Հիմա, Ախտանցի աշուղ Ակորը չէ որ պիտի երգէ նորակերպ, նորակառոյց խորհուրդը անոր, Յարութիւն առնող Հայոց աշխարհի համապատկերին մէջ, չփեղ չէնքն գերու շարքին ու մեծ իրագործութերու զիծին, Միածին էջովքը սկզբնաւոր տաճարին գողար, պատառուչ լացնելու չափ գեղեցիկ պատկերը, ազգային խորհրդանշան իրար, հեռուէ հեռու, ամրոջ Սփիւրքը, մեծէն մինչև պատիլը, իմաստունչ մինչև անգէտը, իրեն կանչող կապող սրբազն տեսիլը և անիկա:

— Փառէ եզմիածնին։

ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ

## ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԵՐԷՆ

(ԵԶՄԻԱՆԻՆ)

Ո՞քանով ճիշտ պիտի ըլլար ըսկէ թէ շատ են ձայները՝ ժողովուրդի մը կեանքէն արձագանքող, անոր պատմութենէն թելադրուող, եթէ ատիկա ճշմարիտ է մեծ ուրակուող ազգերու համար, անտարակոյս որ ուրիշ օրէնքի մը պիտի հպատակի ճամբան փոքր ազգերու կեանքին, Բայց այնքան իմաստէ հեռու եւ գատարկ պիտի թուին այս որակականները — մեծ ու փոքր — երբ անդրագառնանք միակ իրողութեան որ ժողովուրդներու գոյութիւնը կ'իրագործէ, ատեղծելով նոյն ատեն տիպարը ցեղին. ու յատկանչուելով իրեւ հոգին այդ արիսնին, այդ ժողովուրդին, ասոր հանճարեղ զաւակներուն յայտնագործումներուն ընդմէջէն։

Ամէն ժողովուրդ իրեն յատուկ դիմագիծ մը և հոգի մը ունիր մւ սովորութիւն գարծած բացատրութեամբ՝ բախտաւոր կը նկատուին այն ժողովուրդները, որոնք կոթողներով, յիշտակարան-յուշարձաններով կը ճոխացնեն պողոտաներու իրենց մայրաքաղաքներուն, նիւթացնելով, տեսանելի գարծներով հասակն ու գէմքը այդ հոգիին, անոր յատկանչութիւններուն։ Եւ այս բախտաւորութիւնը արգիւնք անշուշտ՝ հետեւած ըլլալու գիտակցութեանը իրենց պատմութեան այն մէծ ձայներուն, որոնք ըրջան կամար նետած, իրենց բարեխառնուաթեանը մէջ կը պահեն ամբողջականութիւնը, միասնականութիւնը նոյն ցեղէն, նոյն արիւնէն զաւակներուն։

Բայց ի՞նչ են այդ ձայները — երբ ուղարկ մտիկ ընել այդ կոթողներու, յաշութեան կամարներու ինքնարաւ լուսութեան, արձանումին — եթէ ոչ անդիմազիր բլումներ հազարաւոր սրաերու համազար կէն գոյն առած, իրենց անձայն բայց տաք չշշտը, թափը ձեւորած։

Աւ կրնա՞՞ր տարբեր ըլլալ շարժառիթը փոքր ազգերու և ասոնց պատմութենէն լսուող հրամայականներուն։ Սոյոգ է ասակայն որ նոյն փառքով, հաւասար չքեղութեամբ պիտի չյաջողին կերպարանք տալ

իրենց հաւաքական գգայնութեան, զաւակները նուազ բախտաւոր ժողովուրդներու։ Որովհետեւ բախտը միշտ հայրենիքն է, յաճախ՝ թիւը, երբեմն բանակը։ Բայց մանաւանդ՝ այդ բոլորին ու բոլոր կեանքերուն մէջնէն յետին խորչերը, բջիջները թափանցող հոգին է։ այդ բոլորին ու բոլոր կեանքերուն կերու ու ներորին սաւառոնով, ու զանոնք վեր բռնող, իրենց ներքին քայլայումէն ազատազրող։ Անհրաժ, բայց նիւթին մէջ գործող։ Հետեւարար մտածող, կամեցող, կեանքը և մարդոց գործերը իրենց վախճանին առաջնորդող բանաւորութիւնը, իմաստութիւնը, իմանդը, զոր մարդիկ սիալ բառով և անօւղիղ հասկացողութեամբ նակիֆ զիր կ'որակեն։ Ու պատմութիւնը կեանքն է, կենդանի պատկերը, արձանագրութիւնը ժողովուրդի մը այդ հաւաքական հոգիին, հոգեկանութեան։ Եւ այդ խակ պատճառաւ ամէն ժողովուրդ՝ մէն կամ փոքր, բախտարի կամ նուազ բախտաւոր, իր կեանքը կ'ապրի շեշտին համաձայն իր պատմութեան ճշմարիտ ու խորունկ ձայներուն։

Ինչո՞վ ապրեցանք մենք՝ զաւակները հզօրներու ախտրժակներէն հալածական մեր հայրենիքն։ Եւ ո՞վ մեզի չափ եղաւ հաւատարիմ անոր բախտին, անոր հաւաքական հոգեկանութեան, անոր հողէն ու ջուրէն բնոր ձայներուն։

Չունեցանք թիւը, չունեցանք բանակը, որով մեր հայրենիքը զգար ինքնինքը զօրելապէս պաշտպանուած ու պատնէւուած։ Ու չունեցանք մեր մայրաքաղաքներու և կերպններու փառքը ընդարձակող լայն պողոսաները։ ասոնց հանգոյցներուն վրայ՝ բազմութիւններ համախմբող հրապարակները, պարտէջները, որոնց մէջնէն բարձրանալ մարմար ու մետաղ հասակը մեր ժողովուրդին հերոս մէկ զաւակին։ Ու իսկ յաղթական կամարներ՝ ուր քարեղին գրասաններով կախուէր, ստուէր ու ցցուէր մեր խիզախութիւնը, մեր չնորկալի հպարտութիւնը, մեր սլացիկ ու աներկրային հոգեկանութիւնը, իր առկունութեամբ, իր զօրութեամբն ու քաղցրութեամբ, իր ողջական կորովի հասած ըլլալ, ենթարկելով մեր անձերը ամէն կարգի զրուկաներու։

բուն փոխանցող մեր տաճարներուն մէջ։ Բայց մենք ունեցանք ուրիշ ձայներ մեր հայրենիքն, մեր պատմութեան խորերէն մեզի եկող, մեզ առաջնորդող։ Էջմասինը ամենէն տրասում բայց ամենէն քաղցր ու հմայքով լցցուն այդ ձայներէն է, իրեր հարազատ ընդունանուը մեր հաւաքական հոգիին, հոգեկանութեան։

Երկար ժամանակ կարծեցինք ու հաւատացինք թէ մայայն ողբն է տիրական ձայնը մեր պատմութեան։ Ու մասցինք համակերպուն այդ ձայնին։ Դարեր շարունակ քարեցինք հոսանքին մէջնէն դառնութեան ու ցաւի ջուրերուն, երբ, գետնափոր տուներու բնակութեան հոգեկանութեան մը, կապ էր գրեր մեր նայուած քին, կլպեր ճամբան մեր լողութեան։ Ու սերունդներ յաջորդաբար մենք ապրեցանք անզիմագիծ, առանց զմեզ իրարու հետ հազորդական պանող կոթողի մը, կամարի մը հասակին ու հարաժութեան։ Աւ ամենէն աւելի մենք զգացինք քայլայումը մեր ուժին, մեր ուժերուն, մեր գոյութեան։ Դարեր շարունակ հաւատացինք ու կարծեցինք հաւատարիմ մնացած ըլլալ մեր պատմութեան թելագրութեան, համակերպելով հզօրներու կամքին, զիրար և ուրիշները գերազանցելով անոնց փառքին ու վայելումին տրամադրելու համար մեր բոլոր կարողութիւններն ու զեղեցկութիւնները։ Ու եղան գարեր, ուր սրբի ինչ գուռնակութեամբ խորհեցանք հերոսական կորովի հասած ըլլալ, ենթարկելով մեր անձերը ամէն կարգի զրուկաներու։

Բայց մեզմէ ո՞վ կրնայ ուրանալ որ սայոյդ հոգեվիճակներ են եղած այդ ամէնը։ Ու նոյնիսկ այնքան սաժգին, որ տարուեր ենք խորացնելու, երկարաձեկու զանոնք, ուղեղներուն մէջ սերունդներուն։ Ի՞նչ ենք սորգեր ու սորգեցուցեր իրեւ ընդհանուր նկարագիրներու հշտում մեր պատմութեան շրջաններէն։ — Ամէն քառորդ դարու վրայ տարագրութեան զուռն ենք բացեր, աւելումին, կոսորածին, զրկանքին ճամբաներն ենք ցոյց տուեր, մինչ միւս կողմէ տյանքան քիչ, ու թերեւս վախով, տարակոյսով, զիջումով ենք նկատողութեան առեր արժանիքը միւս իրողութեան այդ բոլորին մէջնէն, ու այդ բոլորին նման տարագեր, բայց մեր ժողովուրդին ֆիզիքական

գոյութեան կատորակումին հետ խոտոր համեմատութեամբ գերածող :

Հսկնք թէ էջմիածինը հարազատ ընդունարանն է մեր հաւաքական հոգիին, հոգեկանութեան : Ու կորնիերուն, ու մեր թշնամիներուն իմաստութիւնը՝ հարուածելին է այդ սցնորուած անօթեց, պարագելու համար զայն իր պարունակութենէն, իր հոգիին : Կորելու, բաժնեկու, տարտուելու համար անոր մատնիսին հաղորդ հոգիներուն բացմաւթիւնը, որպէսզի չկարևան աննաք կրկնին ամփոփուելի, ու չյուսան կրկնին ամբողջ գագալ իրենքը լիրենք, շնուշին մէջը իրենց խոշանագուած մարմինները բռուզով, ոտքի հանող ու կեանքի բերող տեսլիքին :

Ու այդ տեսիլքը՝ եջմիածին, ամենէն խորունկ ձայներէն մէկ է մեր պատմութեան :

Մեր սրտերուն ուրախութեան կանչն է անիկա : Ու մեր վիշտերուն արձագանգուն կոչնակը : Յուշարձան կոթողը մեր խանդավ վառութիւններուն : Առ ոսկի ուռնակը մեր բեկութեան մէջ, հազարաւորներու ապառած սրտերուն վրայ իր ճառագալքարձակ զարկերուն եղանակը խորացնող, ու հոգիի զաշտերուն կարծրութիւնը կերկող, կակուլցնող :

Պիտի չփորձեմ անոր պատմական գերը հաստատել մեր ժողովուրդին թէ՝ քաղաքական և թէ մասնաւող կրօնակին կիսանքին մէջ : Ատիկա պիտի նշանակէր պատմութիւնը կրկնել : Այլ պիտի ուզէի հաղորդակից ըլլալ այն խանդավառութեան, որ այսօրուան մեր ժողովուրդինն է, զոյց ճահատաներով, Մայր-Հայրենիքի հոլելուուն վրայ և Հայաստան աշխարհի անյարիր զաղթակայանները կազմող Սփիւրքին մէջ :

Էջմիածին հայրենիքի վերելքին հետ, ասոր խիզախութեան դիմաց ինք ևս բարձրացող, կապոյտին մէջ արձակած աղաքը իր կաթուղիկէին : Ու այդպէս, իր այդ պաշտօնվ, մեր ժողովուրդին հաւաքական ձգտութերուն, անոր երազին խորնըրագանիշ-պատակերը կախած, ու, հարտարապետական իր կառուցուածքով, մրութեան մը մէջ ապրելու, բարձրանալու, հասնելու անոր ձգտութը, իսէալը իրազործող : Եւ արդէն ի՞նչ է իմաստը Հայ Տաճարին գեղեցկութեան պատակը եղող այդ կաթողիկէին : Անրէկա ամենասերա միութեան մը երազն

է իր նաւուն մէջ հաւաքուած, ամբոխուած իր ժողովուրդին : Իր բոլոր գիծերը, ու իր բոլոր կամարները իրենց խոյանքով, ի վերջոյ նոյն կատարին, մէկ ու բարձրանալու համար միայն կան ամբախարիսիւր զանգուածեղ ու հաստ սիւները Հայ Տաճարին : Եւ այդ սիւներուն վրայէն իրենց աղեղն նետող կամարները բը՝ գիրար գրկող, բարձրացումին մէջ կարծես զիրա կորսընցնոնց : Ասոնց գիծերը, ուրիշ մակարացակի մը քրայ, նորէն իրար գտնող, վլ'ը՛ և՛ և՛ կաթուղիկէ պաշցիկ հասակին մէջ, հետզեհետ կորպանալով, ամփոփուելով, ու ի վերջոյ լիութեամբ մը միասին աւարտելով՝ երկիքին, կապոյտին մէջ նետուած նիզակ մը իրրեն, բոնուելու համար արփաւէտ այն գաղաթէն, միութեան գերազոյն ուժէնն, որ Աստուծոյ և աստուածային խորհուրդի մը մէջ միայն կ'աւարտի ու կը լինայ :

Ու հիմա նորէն անոր հառազային է որ կը լուսաւորէ զմենզ, երբ իր արտամաթեամբն էինք շղթայել մենք զմենզ : Անյօւսութեան ի՞նչ ուժքին բնկում էր այն, որ մուտ հոսանքի մը պէս կ'անցնէր մեր արթնէնն, մտանելով անոր փակ գուռներուն, մեր ականչները բացած անոր լուած կոչնակներուն, ու մեր սիրութը զրած անոր նուազած կենաքի զարկերուն : Բայց այդ անյուսաւթեան մէջ մենք չէինք գաղդիր զինք երգելէ, իր երգը աւելի խօրհուրդով արձագանքելէ, այս անզամ իրրե սաղմոսը մեր տարագիր հոգիներուն, ուրախութեան փախարէն խորացներով շեշտը աղաչանքին մէջ Միածին... : Ու մեր պատերուն հաւատարմութեամբը, վասահութիւնն ունէինք թէ Ան՝ Միածինը, նորէն պիտի իինէր երբակարանը յարդարիլու այն գակին վրայ ու այն կամարներուն ներքն, սրոնք հաղարներով սիրաբերու երազը ունէին իրենց քարեղն երակներուն մէջ հաւաքած :

Ու ահա նորէն կը զգանք զարկը հարուածներուն, ու կրկնին կը լանք եղանակը նառաջայթարձակ այն կին ուսկի-ուսանեկին : Հայ ժողովուրդը միշտ անոր պիտի գառնայ, ամէն անզամ որ իր կեանքի ամայքներուն մէջ զայ այրուցքը անապատի աւագներուն : Ան է արձագանզը իր պատմութեան ամենէն խորունի ձայներէն մէկ կուն, յանախ արտում բայց միշտ քաղց-

րահունչ : Եւ մ՞զ պիտի չսկրեբ տրտմուտ թիւնն իսկ իր հոգիին :

Այդպէս ըրինք մենք մեր այս վերջին քառորդ դարու հաւաքական կեանքի ամայութեան մէջ : Այդպէս ըրած են մեր պատերը, թերեւ մեր ունեցածէն աւելի գժնգակ պայմաններով երբ կ'ապրէին :

Ի՞նչ խանգավառութիւն է այն, որ ամբողջ ժողովուրդ մը ոտքի է հաներ, թագաւորական իր տուներուն կործանումէն, անհետացումէն յետոյ : Ժե դարու կէսերուն չունինք թագաւորութիւն, չունինք բանակ : Հայաստան ու Կիլիկիա առանձնաւարար իրենց գոյութեան տագնապը կ'ապրին : Ոչ մէկ ո՛ւժ, ոչ մէկ կազմակերպութիւն, ոչ մէկ հաստատութիւն, որ հազորդական պահէր այս երկու հաստածները իրարոււեւ ամէն կողմէ, հեթանու ու քրիստոնեայ հզօրներու բանակներ, ժողովուրդի մը կեանքը կը սակարկեն իրենց վայելքին ի հաշիւր Բայց ահա թուսիսա այդ ամսիքու մէջէն ամենուն նայուած քը կ'երթայ բռնուի հրառպոյը իշմիածնի կաթոլիկէին արտօնմասակ ուղացքին : Ան է նորէն միակ կարելուութիւնը ազգային գոյութեան, ապահովութիւնը երշխաւորուի : Ու Հայրապետական իշխանութեան տարագիր, աստանա գական Սթոռը պէտք է կրկին հաստատուի սրբութիւններուն մօտիկը քրիստոնէական մեր կեանքին վերածնունդը իրագործազ հրաշալիքին : Այս գիտակցութեամբ ահա, կը կատարուի Սիսէն իշմիածնի փոխագորութիւնը Հայրապետական Աթոռին ու Լուսաւորչի Ս. Աջին : Եւ այդ առթիւ, պատմիչներէն աւանդուած պատահաններ, տեսիներ, որքան ալ տռասպելական, նոյն ոգիին ուրիշ մէկ կիրապարանքը կը ցայտնեն : — Խարեպաշտ մարգ մը, կարամիրով, կանաչով եւ սպիտակով ըսպառապէն զինուորներ պիտի տեսնէ, որոնք պիտի խօսին իրեն ու ըսեն թէ իշմիածնի զօրքերն են իրենք, ու թռելով երթան Վաղարշապատ իշնեն : Ու կրօնաւոր մը, պիտի տեսնէ սպիտակ ճիռ վրայ նստած լուսաւոր մարգ մը, որ ֆրանկներու երկրէն գլուխ Վաղարշապատ կը մտնէ, եկեղեցին բանալ կուտայ, ու ժողովուրդը եկեղեցին առանձնորդելով հունձքի պատրաստ տառքացեալ ցորենով արա մը, մանգաղներ կը բաժնէ որ հնձնն : Ու պիտի ըլլան տակաւին

տեսնողներ ո կաթոլիկէի եկեղեցին կանթեններով լեցունս, «երկինքէն կախուած կանթեղ մը, ու ձայն մը որ կ'ըսէ . Կանթեղ էլլիածն է» : Եւ այսպէս նոյն գաղափարին, նոյն ոգիին հանդէպ ընդհանուր խանդավառութեամբ ու փարումով, Հայաստան աշխարհի լեռանցամէջ ծերպերէն, վանքերէն ու գաշտերէն, վանականներ ու տարտղնուած հօտը կուսաւորի Աթոռին, կը համախմբուին նոյն կաթողիկէին ներքև, վանքելու համար ջան իրենց հաւատքին, և լուսաւորիլու համար սոսուերած համբան իրենց տեսիլքին ու պատմութեան : Դարեր յետոյ, նոյն է ձայնը մեր պատմութեան :

Անքաւական էինք մեր ամբողջ ուժը մէկտեղելու, ու մեր հայրենիքը եղաւ աւերակ . և անկարող՝ իր զաւակներն իսկ պաշտպանելու, անոնց սարսափահար տարտղնումը, անմարդկային վայրտպութեամբ տարագրումը, աւերածը արգիլելու, մեղմելու : Աս քսանիրուրդ գարու Սփիւրքը, գրիթէ անհաղորդ իր մայր-հողին, անոր գոյնին, ձայնին, օգին ու ջւրին, տարուեացաւ ուրանալ զայն, սաստութեան ներքեցի իր անյուսութեան : Որոցիտ նուաղեր էլլ ձայնն ալ իշմիածնի կոչնակներուն :

Բայց քառորդ գար յետոյ, կարմիր շըզթան մեր պատիրուն նորէն կը գտնանք ուժքի նետուած, և այս անգամ հզօրներու կողմին, ու հզօրներու վայրագութեանց դէմ լուսաւերած ճամբան իր տեսիլքին, խիզախութեամբը, առնական գեղցիկութեամբը իր խոշտանցուած արիւնէն հասակ առած իր զաւակներուն : Ողբ ու տարագրութիւն չէ անիկա : Ստրկութեան ու զրկանքի մէջ հերոսանալու խեղճ հոգին չէ անիկա : Այլ յարութեան տեսիլքն է ան : Խոյանքին, բարձրացումին, լուսաւոր բարձունքի մը վրայ միութեան խորհուրդն է ան : Այդ է եղած կառոյցը իր հոգեկան դրութեան : Ու ամէն ժողովուրդ պիտի գործէ պատկերին համաձայն իր հոգիին : Ու գործածեալ՝ փոթորիկներուն մէջէն, լուսաւորչի կանթեղը պիտի վառի Արագածի կատարին : Ու գարձաւ հայ ժողովուրդը պիտի հաւաքուի կամարներուն ներքեց իր պատմութիւնը կերտող լուսաւոր խօսանինս Այդ հաւաստումը բերին խապիկները Հայրենիքին, Սփիւրքով տարագիր մեր հոգիներուն, մեր մէջ

## ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

### ԱՍՏՈՒԱԾԱՇԽԻՆ ԶԻ

ՀԱՅԵՐԻՆ ՀԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Առաջին քարտմանութիւնը. — Ժամանակը. — Ս. Գրքի առաջին թարգմանութեան ձեռնարկուեցաւ հայ գրերու զիւտէն անմիջապէս յետոյ։ Հայ այրուբնը պատրաստ էր 406-ին։ Ուրեմն նոյն թուականին սկսաւ թարգմանութիւնը և բնականարար մի քանի տարի տեսեց։ Հ. Ե. Փէշիկեան եօթ տարի կու տայ, զրելով մէկ Ս. Դրքի Ա. Թարգմանութիւնը՝ առնուազն Հին և Նոր Կատարանին սախականոններուն՝ պէտք է աւարտած ըլլար 408—415-ի շըջանին։ ապա թէ ոչ իմաստ մը չ'ունենար սփուրանակուն (Բաշ-Նվշու, 1935, էջ 70)։

Բովանդակութիւնը. — Այս առաջին թարգմանութիւնը լոկ ծիսական ընթերցւածներու թարգմանութիւն մըն էր թէ ամբողջ Աստուածաշռնչի՝ ծայրէ ծայր։ Կորիւնի<sup>(1)</sup> բացատրութիւնէն կարելի է հետեւցնել թէ Ս. Գրքի ամբողջ նախականն զրուած քները թարգմանուեցան։ Ան կը գրէ։ յանկարծ ուրեմն օրէնսուսոյց Մովսէս՝ մարգարէական գասուն, և յառաջադէմ Պաւլոս՝ բովանդակ առաքելական գնդով, հանգերձ աշխարհակեցոյց աւել-

(1) Կորիւն, Աւարք Մաօրոցի, ուղղեալ Եւ բարարանեալ ի Գառնիկ Ձնադիւննէ։ Տպ. Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1930։

տարանաւն Քրիստոսի, միանգամայն եկեղեց հասեալ ի ձեռն երկուց հաւասարելցն՝ հայարարառք հայերէնախօսոք գտանոն (էջ 25)։ Խորենացին<sup>(2)</sup> ալ տարբեր բաւերպվ նոյնը կը հաստատէ, զրելով թէ Մեսրոպ իսկոյն սի թարգմանութիւն ձեռն արկեալ, խորհրդարար սկսեալ յլուակացն, բովանդակով զըսով գքսան և զերկու յայտնին, և զնորկատկու յեղու ի հայ բան (Փ. ծգ.)։

Այս ատեռութեան ի նպաստ ապացոյց մըն է Մնացորդաց Գրքերու հին թարգմանութեան գոյութիւնը։ Մնացորդաց Գրքերէն լոկ մէկ ընթերցուած միայն կայ այժմ մեր ձաւոցին մէջ (Բ. Մնաց. Դ. 2-6)։ Եթէ ծիսական տեսակէտով այնքան երկրորդական կարեռութիւն ունեցող զրքի մը ամբողջական թարգմանութիւնն կատարուած է զալուց, ուրեմն աւելի կառենը գրքերու լոկ մասնակի թարգմանութեամբ չէին կննար գոհանալ Մեծ թարգմանիները։ Հաւանական է սակայն որ քանի մը զրքի աւելի ուշ թարգմանուած ըլլան, ուստ Ֆր. Մուրատի (Սոյու. Յովհաննա Նիշ Անց Թուբէ.) Հայերէն առաջին թարգմանութեան մէջ կը պահուին նոր Կատարամի զրուածներէն կինզը, չորս կաթ. Թուղթեր, թ. Պետ., թ. Գ. Յովհ., Յուղայ, և Յովկաննու Թայտանութիւն։ Այս զրքերը չկային սոսրական կանոնին մէջ, և հայերէն առաջին թարգմանութիւնը ասորերէնի վրային կատարուած քնլարով, չունէր յիշեալ զրութիւնները։

Թարգմանիչները. — Արոնք ի գլուխ հանեցին այս առաջին թարգմանութիւնը։ Համ Կորիւնի — ոկ ձեռն երկուց հաւասարելցն (էջ 25) և պէտք է հասկնալ Ս. Ասական ու Ս. Մաշտոցը, Այս գերշինին աշակերտներէն երկուքն ալ, գարձեալ ըստ Կորիւնի վկայութեամբ, իրենց վարդապետին համ մասնակցեցան թարգմանութեան զործին։ Գրերու կարգաւորումէն անմիջապէս յետոյ ոկ թարգմանութիւն գտանային հանդերձ արամբք երկուք՝ աշոկերտօքն իւռ բովք, որոյ առաջնոյն Եւուն անոնն կուչին յեկելեաց զաւառէն, և երկրորդին՝ Յօվգանէֆ անոնն ի Պաղանական տանէն։ Եւ եղեալ սկիզբն նախ յլուակացն Սոլոմոնի,

(2) Պատմ. Հայոց, աշխ. Ս. Աբեղեան և Ս. Յարսթիւնեան։ Տպ. Տփղիս, 1913։

արթնցնելով խանդավառութիւնը մեր պատերուն, իրաւ են ատոնք, իրաւ, հնէքը է նորէն ծայնը հազարներու սրաերէն — էջմիածին։ . . . Այս նոր յյոսով, ու յանրութեան տեսիլքով, իրաւ, տարածուե՞ր է արձագանզը երգին, կամաններուն պատցին հետ, ու կաթուզիկէնն թոփչին մէջ գիշեալ էն կայս օհնեսցու Սուրբ զիստրան լուսոյ։

Ուրախութեան ալ արցունքներուն մէջէն, ո՞վ պիտի չսիրէր տարմութիւնն իսկ իր հոգիին։

ԹՈՐԳՈՒՄ ԱԲԵԴԱՅՈ

որ ի սկզբանն իսկ ծանօթս իմաստութեանն ընծայեցուցանէ լինել, ասելով եթէ «ճառ նաշել զիմաստութիւն և զիրատ, իմանալ զրանս հանձարոյ» (Էջ 20):

Խորենացի կ'ըսէ թէ այս առաջինթարդմանութիւնը կատարեց Մեսրոպ Շնա և աշակերտք նորա Յոհան Եկեղեցացին և Յովսէփ Պազնացի (Ք. ծգ.):

Ղազար Փարպեցի<sup>(3)</sup> ամբողջ թարգմանութիւնը կ'ընծայէ Ս. Ասհակ Հայրապետին, որ ընդ առաջ երթալով եկեղեցական և նախարարական դասիրու թախանանաքն, և անվեհեր ջանալով գիշեր ցերեկ, ոթարգմանանց զկտակարանան ամենայն ըլլախոսեցեալս նմարիս մարգարէիք ի ուորք Հոգւոյն. և հաստատել կնքեաց երջանիկ առաքելովն ընորոց Կոտակարանաց ըզլուսաւոր և զկենսատուր քարոզութիւնն նովին Հոգւովը (Էջ 51):

Այս երեք պատմիչներն որուն՝ աւելի պէտք է հաւատ ընծայել ներկայ պարագային: Կորիւնին ապահովաբար<sup>(4)</sup>: Փարպեցի հայ գրերու հեղինակին, և գիւտին պարագաներուն մասին կը յանձնարաբէ որ, և զայտ եթէ կամլիցի որ գիտել հաւատաեալ՝ ի պատմութենէ զրոց առն ցանկարի Կորիւն՝ աշակերտին նորին երեսեյոն Մաշթոցի, կարգացեալ տեղեկացին: Այս յանձնարարութիւնը իրաւամբ կրնանք տարածել նաև Աստուածաշունչի թարգմանութեան պարագաներուն վրայ, և նախապատռութիւն տալ այն պատմութեան և զոր կարգեաց գրելով ճշմարտապէս յառաջազրեալ այրն նոգեոր Կորիւն: Խնքը Փարպեցի ալ Կորիւնի դրէն տեղեկացած է Մաշտոցի կեանքին և զործերուն ինչպէս կը գրէ բացայատօրէն: ուսւածի և մեր բազում անագամ կարդալով տեղեկացեալ հաւատաեալ (Էջ 38):

Վայրը. — Հաւատարար Վաղարշապատի մէջ կատարուեցաւ այս թարգմանութիւնը: Կորիւն կը գրէ: «Քանզի յԱյրաբատեան դաւառին՝ ի կայս թագաւորացն և քահանայապետացն բգիսցին Հայոց չնորհք պատուիրանացն Աստուծոյ» (Էջ 26):

(3) Պատմօրիւն Հայոց, Վենետիկ, 1933:

(4) Հ. Ե. Գէշիկեան ալ Կորիւնը կ'ընդունի ԵՄերձաւորացն և հարապատագոյն ազրիւրց: — ՏԵՇ Թագմավէպ, 1935, Էջ 69:

Լեզուն. — Ո՞ր լեզուէն հայերէնի վերածեցին մեր նախնիք Աստուածաշունչը: Կորիւն բացայայտ վկայութիւն մը չունի այս մասին: Ըստ իր պատմութեան Առակաց Գրքի թարգմանութիւնը սկսաւ Սամուստի մէջ, որ յայտնի կեզրոն էր հելւնական մշակոյթի մ (Ֆեզզիկան, Էջ 20), և մասնակցութեամբ Հռովհանս գրչի, որ հհելւնական դպրութեան վարգետներէն էր: Ուրիշ Ս. Գրոց թարգմանութիւնը կը սկսէր յունաբէն ձեռագոյթի մ (Ֆեզզիկան, Էջ 20), և մասնակցութեամբ Հռովհանս գրչի, որ հհելւնական դպրութեան վարգետներէն էր:

Ո՞ր մեր կը պարզմանչներուն յունագիտութիւնը, Մաշտոցի մասին Կորիւն կը գրէ: Ի մանկութեան տիհն վարժեալ Հելւնական դպրութեամբն (Էջ 18), արքունի դիւանին մէջ պաշտօն կը պարէր: Յոհանին և Յովսէփի յունացիտութեան մասին կրնա՞ն բաւական փասա՞ն համարուիլ անոնց Ս. Մաշտոցի աշակերտներն լինելու և միամին թարգմանութեան ձեռնարիւլու պարագաները: Փարպեցի կը գրէ թէ սերանելին Մաշթոց և որ ընդ նմա պատուական բահանայք էին<sup>(5)</sup> «չ զօրէին համարձակել յայսպիսի սասատիկ և կարեոր գործ, թարգմանել մեր կիրս ի յոյն լեզուոյն ի հայ բարբառ. վասն զի ոչ ինչ էին այնպէս տեղեկակ գիտնապէս հրանանգի յունաբէն ուսման» (Էջ 47): Ս. Ասհակ սքանչելի յունագէտ էր: Կորիւն քանի մը տողով կը լիշտատիկ անոր կատարած թարգմանչական հոյակապ գործը (Էջ 49). իսկ Փարպեցի մեծամեծ գովեստներով կը պանծացնէ հմտութիւնն ու կարողութիւնն Հայրապետին Սահակայ, որը յոյժ առլցեալ անցուցանէր վարժիւք զրազում գիտնովք Յունաց (Էջ 46): Այս բոլորէն կը հետեւի որ յունաբէնէ թարգմանութիւնը մը հնարաւորութեան և հաւատականութեան սահմանին մէջ է: Ե. Ա. Դուրենի տեսութեամբ, ու Գիրի գիւտէն անմիշական քանչէս ետքը յունականէն կատարած են Ս. Գիրի գրաւոր թարգմանութիւնները, նախապատռութիւն տրուելով ի հարկէ անոր այս կամ այն մասերուն՝ որոնք եկեղեցական պաշտամունքի կամ ընթերցուածներու սահմանուած էին, ինչպէս են, Սաղ-

(5) Եթէնան՝ ի գաւառուն եկեղեցաց, Յօվսէփի՝ ի Պաղանական սահմանէն, չէր՝ ի խորձենոյ, և Մուշէի ի Ֆարսոյց (Փարպեցի, Էջ 46):

մոսարան՝ յաւելուած ական Օրհնութիւններովը, Աւետարան, մարգարէտական և առուքելական հատուածներ (préicopes) և Աայն(6):

Սակայն կրնա՞յ անտեսուիլ ասորերենէ ի Հայ թարգմանութեան հարցն ալ, Տիեսնենք թէ ինչ տուեալներ կան ի նպաստ այդ վարկածին:

Վերե յիշուած թարգմանիներէն Յովսէփ, Ազնիկի հետ զրկուեցու և ի քաղաքն Եղեսացոց, ինչպէս կը գրէ Կորիւն, ոզի յԱսորական բարբառոյն զնոցին հարցն սրբոց զաւանդութիւնս հայերէն գրեալո գարձուացնեն (էջ 47): Ենոյն պարագան կը յիշատակէ Ասորենացին ալ (Փ. կ.): Ըստէ թէ արդէն բաւական հմուտ էր ան ասորական կիցուին: Հստ Ասորենացին Ս. Սահակ ալ ասորագէտ էր և կանուխ իր թարգմանութիւնները կը կատարէր յայսուրոյն՝ յոչ լինելոյ յունի: Քանզի նախ ի Մեհրուժանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհին յոյն գիրք. գարձեալ ի բաժանել զալիսարհն Հայոց չտային պարսկի վերակացուքն յոյն ումեք ուսանել զպրութիւն յիշրեանց մասին, այլ միայն ասորի (Փ. ծդ.): Թէ հայ գրերու զիւտէն առաջ ասորերէնի ուսումնով կը պարապէին Հայք, և նոյն լեզուն կը կիրակուէր արքունի դիւնական գործառնութեանց մէջ, և պաշտամունքի ժամանակ, որոշակէն պատճեն կը ավանդուի ավանդութիւններէն: Վականի պատճեն կը ավանդուի Փարագեցի վկայութիւններէն: Վականի ասորի և յոյն զրով վճարէին յայնժամ զգործ թագաւորին Հայոց՝ արքունի զպիրքն, զվանցն և զհրու վարտակացն (էջ 37): Դարձեալ, ոչանզի հոգացեալ յարաժամ արտմէր երանէի այրն Մաշթոց՝ տեսանելով զմեծաշան ծախս մանկանցն Հայաստան աշխարհին: որք բաղում թոշակօց եւ հեռագնաց ճանապարհօց եւ բազմաժամանակեայ զեկերմամբ մաշէին զաւուրս իւրեանց ի զպրոց ասորի դիտութեան, Քանզի պաշտօն եկեղեցոյ և կարգացմունք զգոց ասորի ուսմամբ գարէին ի վանորայս և յեկեղեցին Հայաստան ժողովրդոցոց: յորմէ ոչինչ էին կարող լսել և օգտել ժողովուրդքն այսպիսի մեծ աշխարհի, յանլութենէ լեզուին ասորույց (էջ 39): Քերու գիւտով Հայք սորպէս ի խաւարէ՝ յասորի տանջանացն, զերծեալք ի լոյս՝ խնդային (էջ 46–47):

(6) «Մեր թարգմանիներան կարծեցեալ երայականութիւնը, Սիստ, 1929, էջ 154:

Ասորերենի աւումբը, յունատենի հետ միասին, սկսած էր վաղուց, Ա. Լուստուրզի օրերէն: Խնչպէս Ազաթանգեղուուն (7) կը գրէ՝ Տրդատ ժողվել տուած էր շատ աշակերտաներ և եւ զնուուա յերկու բաժանեալ, զոմանս յԱսորի գարութիւն կարգեալ, եւ զոմանս Հելլէնս (էջ 619–620): Ուսութական այս գրութիւնը շարունակուեցաւ եւ մեծ փայլ ստացաւ Ս. Ներսէս Պարթէի օրով: Փաւատոս (8) կը վկայէ թէ նա պարգէր եւ ի տեղիս տեղիս դպրոց յունարէն եւ ասորերէն յամինայն գաւառս Հայոց (էջ 105): Բնականաբար նոյն վիճակը տեսեց մինչեւ այն օրը երբ Հայութեան հորիզոնին վրայ փայլեցաւ Մաշտոցի աստուածատուր, տաեղծագործ հանարը: Հետեւաբար Ե. Պարու սկիզբը կային ասորագէտ հայեր, որոնք ի ձեռին ունէին ասորերէն Սստուածալունչը, և կարելի և հաւասական է միանգամայն, որ Աստուածալունչի տասջին թարգմանութեան ժամանակ ասորերէնի կայ վերածումներ տեղի ունեցած ըլլան: Այդ պարագային կարելի պիտի չէլլար այս մասին պապոցյանի բերել նոյնինքն հայերէն Աստուածալունչին աշխատութիւններ, բաղդատելով զայն ասորականին հաւասական եւս են: Մերք հաւաքած է հայերներին այն ընթերցուածները որոնք Ասորերենի մէջ միշտ կը գտնուին: և առոնք կը կազմեն նշանակելի քանակ մը: Այս խաւը Պէէյքի (9) կարծիքով կիմասական է և ոչ թէ յետնագոյն: այսինքն հայերէնի մէջ նշմարուազ ասորական ասորերը մնացորդներն են ասորերէն այն բնագրին որմէ նախապէս թարգմանուած է Հայերէնը: Հայ թարգմանութեան վրայ Յունարենի համաձայն կառարուած սրբազրութիւնը այնքան ընդարձակ եղած է որ և Մակեր մղուած էր ուրանալու Ասորական ու է խաւի գոյութիւնը Հայերներին մէջ, և հաստատելու բացարձակորէն թէ Հայերէնը ուղղակի Յունարենէ թարգմանուած էր (էջ 13–14): Մերքի և Պէէյքի տեսութեամբ ուրեմն հայ թարգմանութիւնը կատարուած է ասորե-

(7) Պամուրիւն, Վեհետրէ, 1930:

(8) Պամուրիւն Հայոց, Վեհետրէ, 1914:

(9) R. P. Blake, The Old Georgian Version of the Gospel of Mark, from the Adysh Gospels with the variants of the Opiza and That' Gospels. — Patrologia Orientalis, Tome XX., Fascicule 3, Paris, 1928:

թենի վրայէն: Այս մասին ուրիշ ապացոյցներ պիտի տեսնենք տարրեւ:

Բնագիր օրինակը. — Ներկայ պայմաններու մէջ չափազանց գժուար է Նզգել թէ Աստուածաշունչի առաջին թարգմանութիւնը. ո՞ր բնագիր օրինակէն կատարուեցաւ: Այս հարցին լուծման նպաստ կրնան ընձեռել առաջին թարգմանութենէն մասցած հետքերը երբ մանրամասնօրէն ուսումնասիրունք յայն և ասորի լեզուներուն հմուտ և Աստուածաշունչի այլ և այլ կատեներ իրենց արամագրութիւններք ունեցեց գիտուններու կողմէ:

Մեր ձեռքը գտնուած հեղինակներուն յայնած կարծիքներէն կրնանք իշել հետեւալ կէտերը: Կոնկիրի<sup>(10)</sup> տարրերնէն կատարուած կիր թարգմանութեան մասին թորենացիր գրածին ակնարկիէ յետոյ կ'աւելցցնէ. «Այս աւանդութիւնը ստուգիւ ճիշդէ, որովհետ Պրոֆ. Արմիտան Խորինսն (Euthaliana Cambridge, 1895) կը ցուցնէ թէ Հայերէն նոր Կտակարանը կը կրէ հետքեր, որոնց համաձայն անիկան թարգմանուած է կիր մէկ ձեւն Աստուածան բնագրին, նման անոր զոր Տիկ. Լեւս վերջերը գտաւ Արնաւերան վրայ» (էջ 153): Այս տեսութիւնը կը կոչնէ F. G. Կեյոն<sup>(11)</sup>:

Սինա Միքան Ա. Կտակարինէի վանքին մէջ գտնուած այս ձեռագիրը կրկնագիր մընէ, որ կը բովանդակէ չըրս Աւետարաններէն ընդարձակ մասեր, և կը նկատուի թ. գտարուն գրուած: Սինայի ասորակն ձեռագրին պարւնակած բնագիրը պակակից է Թեղայի Կոտեքսին (=D): Այս վերջինը թանկագիրն ձեռագիր մընէ, որ 1581-ին թ. Բեղայի կողմէ նույիրուած է Կամբրիի Համալսարանական Մատենադարանին, ուր կը գտնուի այժմ: Թեղայի Կոտեքսը կը պարունակէ Աւետարանները և Պործք Առաքեցը, յօն և լատին լեզուներով: Ընդհանուրագէ կը կարծուի թէ Զ. գարուն գրուած է ան: Թեղայի Կոտեքսը, Վատիկանեան (=B) և Սինայական (=N) Կոտեքսներէն վերջ ամենէն արժէ քատորն է բնագրական

տեսակէտով: Ան գլխաւոր ձեռագիրն է Արևմտեան ըսուած ընտանիքին, որ ըստ ումանց առաջին տեղը կը բռնէ: Արևմտեան ընտանիքին էն կատարն և Հին Աստուածան առաջիկան թարգմանութիւնները, մասնաւորաբար Սինայական Ասորերէնը (=Syr, Sip.): Հին Հայերէն շատերու մէջ ու զըլիաւորներէն յիշենք՝ Յուստինոս, Երանոս, Կիպրիանոս, և Կղեմէս ու կը գտնուի այն: Կոնկիրի<sup>(12)</sup> լուսանցքի ծանօթութեան մը մէջ կը գրէ. «Պօղոսեան Պուղթերու հայերէն բնագրին բաղդատութիւնը եփրեմի մեկնութեան (պահուած Հայերէնով), Աստուածանին, և մերձաւոր ազգակից վկացական թարգմանութեան հետ, ին ցուցնէ թէ Հայկական և Վրացական թարգմանութիւնները ի սկզբան կատարուած էն նախապեշտական ասորի բնագրէն, գործուած եփրեմի կողմէ, և ապա սրբագրուած էին յօն բնագրիներէն:

Հստ Պէյքի «Սկզբնական Հայերէնը շատ աւելի մօտիկ էր Կորիգեթի ձեռագիրն (=θ) և անոր համազգիներուն քան ներկայ Հայերէն կոտեքսներուն, բնագրական տեսակէտէ, բայց սնաբանօրէն շատ աւելի հնուու էր Կորիգեթի էն և անոր ընկերներէն քան այժմու Հայերէն ձեռագրիները (էջ 14): Կորիգեթի Աւետարանները այժմ կը գտնուին Թիֆլիսի մէջ: Այս ձեռագրին թուականը կարելի չէ եղած նշգել, որովհետեւ նոյն գրչութեամբ ոչ մէկ ուրիշ նմոյշ գտնուած է: Գրիշը յայտնապէս ընտանի չէր Յոյն գրչութեան, և հաւատարար վրացի մըն էր որ աւելի նկարած է իր նաւնագրերը քան թէ գրած: Բնագիրը լուագոյն յունարէն է, և միակ շարունակեալ երկաթագիր հեղինակութիւնը կեսարեան մասգիր մասին:

Հայ թարգմանութեան բնագրի ծառայող ասորերները յայտնի է որ ոչ Սեփակարեցի Աւետարանն էր ոչ ալ Պեշտառուն: Հստ Պէյքի Հայերէնին և Վրացերէնին պարունակած ասորաբանութիւնները «կրնան բացարուիլ միայն՝ պահանջելով երրորդ Ասորերէն բնագրի մը գոյութիւնը, ազգակից կեսարեանին» (էջ 14): Ասոր ոչ մէկ որոշ հետքը գտնուած է տակաւին ասորերէն

(10) «Armenian Version of NT.», Տես, A Dictionary of the Bible, J. Hastings, M. A., D. D., Vol. I. New York, 1900.

(11) «Text of the New Testaments», Dict. of the Bible, Ed. by J. Hastings, D. D., 1914, էջ 920:

(12) «Armenian Version of NT.», J. Hastings, Vol. I. 1900, էջ 154.

լեզուով՝ Նոյն կարծիքէն է նաև K. Lake<sup>(13)</sup>: Առաջին բարգմանութենին մեացած հնա- ժեր. — Սարդ յայտնարկուած կարհւրա- գոյն գործն է Մնացորդաց երկու գրքերուն թարգմանութիւնը: Այդ Բարգմանութենէն երեք ձեռագիրներ ճանօթ են, որոնցմէ Ե- րուսալէմեանը, Էջմիածնականին հետ բաղ- դատութեամբ, հրատարակուած է Թր. Խա- լաթեանց, ի Պոսկուա, 1890-ին:

Առաջին անգամ Ներուսաղէմի միաբան Հաճնցի Սարգիս Վրդ. Մալիան զիսած է, Աստուածաշունչի Զեռագիրները Արքայի տպագրութեան հետ բաղդասակուած առթիւ, որ Մնացորդաց տպագրեալէն բարդի թարգմանութիւն մը գոյութիւն ունի Երու- սաղէմի գրատուած Զեռագիր Աստուածա- շունչներէն մէկուն մէջ. «Եւ զի՞ զրոյ Նշանագրեալ Աստուածաշունչի Առաջին եւ Երկրորդ Մնացորդաց գիրքն յամինից տա- րածայն գտանեցան. զտեզիս սեղին թէպէտ նայեցայ, սակայն կարի հեռի է ի տպագրե- ցիլոյն» (Յաշակ Հայերէն Զեռագրոց, Հ. Յ. Վ. Ք. Տաշեան, Վիեննա, 1895, էջ 632):

Սոյն թարգմանութիւնը կը պատկանի Ասկեղպարու Հանխագոյն չըլանին, և կը ներկայացնէ Հնագրում և շնափի հայերէն մը: Եթե ոսկեցարեան և յունաբանական բառեր և բացատրութիւններ բոլորովն կը բացակային:

Ներկայ թարգմանութիւնն իրեն բնա- գիր ունեցած է ասորերէն օրինակ մը, ինչ- պէս առհասարակ կ'ընդունին հայ և օսուար բանասէններ: Եշացին որ առաջի գնենն, որ հարուածս օրովային որ ոչ գոյր նմա- րժշկութիւնն, և այլ ասոնց նման քերա- կանական ձևեր, որոնք առեւելի յանակա- պէտ են ասորականէն եղած հայ թարգմա- նութիւններու մէջ զ, ըստ Դումենի, կը- նան նկատուի ապացոյցներ ի նպաստ այդ տեսութեան:

Հնկալեալ և նորագիւտ թարգմանու- թեանց մէջ երկու հաստուածներ կան որոնք միանյան են. Ա. Մնաց. էջ. 8 — իջ. 13, և Բ. Մնաց. էջ. 26 — էջ. 23: Այս հաս- ուածներէն առաջինը, մէր քննութեամբ հաստատած ենք որ, սփական է նորագիւ- տին և անկէ անցած է ընկալեալ թարգմա-

նութեան: Իսկ երկրորդ հաստուածը, որը երուսալէմեանը չունի, և էջմիածնականին մէջ միւայն կը գտնուի, ըստ Խալաթեանցի յար և նման ըլլալով տոպագիր օրինակաց որ ըստ Յօթահամելիցոց, աւելորդ համար- ուած է գնել ծանօթութեանց մէջ:

Թարգմանութեանս հութեանը վկայող փոքր բայց ոչ անարժէք նշան մը կրնայ նկատուիլ «տիկին» բառը (Բ. Մնաց. թ. 1, 3), որուն անգ զնկալեալ թարգմանու- թիւնը ունի պատուելու: Այս բառը, թա- գուհի, ինչպէս ունի գերջանորութեամբ ուրիշ բառեր, կիրարկուած չեն մեծ թարգ- մանիշներէն<sup>(14)</sup>:

Առաջին թարգմանութեանց վերապրոց ուրիշ գրուածք մը կը համարուի նորագիւտ երդ երգոց: «Կիրինայի Միիթարեանց Զե- ռագիրներէն մին, Աստուածաշունչ, թիւ 55, գրուած ժԴ. գարուն, կը պարունակէ անր Երգոցի բնագիր մը, որ թէ՛ Զօհրապ- եանի և թէ՛ ուրիշ հրատարակութիւններէ լեզուական և բնագրական տարրերութիւն- ներ ունին» (էջ 9)<sup>(15)</sup>): Հրատարակիչը մեծ քննութիւններ կատարելու հարկ չէ զգա- ցած և համոզում գոյացնելու համար թէ այս նորագիւտ բնագիրը ուղղակի յունաբէնի վրայէն եղած թարգմանութիւն մըն է այն նախնական թարգմանութիւնը (էջ 10): Թանի մը օրինակներով անկ'ուգէ հաստատել թէ սերզ Երգոցի նոր բնագիրն լիզուն թէն սոկերառու է, բայց զուրկ է գասական հա- յերնին յատիկ բարձրութենէն ու կանոնա- գործութենէն (էջ 12): — Փութանակի կա- տարուած թարգմանութեան օրինակները Ս. Մահակի սրբազնութեանց յետոյ և կը լինուին խառնակութեան ու շփոթութեան անդի շտարու համար անտարակոյս: Երգ Երգոցի նախնական թարգմանութիւնը կը հասնի մինչև մեր օրերը թէ՛ կիսուած Ս. Գրքի և թէ՛ նաև Երգ Երգոցի մեկնութիւններու մէջ է (էջ 16): Այս տեսութիւնը կրնայինք թերեւ ընդունի անվարան, եթէ թագուհի (Զ. 7, 8) բառը չտեսնէինք կիրարկուած թէ ընկալեալ և թէ նորագիւտ թարգմա-

(14) Այս մասին աւելի ընդարձակ՝ տես մեր յուղուածը, «Մնացորդաց Գիրենան կը լայ Թարգ- մանութիւններ», Մինիս, 1937, էջ 109—114:

(15) Եզր Երգոցի Առաջին և Երկրորդ Թարգ- մանարիմբ, ուսումնականիւթիւնը և բառիր, Դարձ. Հ. Համազարու Ուկեան, Վիեննա, 1924:

նութեանց մէջ: Այս իրողութիւնը մեզ կը մղէ մտածելու թէ երկու թարգմանութիւններն ալ կատարուած են Մեծ Թարգմանիչներու ձեռնարկէն յետնագոյն ժամանակի մը մէջ: Մեր այս կարծիքին ոյժ կուտայ նաև Յայտնութեան օթագուհին (ԺԷ. 7) ըստ ընկալեալ թարգմանութեան, մինչ հինը ուշ նի «զշխոյ» է:

Ողբանազրի հարցին լուծումը դժուար է, ևրոք ծրցոց Ազգասնդրան սկզբնադիր մը կը մատոնանչէ ցուցնելով նմանութիւններ թ. 106 յունարէն ձեռագրին և անոր հետեւորներուն հետ, որնց ամէնուն (ինչպէս 106-ն է) Աղեքսանդրանի ներկայացուցչութիւնը կը մայզ զեռ ինքը յարթ (էջ 35): Գուլով երգ ծրցոցի կարմրագերուն, «Զօհրապեանի ընկալեալը քիչ տարրերութեամբ Codex Sinaiticus-ի (= ս = 01) կարմրագերու հարազատ թարգմանութիւնն ունի, մինչ՝ Մը թ= Վիեննայի թ. 55 ձեռացիրը բառականաչափ կը խոտորի (էջ 34):

Զօհրապեան<sup>(16)</sup> իր հրատարակութեան առթիւ ձեռքի աակ ունիցած զանազան գրչագիրներուն մասին կարեոր տեղեկութիւններ տուած է իր Նախարարութեան մէջ: Առողոք երրորդին վրայ ալ գրելէ յետոյ կը յարէ: և Այս մատեան եւեթ յամենայն գրչագիրս մեր տուաւելապէս համաձայնէ ընդ գաղափարին ոսկանայ, մանաւանդ յերս զիրսն սոլոմոնին յառակսն, ի ժողովովն, և յերգսն, որպէսզի ի սոսա բաղադրական այլոց թուին այլ և այլ թարգմանութիւնը (էջ 13): Նորայր Բիւզանդացի ևս զիտած է ոսյն զրցերուն մէկէ աւելի թարգմանութիւնը գոյութիւնը և զրած է: Կիստելի է որ Առակաց, ժողովովի և երկոց ծրցոյն ունինք կը ինչն թարգմանութիւնն իմաստութեանն Միրաքայ: Բազում ուրեմք ի նոր Հայկազենին կը յիշատակուին այս զրցոց մի՛ և նոյն տեղէք այլակերպ լեզուաւ: բայց կցկոտոր պատառիկ բաւական չեն ընդարձակ դատաստանի համար, և կը շատանամ նշանակելով միայն զզոյութիւն երկուց թարգմանութեանցն (էջ 384):

Այս հեղինակներու նկատողութիւննե-

րէն մեկնելով բազգատեացինք իրարու հետ ժողովագութիւնը երկու հրատարակութիւնները, Ասկանինինը և Զօհրապեանը, և եկանք այն եղարկացութեան որ ստուգիւ տարրեր թարգմանութիւններ են ատոնք<sup>(17)</sup>:

Խ. Ս. Գուրեսան չ'ընդունիր այս տեսութիւնը, զրելով. «Զօհրապեան օրինակը ժաղովակի Երեխն՝ համեմատելով Ասկանին Օրինակին հետ յայտնի կը տեսնուի թէ այս օրինակները անջատ թարգմանութիւններ չեն, ալ մէկ թարգմանութիւն, Ասկանինը ըլլալով յաւազագոյնը և փութանակին, ինչպէս որոշած է զայն Կորիւն, և Զօհրապեանը անոր սրբագութիւնը»: Եւ իր կարծիքը հիմնաւորելու համար կը յաւելու. «Անթերցուածներու մէջ բազում ձեերու բառերու նոյնութիւնը ցոյց կու տայ թէ Զօհրապեան Օրինակի տարրերակները սրբագրութեան հետեւանք են, նմանութիւնները լինելով աւելի՝ քան տարրերութիւնները»<sup>(18)</sup>:

Աստուածաշունչի վրացերէն թարգմանութիւնը մատնաւոր կարեռութիւնն ունի տուաշին թարգմանութենէն մասցած հետքերու կարգին: Բայ Պէտքի վրացերէն ըլլակըցնական թարգմանութիւնը, որուն էապէս բաւական լաւ մէկ ներկայացումը կու տայ Աղիշ ձեռագիրը, թէկ երբեք ամրողցովին զերծ չէ այն թէ բնագրական և թէ ոճական յետնագոյն փոփոխութիւններէ և բանումներէ, ստուգիւ ծագած է Հայկականէնո (էջ 11-12): Սոյն Աղիշ ձեռագիրը կը պարունակէ արզի հայ թարգմանութիւնն ատարենէ կատարուած առաջին Հայ թարգմանութեան բնագիրը, երբ այն տակաւին չէր սրբագրուած յունարէն օրինակին վրայէն:

(2)

ՆՈՐԱՅԻ ՎՐԴ. ՄՈՎԱԿԱՆ

(16) Ասաւածածունչ Մատեան, Հատուք Ա. 1805, Վեհեաբկ:

(17) Տես Սին, 1936, էջ 45-48:

(18) Մեծագունակ Ասաւածածունչը Բանակութեան Այսին Յակ, Դահրէ, 1944, էջ 431:

## ԼԵԶՈՒԱԳԻՑՑԱՆ

### ՅՈՒՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՎՐԱՅ<sup>(\*)</sup>

Հնդեւրոպական նախահյեռնիքից հեռանալուց յետոյ՝ յոյները կամ հելլենները հետզետէ դէպի հարաւ դիմելով բնակեցան նախ Յունաստանի հրւսային երկիրները. Քրիստոսից 11 դար առաջ նրանք մտան Յունաստան և քչերով կամ ձուլելով նախարնիկ պելասպներին, գերշանկանապէս հաստատուեցին այնազ ։ Իրեւ աղքատ երկիր Յունաստանը պիտի չըտարարէր ժողովուրդի պահանջները. Կետեարար շուտով ստիպուեցին նրանք աւելի հեռուները գլուխուել իրենց բախտը. Ճովը և մօտակայ բազմաթիւ կղզիները նոր ասպարէզ էին բաց անում նրանց առաջ. Այսպիսով յոյները դարձան ծովագնաց բախտախնդիր վաճառական ժողովուրդ և հիմնեցին բազմաթիւ և նորանոր զաղթականութիւններ. Նրանք անցան նախ Արշիզելագոսի կղզիները, յետոյ մտան Փոքր-Ասիա, ուր հիմնեցին նըշանաւոր զաղթավայրեր, ինչպէս Զմիւռնիա, Եփսոս, Մելիտ ևն., աւելի յետոյ տարածուեցան Սեւ ճովի եւ Մարմարայի եղեքքները. Այս ժամանակից են մուս Մինոս, Կերչ, Բիզանտիոն և այլ քաղաքները. Քրիստոսից 9 դար առաջ Փոքր-Ասիայ արևմտեան ծովամերձ մասերում կային բազմաթիւ յոյն զաղթականութիւններ, որոնցից ամենամեծն էր Յոնիան. Շուտով սկսեց մրցումը նրան և կիրդիայի միջև, որ Փոքր-Ասիոյ բնիկ պետութեանց մէջ ամենից ուժեղն էր, լինելու ցամաքային վաճառական պետութիւն, իր պարանձենին արտանենական համար դէպի ծով գուրք գալու աւանանջ ունէր. Պատերազմը տեսեց 11/2 դար և կիրդիան կարողացաւ ընկճել Յոնիան, նուանեց Զմիւռնիան, յետոյ բոլոր միւս յունական գաղութիւնները և ամրող Փոքր-Ասիոյ աէր դարձաւ. Երբ պարսկները գուրս եկան աշխարհակալութեան, կիրդիան չկա-

բողացաւ տոկալ նրանց առաջ, և իր հետ բոլոր յունական գաղթականութիւնները ընկան պարսկական լուծի տակ (546): Այս բոլութիւն ակում են պարսկական խոշոր արշաւանքները բառն Յունաստանի վրայ, որոնց վերջին եղրն է Ալեքսանդրի արշաւանքը դէպի արեւելք և Պարսից պետութեան կործանումը (334-330):

Ալեքսանդրի աշխարհակալութեամբ յոյները տէր են գառնում ամբողջ արեւելքին, մինչև Սիր-Դարիա (Թաթարիստան) և Խեզոս շինուամբ են 70-ի չափ քաղաքները, մեծ մասամբ Աղեքսանդրիս անունով, որոնց մէջ հաստատուելով մեծ ու փոքր յոյն գաղթեներ՝ գտանում են յունական քաղաքակարթութեանը մի մի զառարան և իրենց շըրջապատի մէջ տարածում են յոյն լեզուն, գիտութիւնները, արուեստները, մի խօսքով յոյն քաղաքակարթութիւնը:

Այն տեղերում ուր յոյն գաղութները թուով աւելի շատ էին, պետական և քաղաքական ազգեցութիւնը այն քան մեծ եղաւ, որ մի քանի դար յետոյ՝ տեղացի բնիկ ժողովուրդները կորցրին իրենց յատկանիները, կորցրին իրենց մայրենի լեզուն և ընդունելով յունակէնը՝ յոյն զարձան։ Այսպէս եղաւ Փոքր-Ասիոյի բոլոր ազգութիւնները սկսած ծովեերքից մինչև Եփրատ, այն է Հայաստան և այս տեղերում ուր յոյն զաղթական նույն տեղերում ազգութիւնների ու նրանց մայրենի լեզուի գոյութեան վրայ. Այս կորցին են պատկանում Հնդկաստանը, Պարթևեաստանը, Պարսկաստանը և Հայաստանը։ Գիտենք, որ պարթեւ թագաւորները և յունաէր էին և իրենց գրամերի արձանագրութիւնը փորագրել էին տալիս ամբողջապէս յունական լեզուով. Բայց այնու մամնային պարթեւներն ու պարթեւական լեզուն մասցին անազարտ Հայաստանի մէջ էլ յունական կուլտուրան մեծ ազգեցութիւն ունեցաւ. Զարիադրէս, Տիգրան Մեծու և ուրիշ հայ թագաւորներ իրենց դրամների վրայ գործ են ածում յունարքն լեզուն. Տիգրանակերտում կիմնում է յունական թատրոն և յոյն գիրասաններ յունարքն էիցուով ներկայացումներ են տալիս. Ճիգրանի որդին Արտավազ պատշել է հայոց

(\*) Շարանակութիւն մեծանան նեղինակի Շառամութիւն հայ կեզուի գարծէն (մի. Գլուխ):

պալատում այնպիսի յունական կրթութիւն, որ մինչեւ անդամ գրել է յունարքն լեզուով՝ ողբերգութիւնները Խորենացու ասելով՝ այս մէջ նօտարական գոռոթիւնները լինում էին ինչպէս պարոկերէն, նոյնպէս և յունարքն լեզով, «Գիր պարսից և յունաց, որովք այժմ գիւղից և գաւառաց ևս և իրացանց չիւր տանց առանձնականութեանց և հանուրց հակածակութեանց և գաշանց այժմ առ մեզ գտանին անրաւ զրուցաց մատահանք, մաս նաւանդ որ ի սեփական ազատութեան պայ յազատեւթիւն» (Խոր. Առ. Դը. Գ.): Այս բար լորդ Իմանդերը Հայաստանը չի կորցնում իր արևելին կերպարանքը, և Մոմենի բառ ցարութեամբ մնում է միշտ ուշ-յաւհանան երկիր» (immer ein ungriechisches Land geblieben), և այդ ոչ միայն մակեդոնական — յունական տիրապետութեան ժամանակ, այլ և նրանց յաջորդ սելեւկեան, հովմէտական և աւելի յետոյ բիւլանդական տիրապետութեան ժամանակ: Այստեղ է ահա առ բևեմտեան Փոքր-Ալիքական երկիրների և Հայաստանի տարբերակիւնը: Նախաքրիստոնէական շրջաննեմ հայերը յունարքնից ոչ մի աղղեցութիւն չեն կիլ:

Երբ քրիստոնէութիւնը մտաւ Հայաստան, հայերը կամաց կամաց ուժանալով արեւելից՝ սկսան դառնալ գէպի յոյները Բացի կրօնակցութիւնից՝ այդ նոյնը շեշտեալու էր նաև քաղաքական կացութիւնը, բատ որում պարսից սասաննեան թագաւորները ցեղական թշնամութիւնը ունենալով հայոց արշակունիք թագաւորների տոհմի հետ, ուս զում էին գոհազուրկ անել նրանց, իսկ նրանք էլ իրենց գոհը հաստատ պահելու համար ստիպուած էին խնդրել մի երրորդ ուժի օգնութիւնը: Այդ երրորդ ուժը յոյներն էին: Այսպէսով Հայաստանն գտնեւում էր երեք աղղեցութեանց ներքոյ: պարսիկ, յոյն և ասորի: Պարսիկներին կողմակից էին ազնուականները և ժաղովուրդը, յոյն ներին կողմակից էին թագաւորները և եւ կեղեցականներները, իսկ ասորիների կողմակից էին եկեղեցական մի փոքր մասը և պարսից պետական մէջ իրեն վտանգ տեսնելով՝ ստիպուած էր զիջել զոնէ ասու թիւներին: Թաղաքական հողի վրայ յաղթող գուրս գալով պարսիկները, յոյներին վտանգից հայաստանից, իսկ կրօնական և ուս-

ուութեական հողի վրայ մրցակցութեան առարկէզը մնաց յոյներին և տարրիներին:

Արգէն ասել նեք որ եկեղեցու և զբարցի մէջ սկզբում ասորինէնը և յունարքնը հաւասարութիւն գործածական էին. բայց շուտով ասորինէնը տեղի տաւեց, որովհետեւ իր դէմ ունէր ոչ միայն յունականի աւելի ուժեղ մրցակցութիւնը, այլ և հայ ազգային գրականութեան ստեղծումը: Լուսաւորչի ձեռքով, հայ եկեղեցին բնդունելով Կեսարիոյ յոյն եկեղեցու հովանաւութիւնը, բնականաբար ուժ տուեց յունարքնին. և այդ հպատակութիւնը անշուշտ շատ աւելի մեծ ներգործութիւն պիտի ուրնենար հայ լեզուի վրայ, եթէ Պապը (367-371) չժոտածէր բաժանել հայկական եկեղեցին Կեսարիոյ թիւմից և նրան անկախ չհատարակէր: Եռուով սրան յաջորդում է մի աւելի նպատակոր հանգամանք. Ե. գարում ստեղծում է հայ ազգային գրականութիւն և գրանով իրը է գրուում յունարքնի գործածութեան՝ իրեն եկեղեցու պատուական լեզու: Եթէ նը կերպարանք՝ որ հայ եկեղեցին ընդունելով գաւանաբանական տարրեր սկզբունքը՝ նրան յոյն եկեղեցին, վէճի է բանուում նրա հետ: Նա չի ընդունում 451 թուի Քաղաքացնի ժողովը, և 551-ին համազգային ժողովով յայտարարում է բաժանուած: Ահա այդ բոյոր պատճաները միանալով նորից քրիում են հայերէն լեզուի գոյութիւնը, ինչպէս եղել էր նախաքրիստոնէական շըրջանին՝ տարբեր պատճանուերի: Ցունարէտ նին մուռ է միայն մի ասպարէզ, այդ է կրթուած հոգեորականների սահմանափակ շրջանը, ճիշտ այնպէս ինչպէս այսօր գերմանէնը մեր ուսումնականների շըրջանում:

Հայ ժողովուրդը պարսիկական տիրապետութիւնից յետոյ մի քանի անգամ էլ ենոթարկուեց յունական տիրապետութեան: Այսպէս նախ՝ 384 թուի գալնադրութեամբ Հայաստանի արևմտեան մասը (որ կազմում էր ամբողջ երկրի ½-ը) տրուեց յունաց և դարձաւ պարզապէս յունական մի նահանձ: Երկրորդ՝ Հերակլի ժամանակ, ի. գարի սկզբից մինչև վերջը Հայաստանը ամրոցդ ջութեամբ խւաւեց պարսիկներից և ընկան յունաց ակրապետութեան տակ, թէկ այդ տիրապետութիւնը յաճախ ընդհաւուում էր պարսիկական, յետոյ էլ արաբական աջաւ-

ւանցներով, մինչև որ արաբները ամրող-ջապէս տէր գարձան երկրին 693 թուին: Երրորդ՝ 1021 թուին Արծունեաց թագաւորութիւնը փոխարքանի Սերսատիա, Հայաստանի արքական և հարտաշին մաս սերը անցան յոյներին, որոնց տևելացաւ նաև հրաւիսային մասը՝ Բագրատունեաց թագաւորութեան կործանմամբ՝ 1046 թուին: Այսպէս ամրող Հայաստանը մասա յունաց տիրապետութեան տակ, թէն շատ չուտաղ թուրքերն եկան և յոյների իշխանութեան վերջ տուրքն: Չորրորդ՝ Կիլիկիայում եւ Փօքր-Ասիստյում հայերը բաւական ժամանակացին յաւնաց տիրապետութեան տակ, մինչև որ ժն. գարու կէսից յետոյ թուրքերը խեցին Փօքր-Ասիստյում մինչև կէսը, իսկ հայերը Կիլիկիայում կիմնեցին անկար թագաւորութիւն:

Այս բալոր չորս չըջաններում հայերը գտնուում էին երես առ երես յունաց հետ, հայ ժողովուրգը միշտ շփում ունէր յոյն բանակի և յունատան պաշտօնէութեան հետ, եղան յունարքն լիզուից զանազան փոխառութիւնների բայց դարձեալ յունարքն մեծ ազդեցւութիւն չունեցաւ հայերէնի վրայ, որի պատճառը հայ ազգային գրականութեան գոյութիւնը, հայ եկեղեցականութեան թշնամակ վերաբերութիւնը յոյն կրօնին հետ, և յատկապէս յոյն գաղթականութեան, բացակայութիւնն էր: Նոյն իսկ արեմտան Հայաստանում, ուր հայերը դարերով մնացին յունական տիրապետութեան տակ և շատեր ընդունելով յունական գաւանանքը՝ կազմեցին հայ-հոռոմների համայնքը, դարձեալ հայերէնը չափուեցաւ յունարքնից և յոյներին միջանցին մասուցած այս գեղեցիկ ժառայութեան համարը — Թարգմանութեանց միջոցին տառադարձուած և ուսումնականների ու եկեղեցականների ձեռքով հայերէնի մէջ մուցրած յունարքն փոխառութեանց ընդհանուր թիւը հասնում է 775, որ նախորդների սոնվ բառ տեսակի կարող ենք դասաւորել հետեւակ ձեռք:

1. Բնութեան եւ նրա զօրութեանց մասին. ա) Խնուրիւն — այեր, արքիստ, բռնինս, ելեր, ելիք, եպիկլինս, իրիս, լուսաւ, կիռանս, նիւլէ: պատիսկան, սեւլս, սկիպսա, բաղոս, փոյզո:

բ) Մոլլ — ամբավը բալարս, ուլլուն, պեղպան, ուլիքա, ետրիւտ:

գ) Աւաշեր — անդրունեղ, անժինս, արշօնս, դիատոն, պրտիւս, իպպոս, կաստիոս, կոմիս, կոսոնս, հերեմ, մեփատաերոն, պղայիկա, տուռոս, փայիիրս:

դ) Բակիններ — ապահքիա, ապիլիոս, արքիստա, արքական, եւրակիկլոն, եւրա-

րքիստա, արքական, անդրունեղ, անժինս, արշօնս, դիատոն, պրտիւս, իպպոս, կոմիս, կոսոնս, հերեմ, մեփատաերոն, պղայիկա, տուռոս, փայիիրս:

է) Բակիններ — ապահքիա, ապիլիոս, արքիստա, արքական, եւրակիկլոն, եւրա-

րքիստա, արքական, եւրակիկլոն, եւրա-

նոռոս, եւրոս, վէխու, քեւելիա, քրասկիաս, լիլափա, լիբոփիւնիկ, լիպարեան, լիւանօսոս, լիփա, կատէկիս, կեկիաս, նօռոս, ողիմիքիաս, պոկեսեր, ստորիլոս, վոռուկ, տիւնու:

**2. Կրօնական բառեր.** — «) Դիցարանական — ամարքեղջիւր, անդրիաս, գիմետեր, իմարտինկ, կեսա, կորէս, կորչիւանս, կոռօնոս, պանդեմի, պիզասոս, պիսիդոն, պիւրոն, սիէլլու, տորուբոս, ուշու, բաղդոս, քիւնե:

բ) Քրիստոնեական — ուսոյ, ան-նիմոյ, ան-քիշուսոյ, արիք, բորբարիանոս, դիարիկ, էնէղջոյ, եկղեսիանսէս, իլոն, լիրանիա, կարառս, է-նու-չիտ, իւրա, կիրէկնոն, կոն, էնդուտ, էն-նա-սո, հեւեսիովս, հեւ-քիտոս, դիքիլոն, մակար, մարտիս, մատիրազոզ, մեսեղի, գոխ, գոռոս, ողողումեան, որիու-թոս, պռուուրես, ուստիումի, պրօֆիազ-մենոս, սինեղոյն, գունորոս, պառակիթոս, գուն-քիսուռ, պիշտունել, պերուենզե-դիոս, տակտիկոն, տելեսի, տերասիկել, տիփուն, տակտիկոն, տելեսի, տերասի, տիփուն, տուն:

գ) Եկանցանամ պաշտոնուրիւն — աբբա, ակումիս, անազանոս, աբհ (արչի), արէնդու-խոս, արէեւէց, արէիդիակոն, արէիման-սթի, դիակոն, եկղեսիասիդիոս, եղիչուոս, եւիկո, իւլոդիակոն, իւրաւուչոյ, իւ-նու-չի-չո, կատիչօփիս, իւր, մորու-չուր, հուուն, մանախոս, ու-շ, սաղմուսողոյ, սինեղոյս, սպուլեայ, պապսո, պառոխ, ուրբարու, պերեսու, պոռուպապ, պոռութոննու, փասոյ, ուրենու:

**3. Մարդ եւ մարմնի մասեր.** — Աւելիք, բաժիկի, կիփալ, ուրանիսկոս, ուսուառու:

**4. Հիւանդութիւն եւ նմաններ, բժշկական բառեր.** — Ափիմեռինոս, զալոս, դաս-պինիա, ելեփանտական, բերիսկ, ինեռիա-կան, լեպուռ, լիպիրայ, կարկինոս, հւո-ւչ, որուփինիա, պասպառոս, սեմփոր, սիւնիտոսկան, ու-չունի, տօսական, տո-սոն, փունիս, քիզմայ:

**5. Կենդանիներ.** — Աղիկոն, ամնոս, ան- իլոս, ատակոս, բախիսկոս, բօրոզն, բոմբիլոս, բոնոսոս, բնելիս, բռական, բրա-կոննոս, երիա, եղուռոս, ենեկդոս, եփենէ, եփինէսիս, եփինոս, զիրունիա, իբիդ, կա-ռարոս, կասգրինոս, կատովիս, կարկինոս, կարիսոս, կեփալ, իւրա, ուզուուր:

նոս, իւրբուլո, կոն, կոնեղ, կորդի, կոն, հիգրա, հիլոս, մինիդոս, միգալիս, միլոն, միւռինս, նարկա, ուսորես, ովան, որիւս, պարետ, պեղսկան, պին, պիզոս, ուզ- ուրո, պուպիլո, պրինէ, պիչաս, ուսո- ւուր, սեղամ, սեղան, սկառոս, սկի, ուցուն, սրոմ, պարիսիոյ, սերիկնու, տիգոն, տրիգոն, տարիս, փիւնիկ, գու- շունու, բարադր, բարիկ:

**6. Ընսանիք եւ ընկերութիւն.** — Ապո- մամ, արագապ, զօնեսիս, գրալիդայ, զե- ման, դիմոն, հուր, պառիկոս, դունի, պուոյ, սինեկնոս:

**7. Երկրագործական.** — α) Բոյսեր — ա- րանասիս, ակոնիսոն, պիտ, ազարիկոն, ալիմայ, այիզոն, անեմոն, անբեմ, այսոն, ասարոն, ասկորդին, ասփողելոն, ատաք, ատենեսին, ափսինը, բաղասին, բաղամ- ման, զանգ, զանգեղ, բանի, եւնոս, եղա- ս, եկեռոս, բիւնին, բիւմ, լիրանոս, լիբա- նովիս, լիւն, լուսա, կասիա, կասանայ, լիւսոս, կիմինոն, լիւսոն, լիւրու, կիպերիս, կիպրոս, լիւռ, կիսափ, կոկոնենցոն կոնիոն, կոն, կոռվիսոս, հոփէ, հուսուց, մառուլ, հ- ին, մեղիզովայ, Գլուպոս, միրաբանոս, միւրիկ, հուշ, մուրիկ, նորոս, նարդո, նիփայ, ուշէ, ուրիկանն, զուուրո, պասե- րին, պերիկոն, պերս, պելիկս, պիտոս, պլատան, պօեր, պզի, ուրոս, պրախ, ուեղու, սոսուլենի, սերման, սնիսամօն, վիօսօն, տիբո- ղոս, դիբողոս, փղոմս փղենա:

բ) Գործիններ — հոււր:

ց) Երկարութական — իւր:

**8. Խանձարածութիւն եւ գիւղատնտե- սութիւն.** — Զկայ:

բ) Զիռ սարք — սկեսա, սկիլուս:

ց) Գրուութիւն եւ արուեստ. — α) ար- նեսէի վարերեայ — աղեկա, զուուայ, հո- ւուուր, իւնոս, իւբէն, սկասերիկ:

ց) Ուսում եւ գրականութիւն — Ալփ (աղփ), ալփաբետ, ամբիկուն, ասթիդի, արքը, բիզոս, գրամատիկոս, դիալիկիանս, դիա- լոզոս, զանեսիկոս, եռմոս, ենուոս, ենկոմիս, էպիտ, իպոս, իւսուուր, իւսուիկոս, իւսուուր, կիւնիկոս, իւսուուր, կիւնիկոս, իւսուուր, կիւնիկոս, իւսուուր, կիւնիկոս, զամ, աշլա, յոբիի, ուզեսերոս, ուսիրինէս, պերիարմենիաս, ու-նիր, ուս- ուր, պրականաք, ուսուուր, սեմապիր:

սեմիար, սիլլոբայ, սօբիս, սթիեռն, սոս-  
լոգի, սօլուստիկոս, տեղը, ոդոց, տոկ, տու-  
րուր, տուր, փալմոս, տորո, քրէխ, քրո-  
նոգրաֆիւ:

ջ) Նկարյուրին եւն. — Անտէ, անդի-  
անգ, դրակոնթիկոս, կողոսոր, միւսին, և  
ևյուն:

թ) Երածշուրին եւն. — Սրբին, թուր-  
քն, չիմուր, Թվէրէ, լուս:

ե) Խաղիր և Մրցանք — ազնն, ազնիս-  
տայք, արզասայք, Քըրէխն, դիալոն, խպէկ,  
խրժիս, կիւնիկ, էնէն, նենէ, ուշումու-  
թիմ, Քըս, սպիտս, պանիրաս, պենարդոս,  
պիրիս, պօսուում, սատիրիկոն, սատիկոն,  
սուրպիւլ:

շ) Աստղարաշխական — ասուղաբոն,  
ասուղնուի, սիկրոս:

է) Երկրայսիական — դիուպուա, իկո-  
սակուոն, չինդր, կիրիկոն, կիվոս, էն,  
ուսակուոն, պիւրամուրէա, ուշումու-  
թիմ, սին, խանոնիկոն:

10. Գոյներ. — Բղոսուս, դրակոնա,  
ըլոսու:

11. Վաճառականութիւն եւ դրամական  
գործարք. — Ապօսիս, լողուխա, պու-  
րես, ուսու, տրապիչ:

12. Եինութիւն եւ շնէի մասեր. —  
Արյն, անսուն, արզասէր, բաւանէ, բէր,  
բառուէ, դեմսոս, դիմսոն, բանէն, դրի-  
փակայ, նենէշ, երեւան, զոմ, քսանփո-  
րոս, լըշէնիսո, լաւր, լուր, կապէլիս,  
կեմերիայ, էն, մակեռն, մառուն, լորե-  
լիկ, ուրուն, գուրտ, գուրտ, պիւրիս,  
սինառզայ, սինեդրիս, փիւրակէ, խա-  
րակ, խենոնիկին:

13. Հագուստ եւ զարդ. — Ազառոյն,  
անկիւզ, ենդրը, ենէն, եսամանիկոս, լի-  
քիսոն, կամաս, կամաս, կեզաք, կենդանա,  
կողոր, հորմայ, շնչառ, դենի, մանդիտ,  
մանէս, մուտո, միրը, միլուտ, ուժիսկ, պե-  
րոզ, պոդիրի, ուսու, սեբէնի, սինոն,  
սիխարին, ուեւ, ուիրուն, գունչ, գլու,  
ուշուր:

14. Ուտելիք եւ ըմպելիք. — Արեւայ,  
ներմ, խօսադաս, կուլքայ, մակդաղիայ,  
մորէ, նատիկ, ուսիմսի, ուսումնուտ, պլա-  
կունդ, գիւրէ, իրոս:

15. Առունին անասութիւն. — Աքէ,  
բարըն, բաւար, չեմ, շմբուր, լուրտէ,  
լիկան, լիքանովիսն, իւլին, կարեր,

սակ, կեղր, կերան, կիւրոս, կիփաս,  
ինէ, պիւրոս, պնակ, սապոն, ստուն,  
սիփիւրիդ, տուաղան, տրապիզ, տիվլան,  
տէն, փսիարին:

16. Թիւ, չափ, կշիռ եւ դրամ. — Ան-  
դիմերիսն, ապահւմայ, արդիւրան, արտա-  
րոս, բսին, գրամար, դիւրամնոյ, դրա-  
մայ, մոր, կարոս, կերաս, կիւմսոս, կոփիւլ,  
կորս, հիմեն, զեւզոն, հըն, հաս, մոր,  
մանգ, նումիսայ, նումիզմատայ, որողոս,  
պառպափի, սաբիթայ, սատեր, սատոն, սիկոյ,  
ուշուր, տուէ, խողկոս, բուզայ, խօս:

17. Մետաղներ, հանքային նիւթեր, խէժ  
եւ նմաններ. — Արտանոր, աւուսուր, ուսու,  
անդամանինէ, պաթեռվոս, ապաբալաման,  
բէրէւ, ելիկտրիսն, եմատիսես, վուսու, զմա-  
նիթեան, լեդիգոքալկոս, լիքանոն, լիքի-  
նոս, լինգիրոն, կինաբարիս, էրթէր, կոր-  
գիունի, կուլուռիայ, զանգան, մազնես-  
տիս, լուշու, լուշու, ունիթուն, ուփիսոս,  
ուուրէն, ուեւու, սանգարակ, ուրդին, սառ-  
իկէն, սիթւակ, սրիկոն, ուուզն, խղիո-  
ղիբանն, իշխառասոս, խղբան:

18. Ճամփի վերաբերիալ, նաւային. —  
Ակաս, անկիւռոս, արմիսոն, լիմենիայ, կեռ-  
եայ, կարեյ, սրիկ, ենդի:

19. Ժամանակ եւ տումար. — Կուշն,  
կուրէն, ներ, սոս, տուբի, բուէ:

20. Երկիր եւ պետութիւն. — յ) Երկիր

մասեր — եպարի, բեր, կըմ, կիւսուր,  
մետապոլիս, ուսու, պիիկոն, պասին,

պատիսն, սինոն, ենուինոս, իմենոն:

յ) Պետական կազմ եւ պաշտօնութիւն. —  
Անափոս, անբիիւպատոս, անբիպարիկ,  
ապանիւպաս, ապանիւպատիկոս, ապանի-  
ւպարիս, դեկսինոն, դեմարէսո, դեսպո-  
տուս, եպումենոս, եղուրտս, եպիտոս,  
պասուս, եւուլկառոս, զիւզոսոս, եւուարիսոս,  
կիսուսոս, իմենուրաքայ, խոսաթուլ, կեփա-  
լա, կիսուս, կիր, կիսուս, կիւսուր, էն, կ-  
երիս, կերիս, նենիմոն, հէւզոսոս, նիւպար-  
էսոս, նիւլկոս, պառեկիմանոս, պուուի-  
զոսոս, պառունպատիկ, պուոսուպարաք,  
պուոսուտատոր, պուոսեւատիսոս, պուու-  
կուրապալաք, պանկոր, պիւրան, ուու-  
րու, սեբաստ, սեբաստ, սինդիկոս, սին-  
կիսիկոս, սպարաք, սկոլոս, վիզարիսոս,  
վիուառու, ուուռուուր:

Ք) Վարչական դորժարք եւ ղիւանական գրութիւններ — անափորայ, անոն, ղեապութիւնն, դիարքիկ, դիմոս, դիմոսական, եւստի, խոն, հիւալասի, հոռոց, մետաղի, նոմոս, պրոսմինն, սիմկիդիս:

Դ) Հարկիր — կենսոն:

Ե) Պատերազմ — ական, խոսուկեփակալ, սրաս, սրատեաս, սրատիզին, տափաս, սրախոն, փատան:

Դ) Զենքներ — ապափ, բաղիսօր, բազեայ, բային, կոնսակ, կորբան, մանկալ, գունայ, ոպղոն, սկեպտուն, ստոմ:

21. Սովորական կեանքի բառեր. — Անդիխապս, արգ, պէտուի, արգիայ, բարբառի, բարբառու, ետեկիիլ, բիակոս, լազ, լիր, մերել, հոռո, յարկ, ովար, ովարիստես, պառավառոս, ուրդոն, սալոն, սիրյա, սպատաղմէ, դիո, փու:

22. Մակրայ եւ նմաններ. — Խորլատ իիդէ:

Այս բառերի ստուար մասը յունարէնի հասարակ տառապարձութիւն է - հայ թարգմանիչները երբեմ չի խնանալով յոյն բառի համապատասխան հայերէն ճեւք կամ չգտնես լով հայերէնի մէջ և կամ զրուած քիր զիտակն ընոյիթ տալու համար պարզապէս հայերէն տառերով պահել են յոյն բառը նոյն երեսոյթը նկատում ենք նաև այսօր է, երբ մի թարգմանիչ ուուերէնից կամ եւրոպական մի լեզուից թարգմանելիւններ անելու ժամանակ, երբեմ ստիպուած է լինում զանազան բառեր ու զազակի տառաւ գարձել, առանց մտահոգուելու այն մասին որէ հայ ժողովուրդը ոչինչ չի հասկանաւու դրանցից: Ազանով կերպվ կարող ենք ասել որ խորլայիդէ, իկոսակերոն, լիւանոս, եւրակիլոն և նման բազմաթիւ բառեր երբեք հայ լեզուի սեպհակնուք թիւն չեն կազմած: Այս բանը կարելի է ապացուցի մի քանի փաստերով: Այդ բայ ուերի մեծագոյն մասը մեր մատենագրուաթեան մէջ չափազանց քիչ գործածութիւն ունի, կան շատ ու շատ բառեր որ միայն մի վկայութեամբ ծանօթ են մեզ:

ՊՐՈՒ. Հ. ԱՇԱՌԵԱՆ

(Եպոնակիլ)

## ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ՀԱՄԱՊԱՏՐԾԱՅՐ ԱՐԵՒՄՑԱՎԱՅՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ, Առաջին Համար, Զարգրօնիքի Սերանդ: Ա-Բ Գիրք: Յ. Օշական: 8պարան Մրցաց Յակոբեանց Եռուսակմ, 1945: Էջ՝ 365:

Ու զերջապէս ունինք Համապատերին առաջին հատորը:

Կըսեմ այսպէս, աչքիս առջև ունենաւ լով հեղինակին երեսուն տարիները՝ որոնց ընթացքին անիկա մեր կին և նոր զոյդ գրականութեանց աշխատաւորներու մասին չափազանցուած, երբեմ անարգար զատուած, յաճախ խոր թափանցուածվ գործադրուած մասնակի աշխատանքներ յանձներ է Մամուլին, Ժամանակին հետ տկարանաւու, փոխարէն՝ աճող, ծանծաղելու տեղ խուրացող այս աշխատանքը, ուրախ ենք յայտանել կարենալու, որ գտած է իր զերջանական կերպարանքը Համապատեր Կրթականութեան անունին տակ:

Օչականը տառամարտկ նկատուած է հարթող ու կործանարար քննադաս մը մեր մէջ, սակայն արդար ըլլալու համար պէտք է բայել թէ այդ զերջադրամը շատ մակերսային էր գործադրուած շատ յաճախ անոնց կողմէ միայն, որոնք ուզեցին մեր գրականութեան բարձրագոյն աթուներուն դրայ ես տեղ ունենալու Ռէ սը Օշականին չափ մեր արժէքներուն, մեր փառքերուն և մեր գեղեցկութիւններուն նկատմար եւ զած է այնքան խանգավառ և շեփորած առ նոնց արժէքը: Իրեւ բազմավասարկ գասպարակ, գրագէսա և քննադաս, որքան Օշականը Վկայ Դուրեանի, Մեծ արքենցի: Վարուժանի, Թէքէեանի, Երաւանի, Պառոնեանի, Տիկ Եսայեանի, և Թէկատինցիի նկատմամբ ունեցած իր անխառն հրացամները և Համապատերին մէջ անոնց նուրիւած լայն տեղը, որոնք հեռու կործանման սառւերներ յօրինելէ, շինիչ խանդավառութիւններ և փառաբանութիւններ են և Փալով իր կշիռն, ատիկա ներկայացուած գրական գործերու կենդանի մասի քանակով է պայտանաւոր, երբ կայ այդ կենդանի փշրանքը ատիկա բառ է զինք մեղմելու և նոյն խանդավառութիւնն զգացու մեերու տառաջնորդելու Վյապէս Մրցանաւտեանցի մը:

Խրիմեանի մը մէջ ան արժէք կը տեսնէ, կրնայ զմեզ ընել ժշատ ու առարկայական հակառակ որ անոնք դժուար կը զետեղուին զւութ գրական հաշակներու պահանջին մէջ, բայց երբ չի գտնի այդ կենդանի մասը Սրբիլի մը կամ Թէրզեանի մը պարագային, օրինակի համար, կ'ըսէ իր ցաւը այդ յուս սահատութեան մասին անկեղծութեամբ և ատագնապով: Մեզ բոլորին անձանթ չէ քիչ մը դժուարահանք բայց խզ ճմուօրէն կերպաւ բանուած իր գատաստանը մեր իրաւ արա ժէ քններու մասին, սկսեալ զգրոցի սեղանաներէն մինչև բարձրագոյն ատեանները մեր մտքի հանդէսներուն:

Արևմտահայ Գրականութեան նուիրաւած այս առաջին հատորը, տարբեր ու բառ ցասիկ է ինչպէս մեր գրականութեան՝ այն պէս այ բովանդակ գրականութեան պատամոթեան մէջ, եթէ ոչ իր լուցքով՝ գէթ իր մեթուով: Համապատակներին մէջ ժամանակը, զայն լեցնող իրադարձութիւնները անոնց ընդգմէջէն ծնունդ տառած զգայնուաթիւնները և անոնց աիրազետուումի ճիգը, իրարու կը յաջորդն և զիրար կ'ամրութացնեն, նոր է նոյնպէս իր գրականուաթիւնը տեսնաւու եղանակը, ցեղային արժէքները, ժամանակի տագնուպը իր շուքեւորդ և լոյսերով իր ֆիզիք ու պատմակն իրագուարձութիւններով: Իրարու կուգան կերպարաններու համար շըջանը: Հեղինակները յաջող կամ արտում դերակատարներ են լոկի առիթներ, ինչպէս կ'ըսէ Օչականը, ըսեալու համար անհրաժեշտը, որ իրենցմէ անզին մեր գրականութեան է, մեր ժողովուրդին:

Վէտք մըն է Համապատկերը, և ուրիշ ինչ կընար ըլլաւոյ երբ տալ ուզէինք մարդերն ու ապրումները հարազատօրէն իրենց ժամանակին մէջ: Օչականը հաւատարիմ քննադատական այն մէծ տարագին թէ գատաելք վերասին ստեղծել է, կ'ապրի տագնապը բոլոր անոնց, սրսնք կը կանչուին իրմէն Համապատկերին մէջ, հաշուեյարդարի նստելու համար, և պրառուչ է որ Օչական աւելի կուտայ քան կ'առնէ: այնքան մէծ է իր համակրանքը մեր գրչի աշխատաւորն ներուն նկատմամբ, այնքան ինանդավառ է ինքը այն քիչուն իսկ՝ որ մերն է սակայն, Մի զարմանաք որ ինչպէս Համապատկերի, այնպէս ալ իր բովանդակ գրականութեան պարագային, Օչական աւելի կը զգայ ու կը տեսնէ իր ջիզերով, քան ուղեղով, որ

կրնայ զմեզ ընել ժշատ ու առարկայական Անոր համար է որ իր զէպերը՝ մարդերն են, կենսագրութիւններ, իսկ իր զատումները՝ զէպեր: Համապատակները մարդերու հանգէս մըն է, ուր միսն ու միտքը, իր բառով, երազանքն ու յոյզը, և անցմբունելի կերպաւ բանքները իրարօս կը խառնուին, օտեղծեալ լու համար այն անօրինակ համայնապտառ կերը՝ որ համապատակներն է: Առաւելութիւնն ները մեթուուն, բայց մեթու մը չէ գործազրուածը, ոչ ալ լուցք մը, որ գատումը կերպ մը և կեցուածք մը կ'ինթաղը, ժամանակին մէջ ընթացք առած, ժամանակի ախորդակներուն և լուցքներուն միտուուն կ'ապաց: Օչականը կ'ապրի շըջաններն ու մարդերը, ատօրինակ հնագգայալութեամբ և թափանցուով, և այս մտերմիկ հոգիխառնութիւնը: Ժամանակին և ընդունուած հրտմանակարգ կերէն վեր և գուրս այս ողբերգութիւնը: Մտածումը իրն է, զինք վերածեր են կեանաքը մէջ անանձն մենամոլի մը և անժամանակ զրագէտի մը ու զատողի մը նոյն ատեն: Օչական ամէն սեսի մէջ ինչդիլնքն է որ կուտայ, նոյնիսկ այն ատեն: Երբ կ'ուզէ վկայութիւնը ըլլաւ իր սերունդին և հանդէսը իր ժողովուրդի թագոււնուուն, ինչպէս պարագան Համապատկերին մէջ: Ժամանակ, տեղ, զէպքերն ու վկայութիւնները, իրեն համար կորնչական մասերն են անցեալին, եթէ թիւէն թուականնէն, փատէն, պատմական առուգութիւննէն գեր չտիրապետ ոգեղէն իրականութիւնը:

Օչական Համապատկերը վերածեր է կեանքի կրկէսի մը, ուրիշ մէզի կը բերաւին պրառուուչ վկայութիւններ, որոնք աւելի կ'արժին քան հաւաքական և համեմատական նման գործերը նոյնիսկ սատը մէծ ու ձեռնահաս անձնաւորութիւններուն պամագային: Համապատկերին մէջ դէպքերը, թաւականները, մարդերը, մտաշուութիւններն ու հոգերանութիւնը կը վերազադըրը ուին, և մէզի կուգան նօր փիքով մը՝ ուր կը գգանք իրականութիւնը, ինչպէս անոր անգրագրած երկարաձգումը, շըջանէ ու շըջաններէն ալ անդին: Անոնք հետեարաք ըլլաւներէն ալ անդին: Վէտք համապատակները, ժամանակ գրական ժանօթաթիւններու մթիւնքն առ կիսի ձեռնեն Համապատկերը, ժամանակ գրական ժանօթաթիւններու մթիւնքն առ կիսի դասի տանեն հոյն վերաբարութիւնը, մեր անցեալ կեանքին, որ իրրե զէպք: գործ, ժամանութիւն, հոգերանութիւն եւ

ազգեցութիւն, լիովին արժեկորուելէ վերջ, եղած է նաև ապրումներու հանդէս մը, ուր կայ կիրք և ջերմութիւն, .որ հոս կը նշառ նակէ խանդավառ այն դիմաւորումը՝ զոր Ծագան ունի մեր գրչի և գրքի հերոսնեա րուն նկատմամբ: Անցեալը և գէմքերը իրեն համար լուսանկարներ և յասմաւուրք քային վկայութիւններ չեն, այլ կենդանի իրականութիւն մը, և էջերը յաճախ կը դազրին թուզթ ըլլալէ ու կը գառնան բարախուն սիրտ և չնչմարուած ողբերգուաթիւն, և այս բորորք սրտագրաւ ու նոր, կարծեա առաջին անգամ լրսին բացուած: Թէ համակրալից այս կիցուածքը մեր արժէքներուն նկատմամբ, և Համապատկերին ձեռնարկելու հերոսութիւննը, երբ իր ֆիզիք ոյժերը իրենց նուազման և լնկրկումին մէջն էին, իր կրնապէս եզերական պատճառներ ունի, ատ ալ ուրիշ արժէք Ծագանի մէջ՝ իր միւս արժէքներու շարքին:

Ինը տարիներ առաջ, երբ Ծագանը ընդգունեց առաջին հարուածը իր սիրտէն, մտածեց իր անմիջական պարտքերուն, Համապատկերը իր կոտակին առաջին յօդուածը եղաւ, և մենք ուրախ ենք այսօր, որ իր մահէն առաջ, և իր իսկ կողմէն, գործադրութիւն կը գտնէ ասաց հասորներին առաջինը:

Այս հատորը գրախօսականով ներկայացնել, անկարելիութիւն մըն է, այն գլխաւոր պատճառաւ, որ ամէն էջ անոր մէջ ինքն իրեն համար առանձինն աշխարհ մըն է գրեթէ, իւրայատուկ թելադրանքներով և նետեանքներով:

Կենաքի մեթուին բարիքն է անիկա, որով մենք մտածումները կը վերածենք կենաքի կտորներու: Եթեայ պէտք է զիտնալ թէ Համապատկերի առաջին հասորը սրտայոյզ ժողովուրդի մը աւելի սրտայոյզ մէկ ճիգին հարիւրամեայ հանգիստանն է: Պոլիս, իզմիր, Հայրենիք, Ամբրիկա, Եւրոպա, այս ժողովուրդին զաւակները ստեղծած են առանեակներով, յիսնեակներով: Այդ ամէնուն նոյնիսկ շուշը բաւ է սրպէսզի էջերը ծանրանան, խորանան: Ընդհանրութեանց հանդէսը (Համապատկերի Ա. Գիրք) իրարմէ աւելի հզօր այս յոյշերուն և տագնապներուն մէջն է որ կը զարդարայ: Այն քան սուժով է այդ խտացած կեանքին սըխրագին ժողովութիւնը մեր վրայ, առ ընթերդ

ցողը անզգալարար առնուած այդ թափին մէջ, չզգար թէ ինչպէս կը քարէ էջերուն հետ: Կրնինցէք ապրիւու այս ձեւը հեղինակներու ալ վրայ, և իւրաքանչիւրը անոնցմէ կը գառնայ գումարը հազարաւոր ապրումներու: Կ'ըմբռնէք անշուշտ թէ ինչ հեղեղ է որ պիտի հոսի, երբ մարդու մը ջային գրութիւնը կազմող և իր մահէն վերջ իր գիրքերուն մէջ չոր ու ցամաք բառերու վկարածուազ իրողութիւնը փոխարգուի կեանքի իրականութեան: Համապատկերի հեղինակներէն շատուր կիսադարեան ապրումներ կտակած են մեզի: Աւրիշներ գառար դարու մէջ ապրած են հարիւրաւոր տառներուն խոտութեամբ կեանքիր: Ամէն մէկ հեղինակ այսպէս գոյ ապրումներու հանգոյց մըն է, և երբ Ծագան կախարդական իր մատովը կը հափ այդ հանգոյցներուն, անոնցմէ հոսու յանձնող կեանքը մեզ կը նուաճէ: Ահա գրքին նորութիւնը, տարօրինութիւնը եթէ կ'ուզէք:

Ինձի ծանօթ են օտար գրականութեանց համասեր գործերը իրենց լաւագոյն ներկայացուցիչներուն մէջ, կրնամ ըսել թէ Համապատկերէն իմ առած յուզումը չի գունաւորուիր միայն իմ ազգային զացումէն, այլ անոր ներսը եւրոպական այդ վարպետները յիշեցնող այն լայնքէն, մարգանութենէն, որոնք գրագէտին ամենէն տիրական յատկանիշերը կը մասն՝ երբ անիկա կ'աշխատի անցեալներու վրայ: Այդ է պատճառ որ հազիւ գրականութեան պատկանող շրջանէն մեզի գրական գործ կը բերէ Ծագանը: Գիրք մըն է Համապատկերը, որում մասին ըսելիքները անսպառ ենք իր անմերժելի արժանիքը պիտի մայ ինքզինքը պարտազերել ամէն աննց, որոնք իրենց կարգացածը հասկալու չափ ունին մեր լեզուն և կտոր մը սէր մեր ազգային արժէքներուն հանդէս:

Կը յայտնենք թէ Համապատկերը յաղթանակն է մեր գրականութեան, որ թէ կ'ապրուի այդ էջերուն մէջ և թէ ինքզինքը կ'ըլլայ: Ընթերցողին կը ձգենք խանգավառուի այս որակով, ու կ'աւելցնենք մեր իրացումը գործին քանակին ալ համար, որ պիտի հասնի ներկայ հատորին պէտ տասնէն վեր հատորներու իրագործումին:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

Է Ա Մ Խ Ա Ռ Ի Խ Ա Մ Խ Ա Վ Ա Ռ Ո Ւ Ք

Մին իր առաջնորդոյին մեջ, անդապարձաւ արդէն էցմիածինսվ պայմանաւոր հոգելին ներևանքը բացատրելու ատեն, անօր նիւթեղին ապահովութիւնն ալ իրազուծել ձեռու ձեռնարկներու մասին: Աւախուրին է մեզի հոս կարենալ յայտարակ այս գեղեցիկ եւ յուսադրիչ փասերը, որոնք անզամ մը եւս կը մարմնաւորեն մեր ժողովացումը անշառան զզացումը էցմիածին եւ անով պայմանաւոր մասկուրային ու հոգեկան արժեկներու նկատմամբ: Հայոց Հայրապետք բնօրու ազգային մեծ ժողովը, իմաստութեամբ օրակարգի անցուցած էցմիածին հոգեւոր ձեմարանի վերահասաւաման եւ Մայր Արքուոյ տարածնի հանգերձման խթեցիները, որոնց երկուէին ալ վերազորման արտօնութիւնը բոլորուն առնելու կը պարունակած էր:

Հայրապետական բնաւորքան առիրով հոն հասնող արտասահմանի ազգային պատութակութիւնները, ինչպէս նաև Հայրենիքն ուրիշ բնմեր ու անհանեւ փորս եին ունեցե մասձելու ինչպէս Մայր Արքուի անպէս ալ անոր կից հոգեւոր ձեմարածնի նիւթական ապահովութեան: Այս նպատակին համար եւ որ կիրիկոյ Շնորհազարդ Կարսդիկոսը, յանուն իր բնիմ, էցմիածին կը տանեւ ուրեց 5000 տօլար, նզիպտոսը 3000 ոսկի եւ Երանա-Հնդկասանի բեմը 17,000 քուման: Ասոնցմէ զատ, ձեմարանի պահպանան համար եղած են հետեւալ յանձնառութիւնները պրոնի խոր հանոյնով նպարենք հոս արձանագրելու:

Ամերիկայի Դայթոնիոյ բնիմ յանձն առած է ապահովը ձեմարածնի տար սահերաւ ամբողջական ծախիք՝ վեց արուան համար: Ենթ պայմաններով եւ նպատակով Ամերիկայի արեւելեան բնիմ յանձնառու է տար ուրիշ աւակերտներու համար: Պարսկա-Հրեկասանի բնիմ շոր աւակերտներու: Վրաստանի ապահովը ձեմարածներու, Գ. Ճանիկ Զազրը եւիլու աւակերտներու, Գ. Մկրտչի Մարգեան մեկ աւակերտի, Գ. Հօծեն Փափազեան մեկ աւակերտի, ապահովիկոս Խենիկան Մալխասեան մեկ աւակերտի, Ասքր-

պատականի բնիմ մեկ աւակերտի, եւ Գալիխոնիոյ նդեմի Տիկնաց Միութիւնը մեկ աւակերտի համար:

Իսկ վերոյիշեալ բարեարեներէն, առատաւորն Տիար Մկրտչի Մարգեան, սիրուած ազգային՝ որ քէ իր զօրմանեւութեամբ եւ քէ ազգային ու մասկուրային կարիքներու նկամամբ իր աւատուեն եւ սրազին զիմաւումներով նաեւածածոր է արդէն, բատաճնան է Մայր Արքուոյ մեջ արդիական պարան մը սահաւուման բոլոր ծախիքերը: Մեր օւերու անենէն բարձրուած ինչպէս օգաական ապարական Մամուլի ճր հաստամումը ինչնաւու հինաւուր այդ կամարենուն ներեւէ, իշխանական այս նուերն ու նուիրատուն կը զարձնն մեր բոլորի երախապիտուրեան եւ սրբոյն արժանիք:

Ժի եւ ժթ. գարերաւն մեջ, էցմիածին հանգեկ այնքան գեղեցիկ եւ օվեն կերպարաններով երեւան եկած մեր ժողովուրդին նուիրափերուն է ու վերսին ընթացք կ'առնեն մեր օւերուն, երբ ժամանակը այնիան ժլաս ի իր անմիջականն գուրս հոգեւոր եւ հետահան բարիքներ արգասաւուերու: Մին զերազանց ուրախութիւնն ունի այդ գարերաւ զիմէն անձնաւուր բնիմ իր նուիրատուրիներով վերաբարոված է զիմէ երեմնի իշխանական առասձեւուրեան, Թէերանի մեջ կառուցած է Մայր Եղիշեցին մը 600,000 քուման արժողութեամբ: Կամրդի բանակին նուիրած է 250,000 քուման, բանակին օւրախիմին 500,000 քուման, Երեւանի մեջ մանաւան մը կառուցած 250,000 քուման, եւ գեն. Հայրապետի անձնական զարձածութեան համար Հինքն ինձնաւոր մը:

Վեհ. Հայրապետ քէ Գ. Մարգեան եւ քէ Գ. Խայելիկ վարձատած է առաջին աստիճանի ուլիկ ականակուու պատուածաններով, յանուն Մերոյ Նօրի մեր Գրիգոր Լուսաւորչին:

Կը մասն իբրև ծրագիր կիրիկիոյ Վեհապատիկ կողմէ առաջարկուած, էցմիածին նուրզման եւ ձեմարանի կից մատենադարանի մը հաստաման անհնատեսուրիները, որոնց յուսով ենք քէ ուսուով պիտի զնին իրազեցները:

Բոլոր այս սրաբուխ, կենդանին եւ մեր ժողովուրդին համար այսիքան պատառքեր աւարկենքը Սին իր էջերն մատուցանելով հասարակութեան, կը խայց երկնային պատառքուրդն համայն նույրատուներուն, ինչպես այդ հուերները բարիեով արդիւսաւոր ենու սահմանուած, Հասատուրիւններուն վրայ:

### ՍՐԱՑԱՆ ՀԵԿՐԵՔ Ս. Ա.Թ.Ո.Ո.Խ.Ն ՆԵՐԸ

Ս. Արուս բախտաւուեցան ներկայուն թեամբ Սրբազն նոյնակողովուներան, որոնք էջմիանին իրենց տեղերը վերադարձի հանապահք դրին նրաւակիմ վրայով:

ա. — Կը յիշենք իրենց ժամանան կարգով նախ Նորին Սրբազնութիւնը Գալիֆունիոյ Առաջնորդ Դեր. Տ. Մամբեք Ս. Արեւադական Դաշտայանը, որ հոնից պատճառ բազեց եւ բարոցից նկանեցոյ բնմերեն, ու համափռեցաւ ժողովրդական հաւաքոյրեն բռն հաղորդելու համար Հայութիւնն իր սպառուրիւնները:

բ. — Նորին Սրբազնութիւն Գերւա. Գարդան նզա. Դասպատեան որ իր կարդին պատարացեց Ս. Գլուխորի մատրան մէջ եւ բարոցից:

գ. — Արմեն. Տ. Կարապետ Քինյ. Գալխոյշեան, որ մասնաւոր փափառվ պատարացեց Տեղինական Ս. Տեղանա վրայ, եւ խօսենցաւ բազմարի անգամներ ժողովրդական համախմբուրիւններու, ստեղծելով խանդապառութիւն:

դ. — Այս խումբեն եկու առքարնեն վերջ, Ս. Արուս ժամանեցին Գեր. Տ. Գարեգին Արեւապս. հաջատուրեան, Կարողիկոսական Պատուիրակ և Առաջնորդ Հարաւային Ամերիկայի, որ ի Ս. Գրկիչ իր ուսուցիչ Դուռեան Սրբազնի նորոյն համար մասնաւոր պատարագ մատոց, եւ խօսեցաւ, մեծ պատրիարքի իշեատակր անկամ մին ալ պահածացնելով: Դարեզին Սրբազնը խօսեցաւ դարձեալ Հայաստանն իր տպառուրիւնները ժողովրդեան համախմբուրիւններու:

ե. — Գեր. Տ. Տիրան Սպա. Ներոյեան, նորմենիք Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի, պատարացեց ի Ս. Աստուածածին Վերափոխման տօնին առիթով եւ խօսեցաւ իր տպառուրի հայրուներն մին:

զ. — Գեր. Տ. Սին Սպա. Մանօւկեան,

հոգեւոր Հովիր Բրույիտենի, պատարացեց Ս. Թափոր, յայտնելով Արույիթ հանդիպ ու դիմակուն զգացումներ, եւ հրաւիրելով ժողովուրդը միջիկանի այս դարաւոր Արույիթ ուուր:

Ս. Արուս Սրբազն այս հիւրերը բնագուեւցան «Հարածափառ» ով եւ միջունեցին իրենց ասինանին վայել յարգանին ու մեծամայր Ս. Արուս բովանդակ Միաբանութեաններնեւ:

է. առ Վայելեցին նոյնպէս հայց ներկայութիւն Արմեն Տ. Հայկազուն Քինյ. Առեւերիչեանի, որ Ազեմաններիային ողափոխուրեամբ նրաւամային եկած էր:

### Փ Ա Մ Ա Ն Ո Ւ Մ

Ե

#### ՃԱՆԴԻՄԱՍԻՈՐ ՃՆԴՈՒՆԵԼՈՒԹՈՒՆ ԱՄԵՆ. Տ. ԿԵՐԵՔ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻ

24 Օգոստոս երեկոյանին մամր 7-ին, նորին Ամեն. Ս. Պատրիարք Հայեր Էջմիանին Ս. Արուս վերադառնաւ, աւելի բան երկու ամիսներու բացակայութենք մը վերջ: Միաբանութիւնն ու ժողովուրդը օվել եւ անախյուրեաց ընդունելուրեամբ դիմաւորեցին եպիսկոպոսական ասինանով պասկուած Ս. Արուսոյ Պատրիարքը: Մինչեւ Լիքի օյակավանը դիմաւորիւրեան զացած էին կառավագուրեան ներկայացնուցիչ Պր. Մաներուան, նզո. Տ. Գեորգ Վրդ., Տ. Ներսիկ Վրդ., Տ. Պարգե Վրդ., Տ. Զայրիկ Վրդ. եւ Հոգ. Տ. Թափոր Աբդ. Հայրերը, ինչպէս նաև ժողովրդային ներկայացնուցիչներ:

Դասամանենով պատկազարդուած էին փառենի մուտքին զիտաւու դուռները եւ զետիք գորգերով ծածկուած, ներկայի մինչեւ նախայի դուռք: Դարքի բնրդին հիւսիսային-առեւելեան ծայրը մինչեւ վաերի դուռք՝ լեցուած եւ հայերու եւ օսարեներու հած բազմութիւն մը; որ փողոցներէն զատ լեցուած եւ նաև ասեիները: Ս. Պատրիարքին կառենի էցք նզունուեցաւ ծափերով: Օսարատուարեան զիտաւու առաջարկութեանց եւ յարանուանուրեանց ներկայացնուցիչները ուսոն Միաբանութեան հետ կը պատահին նախայի գուոր, բարիգալուս մաղրեցին Ս. Պատրիարք Հօր եւ մեկնեցան: Ազա ամբողջ Միաբանութեամբ զիտաւուրդաւ եւ զիտաւուած հինգ նիւր

եպիսկոպոսներով, քափօր կազմեցին Սահմայի դուռնեն և «ոռ զիւրհուրդ և զալիսեան» առականով յառաջացան դեսի վանիքը: Թափօրի թիւրացին կարգ կը պահ եկին քաղաքավետական ոստիկաններ, և և. Հ. Ը. Ի. Ու. և Հ. Ե. Մ. Ի. արքները:

Վաճէի դուռնեն սկսակ երգուեցաւ «Հրուսափառը», որով Սրբազնը մատ Մայր Տանարը, առաջնորդուեցաւ Ս. Գիշադրի մատուրը, ուր աղօրեց եւ ուխս քրաւ, մինչ կ'եզրուե «Ու ենն յեռքիան ո առականը:



Ապա «Ռուրախ լեռով ուղղուեցաւ փոքր ատեան, դասին մեջ, «Ռուրախ եղէ ես...» ապամուն եւ «պահապահիչ» են եօն, Սրբազն Պատրիարք դարձաւ ծողովուրքին ու խօսեցաւ էջմիածիններ եւ իր ուխսապահուրքնեն:

Ցեսոյ դարձեալ քափօրը առաջնորդուեցաւ իր Պատրիարքաթան, ուր Լուսաւառապես Հայր յանուն Միաբանուրեան եւ ծողովուրքին մադրեց իրեն:

Ս. Պատրիարք Հայր իր մօնուշակայուրինեն համար; յայտնեց իրեն եղած բնդումելուրեանը համար;

#### ԺԱՌԱՆԴԱԿԱՆՈՐՑՈՒՆԵՐ

Յառաջիկայ առուան ժառանգաւորց Վարժարակի համար առաջեցներ ընտելու պարտականուրքինը, Պատ. Տնօրին Փողովոյ կողմէն, յանձնուեցաւ Ս. Արքույթական բարգան եւ Կիւլպէնկեան Մատենադարանի Տեսուչ Հոգ. Տ. Գրիգոր Արք. Ասկանիանինի: Հոգեւուն Հայր Օգոստոս 13-ին մեկնեցաւ նախ Պետուր, Այնար, ապա Հալէպ, յարմարացոյն թէկնածուներու ի խնդիր: Երես

Ենեկայացող բազմարի պատճեններնեն ընտրած է 17 յարմարացոյն եւ ուշիմ ժառանգաւորցուներ, պատկելով այսկերպ իր առամենուրքին մօնուշութիւնուրելի արդիւառուրքեամբ:

Խօսած է Նկեղեցւոյ բեմերն, Վարժարաններու, Պատառանուրքեան, հաղորդակից ընելով բոլորը Հայ Նկեղեցւոյ պետին, եւ խանդավառեալ զանօնի անոր սպասին զաղափառու:

Եթե առքարներու բացակայուրեն մը վերջ Հոգ. Հայր, վերապարձաւ Ս. Արք:

#### ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԵՐ

ԺԱՌ. ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻ :

ԵՒ

Ս. ԹԱՐԳԱՐ. ՎԱՐԺԱՐԱԿԱՆԻ

1945 Յունիս 25-ին սկսան բերանացի ու զաւու ամավերքի մննուրիները՝ Ընառ. Վարժարանի: Քննուրեանց բացումը,

ընկալեալ սովորուրեան համաձայն, կատարուեցաւ ի Ենեկայուրեան Տնօրին Փողովոյ անդամնենն եւ տուրցական կազմին: Ժառ. Վարժարանը մննուրինը եւեց առքար մը ամբողջ, օտա գոհացուցիչ արդիւնուկ:

Եսկ Ս. Պատրիարքանց բերանացի մննուրիները սկսան Յունիս 2-ին, նոյնպէս պատօսական բացումով, եւ տեւեցին աւելի քան սարքար մը: Դաւառ մննուրինեները մնեն առաջ կատարուած եին արդին:

Զոյդ վարժարաններու կրտսեան կուրքի այս հանդեսներուն, մեզի ներ չունեցան նորին Ամեն. Պատրիարք Հայոց, Ս. Էջմիածին ուղեւորած ըլլալուն համար:

#### Ի Մ Ա Ց Ա Կ Ա Ն Մ Ր Ց Ա Ն Ց Ն Ե Բ

Յուլիս 25-ին Զորեխօրի կեսօն վեց ժամը 5-ին, տեղի ունեցաւ Ժա. Վարժարանի Ամավելիշի Համբեկը՝ նախորդ տար-

ձայն կատարուեցաւ մեցանակներու բախումը, Գեր. Տ. Մամբեկ Ս. Արքեպո. Գալճայեանի ծեռէկով՝ որ հիւրաբար Ս. Արքու կը գտնուեր: Մրազանք յեսոյ քառ իր վերաբան խօսք, համեմելով զան ժառ. Վարժարանի ուղարցանք թեղադրիչ յուշերով: Եթ գանեւնակուրիմը յայսեց իմացան այն առդիմելին համար, որուն ինն բախտաւորութիւնը կ'ունենա խան տարիներ վեց ներկայ ըլլալու եւ վայելելու համար: Ներկաւորեց Վարժարանի Տեսչութիւնը եւ Ռւուդշական Մարմինը, իր խօնջակութիւնը յայսեց բովանդակ Մրաբանութեան, օրինեց Վարժարանի առակերտութիւնը եւ Տերութական աղօրէով փակուեցաւ համեկը:

#### Մ Ր Ց Ո Ւ Ր Գ Մ Ա Ն Չ Ա Ց Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն Ի Ս Ա Վ Ե Ր Ճ Յ Հ Ա Ն Գ Ե Ս Ա Ն Ե Ն Ե Ր

Յուլիս 22-ին, երեկոյեան ժամը 5-ին, Ժա. Վարժարանի բակին մեջ, տեղի ունեցաւ Մերոց Թարգմանչաց Վարժարանի Մանկապարտէկի բաժնին Ամավելիշի Համբեկը, կոկիկ յատարավ, Գեր. Տ. Դեռագ Վրդ. ճանապահներ նախազանութեամբ, եւ ի ներկայութեան Միթքանական կազմին եւ խօսւն բազմութեան: Կատառեանք առասանութիւններ, ըրտամախօսութիւններ, խմբակներ մարզաններ, նախական պարեր եւն: Այս տարի Մանկապարտէկը ուներ 65 տցանաւարեներ: Վարժարանի Տեսչութիւնը Հոգ. Տ. Անրովէ Վրդ. Մանուկեանի տեղեկատութիւններուն յետոյ, Մանկապարտէկի վիճակին եւ տարուան մը գործու-



ներու հման երկու մասերէ բազկացած, և մասնակի մրցաներ, առենախօսութիւն, առասանութիւն, երգ եւ Գրական փորձեր:

Մասնակցող բոլոր առակերտերներ այ թեհոց խօսքին, երգին, առասանութեան եւ ինքնազիր եւրուածներուն մեջ ի յայտ թերին սպասուածէն աւելին, ընդունելով թարին զնանամներ:

Տեսչին ներկայած տեղեկադրին համա-

ներեան մտսին, նախազան Հայոց փակից համեկը, յոգաւելով ծաղովուրքը որ փառած մեայ միոս իր ազգային կրթութեան եւ Մարտենի Նկեղեցիին, փախանակ զանոնէ նետելու օտար Վարժարաններու զիրկը:

Իսկ Նախակրթարանի եւ Վկայականաց բաշխման համեկը կատարուեցաւ 2 Օգոստոս, երեկոյեան ժամը 7-ին, Տ. Մ. Ս. Ա.-ի

Հանդիսարանին մեջ, նախագահութեամբ Գեր. Տ. Մամբեկ Մ. Արքեպօս. Գալֆայեանի, եւ ի ներկայութեան Միաբանութեան անդամներուն եւ հասակեալ բազմութեան: Նոյնա առաջանութիւններ, նմբական երգեր, եւ պարեր: Նախակըրատանը Տեսուչը Հոգ. Տ. Սերովէք Վ. Պ. Մանուկեանի կարդաց առա խնամուած Տեղիկապիր մը Վարժարանի կրթական կեանին եւ այս տարւան մեջ ձեռք բերուած արդիւններու մասին: Եղանակարաններուն բաշխուեցան Վայականի ըստ արժանանաց (Պատու, Վաղղոտրեան եւ Պարզ) եւ մէկական ժամանակի ու Նարեկ: Խնկ դասերու մեջ յառաջգէմ եղողներուն իւրաքանչիւր դասարանի եւ ամբողջ դպրոցի մեջ առաջին եւ երկրորդ հանդիսացործերուն, մրցանակ գրիւեր տրուեցան: — Մրցոց Քարգմանչաց նախակըրատանը այս տարի ունեցաւ 22 երկսեռ ուշանաւարժներ: Հանդիւր փակուեցաւ գեղեցիկ հաջարեականվով Գեր. Տ. Մամբեկ Մ. Արքեպօս. Գալֆայեանի, աւղուած ուշանաւարժ դասարանին: Յաջազդորիւն մարդեց իրենց կարենայ մենելու նոյն այս յաջողութեամբ օսար վարժարաններու սեմերեն եւ ապա կեանի ասպարեզկն այս ուսւան սպիտակութեանը մեջ՝ զոր բառ կը կրէք այժմ բոլորդ իրեւ զգես ու մանաւանի իր ողի:

#### ՔԱՌԱՋԱՎԱՐ ՊԱՏՎԱՐԱԴՆԵՐ

Վեց ամբաներէ ի վեր, բոլոր հանդիսաւոր եւ տօնական առիքներով, ժառ. Վարժարանի սաները, ուժեղուած ՀԵՄ-ի ձայնել երթասարդներով, կ'երգեն Կոմիտասի հառածայն պատարազը, իրենց տակալին պատահի բայց ընդունակ խմբավայր՝ Պ. Քրիզոր Մանուսեանի առաջնորդութեամբ:

Թէեւ Կոմիտասան պատարազը իրչ մը խորը կուզայ բոլոր անոնց՝ ուրուի աւելի ընթացած են նկանակներուն, սակայն պէտք է ըստ ինի եղանակներուն, սակայն պէտք է ըստ իր կոմիտասան պատարազի մեջ արևմետան արուեստին զուգընքաց կայ նաև կրօնական զցանքան բայց բրդիւր, զոր սիրտն աւելի միտքը միայն կրեայ զցալ. վասնգի Կոմիտասը սպիտական երգանան մը չէ, այլ մեր երաժշտութեան իմաստակը:

Պ. Քրիզոր Մանուսեան արուեստի զիւսակութեամբ յաջողած է սորվեցնել զայն

Փառանգաւոր Սաներուն, եւ անոր արտայայտութեամբ ոգեւորել, ժամանակ առ ժամանակ, Մ. Սակորեանց Տանարին կամաց ները:

#### ՑԱՍՈՑԱԿՆԵՐ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

Մ. Արքուոյ Պատ. Տնօւշէ ժողովը՝ վերջեւ անօրինեց տեսական պատօններու հետեւալ փոփոխութիւնները:

Մ. Արքուոյ Ժառ. Վարժարանի ի զննայանի Տեսուչ ընթացացաւ Հոգ. Տ. Սերովիք Վ. Պ. Մանուկեանը, փոխարինելով Գեր. Լուսարատապետ Տ. Ներսէք Վ. Պ. Տերեւեանը: — Հոգ. Տ. Սերովիք Վ. Պ. Մանուկեանը Մ. Արքուոյ զարգացած միաբաններէն է, որ առիքը ունեցած է իր բարձրագոյն ուսումնար շարունակելու համե Լուսոն, Քինկո Քոյնին մեջ; Եւ ունի բոլոր ձեռնահատութիւնները իր նոր պատօննին:

Հայֆայի նոյենու Հովիլ նօանակուեցաւ Հոգ. Տ. Հայեակ Վ. Պ. Խօրյեանը, նախորդ Հովիլ Հոգ. Տ. Յակոբ Արդ. Վարդանեանը ևեղ:

Տպարանի նեսուչ նօանակուեցաւ Հոգեմուն Տ. Յակոբ Արդ. Վարդանեանը, Հոգ. Տ. Թորգոմ Արդ. Վանուկեանի նոյենու Հովիլ նօանակուեցաւ Հոգ. Տ. Կորիմ Արդ. Վանուկեանը, իր յաջորդ Հոգ. Տ. Յարութիւն Արդ. Մուսեանի:

Խակ Մ. Գոկիչ վախուց եւ Մ. Աստուածածնայ հետուչ նօանակուեցաւ Հոգ. Տ. Յուրի Յուրի Արդ. Վարդանեանը, Հոգ. Տ. Յուրի Յուրի Արդ. Վարդանեանի նոյենու Հովիլ նօանակուեցաւ Հոգ. Տ. Կորիմ Արդ. Վանուկեանը, իր յաջորդ Հոգ. Տ. Յարութիւն Արդ. Մուսեանի:

Մերժ. 15-ին Կիպրոսին Մ. Արոն վերադառն Ա. Յարութիւն Տեսուչ Գեր. Տ. Ֆրան Վ. Պ. Պետրեւեան, երկու ամսուան օգափոխութիւնն մը վերջ է: Գեր. Հայրը պէտք ունեւ այս կազմուոււմին, նկատի առած իր պատօնին ծանր եւ բազմապահանջ հանգամանքը: — Կը ձայնակցին իրեն մեր սնանկալութիւնը յայնենուս Արժ. Տ. Խուեն Աւագ Քինչ. Գուլիկեանին մեր միաբանակից եղբօր նկամամբ իր ցոյց տրած ազնիւ վերաբերմունքին համար:

**ՔԱՌԱՍՆԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆ  
ՄԵԾԱՏԱԴԱՆԴ ԳՐԱԳԵՏ ՈՒ ՔՆԱԴԱՏ**

**Յ. ՕՇ ԱԿ ԱՆ Ի**

1905 — 1945

**ՑԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ**

**Արեմանահայ Գրականութիւնը վերջի հառորդ գարու իր գործունելութեան լիբրացին, սրապուշ յարատեւութեամբ մը շարունակեց ինձգինք արդիւնաութել, նոր ուժերուն նես, նին արժէներուն ալ գործակցութեամբը։ Անվերապահ կրնանի յայտարարել թէ այդ նին ուժերուն մէջ Յակոբ Օօական կը ներկայանայ բացառիկ օնորհներով եւ արդիւնեներով։**

**6. Օօական բերած է արեմանահայ վկային ծաւալի եւ որակի դեռ չգերազանցուած յաւելումներ։ Մանր տագնապներով բայց անսպառ կորովով մը գործադրուած այս ճիզզը մեր պատումը, մեր վեպը բարերարած է հարազան ու արդար գեղեցկութիւններով։ Օօականի վիպական գործը թէեւ անսպառ՝ բայ է զինք մեր գրականութեան տիրական դէմքը դարձնելու։ Անոր երազն էր փրկել իր ժողովուրդին մնացածը։ Նայ զիւլը, մայ խաղաքը յատակը կը կազմեն այդ վէսին։**

**7. Օօական արեմանահայ բատրոնին բերած է նմանապէս բանկ յաւելումներ, երբ նկատի առնուի Սփիւրքի բատերական գրականութեան մակարդակը։ Մեր անցեալէն, մեր ողբերգութենէն եւ մեր Սփիւրքն իր զլիաւոր նիւթերը առնող բատերազիր Օօականը այդ նիւթերու մօակումը իրազործած է մեր ներկայ մօակոյրէն վեր չափանիեւու վրայ։ Տասնէն աւելի խաղեր արդիւնք են այդ ցանկութեան։**

**8. Օօական արեմանահայ իմացական շարժումին բերած է ամենալայն իր մասնակցութիւնը, ոչ միայն պարբերաթերերու մէջ օռուան զիրեւուն, գրական նարցերուն ևուշ խոր, լայն, անտայման նոր տեսակետներով, կերպներով, այլ եւ ի-**

րազործած է մեր մէջ գրեթէ ցարդ անկարելի նկատուած անդրանիկ համապրում մը Արեւմանայ Գրականութեան բոլոր արժանուոր նուանումներուն: Իր Համապատկեր Արեւմանայ Գրականութեան անունը կրող շատ ընդգարձակ աշխատավիրութեամբ, որմէ լոյս տեսած առաջին հանորը հանրութեան սեպհականութիւնն է արդէն, Յակոր Օօական կը հանդիսանայ ոչ միայն առաջնակարգ պատմիչ մը ՚հայ գրականութեան, այլ եւ հայ հոգին յուզող տազնապներուն կախարդական տարբաղադրիչը:

Յ. Յական ստեղծած է տպաւորապատ գրականութիւն մը, ուր միտքը ինչպէս սիրու, ներկան ինչպէս անցեալը, մեր մշակոյրը եւ հիմ ու նոր արեւմտեան եւ արեւելեան մեծ մշակոյրներու ամենէն գոյոց ապրումները իրարու կը միանան: Իր վերլուծումները ինիներէն ու նուերէն, իր հերարները, իր տպաւորութիւնները կը պարզեն ոչ միայն իմացական շատ ընդգարձակ հետարքութիւններ, այլ եւ կը վերածուին ամենէն տաք տպրումներու: Նարեկացի մը, Սայեար - Նովլա մը, Տերուած մը Վարուժանէն կամ Պէտիլքաշեանէն՝ անոր համար կեանի լայն պահեր են: Ս. Ենոնք որ տեսած են զինէր ուրիշները բացատրելու աշխատանին մէջ, չե՞ կրնառ մոռնայ այս խոր, խաղը, ընդհարող ապրումի պահերը, որոնք մեր մեծ արծէները վերանորոգ կը մասուցանեն բազմութիւններու վայելումին:

Յ. Յական իր այս աշխատանինները կատարուծ է նորոգողի, ստեղծողի իր ուժերէն անդիմ ձգողի սրտական մասհոգութեամբ: Իրմէ փորձուած բոյոր ստերէր՝ իրմով աւելցած են, ըստ կ'առզենք սացած են նոր կերպարանք: Յ. Յական դարձալ այդ աշխատանիններուն համար գործածած է մեր լեզուն կորովով մը, գեղեցկութեամբ մը, որոնք առանձին յաջողուածներ են:

Քանակի, ինչպէս ուրակի մէջ, այնքան ոււագրաւ այս արդիւնքը, Ս. Յակորեանց Միաբանութիւնը արժան կը դատէ հանրային լայն զնահաման, նախաձեռնելով Յ. Յականի հառասնամեայ գործունութեան յորելեանը, կատան թէ հայ հասարակութիւնը պիտի ընդգառաջ մեր փափաքը, բերելով մեր գրականութեան մեծ մշակին իրեն արժանի զնահամանը:

Ս. յս նպատակով Յոքելինական Կեդրոնական Յանձնածողով մը կազմուեցաւ Ս. Արտուր մէջ, նախազահութեամբ Ս. մեն. Ս. Պատրիարք Հօր եւ հոգեւորական եւ աշխարհական անդամներէ, ընելու համար հետեւեալ կարգագրութիւնները:

Ա. — 1945 եւ 1946ը յայտարարել Յոբեկինական Տարի, որու ընթացքին Սփիտի քոլոր կարեւոր կեդրոններու մէջ պիտի կազմուին այս հանդէսները գործադրութեան դնելու համար տեղական ուժերէ հանգամանաւոր մարմիններ:

Բ. — Մեր գրականութեան արժանաւոր այս մշակին համար սարբուած հանդէսները ընդունակ ընել գոյացնելու հիմնադրամ մը, որով կարելի ըլլայ Մամուլին յանձնել հրակայական իր ձեռնարկը, Արեւմտահայ Գրականութիւնը համապատկերող: Այս ընդարձակ աշխատանիւն դուրս Օչական ունի լոյսին սպասող բազմարի ժամ աշխատութիւններ, լիւայ, բարոն, տպաւորապատ էջէր եւ մեր հին մատենագրութեան ուուրց ուսումնասիրութիւններ:

Յոբեկինական Կեդրոնական Յանձնաժողովը այս զեկոյցով կը բանայ Օչականի Յոբեկինական Տարին, եւ կը խնդրէ որ Հայ Մամուլը, որուն մետեանդն աշխատաւորը եղաւ ան, բանայ իր էջերը, հրատարակելու ներկայ Յայտարութիւնը ամբողջութեամբ:

## Կ Ա Զ Մ

### ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՔԻ

1. ԱՄԵՆ. Տ. ԿՐԻՄԵՂ Մ. ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐ	ՆԱԽԱՊԱՀ
2. ՀՈՓ. Տ. ԵՎԼԻՇԵ ՎՐԴ. ՏԷՐՏԵՐԵԱՆ Լուսաբարապետ Ա. Խրոսոյ	ԱՏԵՆԱԴՊԻՐ
3. ՀՈՓ. Տ. ՍԵՐՈՎԲԵ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ Ցեսազ ժառ. եւ Ս. Թարզմ. Վարժարաններու	ԿՈՐՃՐԱԿԱԿԱՆ
4. ՄԵՆ. ՏԻԱՐ ՏՈՔԹ. Վ. ԳԱԼՊԻԱՆ	ԱՏԵՆԱՊԵՏ
5. ՄԵՆ. ՏԻԱՐ ԼԵՒՈՆ ԳԵՂՐԴԵԱՆ	ԳԱՆԶԱՊՈՀ
6. ՄԵՆ. ՏԻԱՐ ՏՈՔԹ. Մ. ՊՈՏՈՍԵԱՆ	ԿՈՐՃՐԱԿԱԿԱՆ
7. ՄԵՆ. ՏԻԱՐ Կ. ՄԻՀՐԱԱՆԵԱՆ	"

### Մ Ա Ն Ո Թ Ա Թ Ի Կ

Ա. — Հետազիր, ուղերձ, շնորհաւորական զիր կ'ուղղուին Կեդրոննեական Յանձնախումբի Դիւմին, Մէջի հասցեով,

Բ. — Դրամական առաջումները կը կատարուին Կեդրոննական Յանձնախումբի հասցին:

COMITÉ CENTRAL DE JUBILÉ OSHAGAN

PATRIARCAT ARMÉNIEN

JÉRUSALEM-PALESTINE

## Հ Օ Ց Ս Տ Ե Մ Ա Ռ Ե Վ Ե Ն

### Ս. Ա Թ Ո Ւ Ո Յ Ս Տ Պ Ա Ր Ա Ն Ե Ն

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՈՍ. ՅՈՎԱԿԻՓԵԱՆԻ

### ԽԱՂԲԱԿԵԱՆՔ ԿԱՄ ՊՈՌՇԵԱՆՔ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Մ Ա Ս Ն Ե Ր Կ Ր Ո Ր Դ

ՀՈԳԵՒՈՐ ԿԵԴՐՈՆՆԵՐ

ԵՒ

ԳԼԱԶՈՐԻ ԲԱՐՁՐ ԴՊՐՈՑԸ

ՊՈՌՇԵԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

(ՊԱՅԿԵՐԱԿԱՐԴ)

Եզ 292, զոյգ սիւնակ: Գիցն է պաղեստինան 60 դահնեկան, ամերիկեան 3 տոլար,  
Երեք հատորը միասուր 2 պաղեստինան ոսկի կամ 10 տոլար:

### Յ. Օ Շ Ա Կ Ա Ն Ի

Հ Ա Մ Ա Պ Ա Տ Կ Ե Ր

Ա Ր Ե Ւ Մ Տ Ա Հ Ա Յ Գ Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

Ա Ռ Ա Զ Ի Ն Հ Ա Տ Ո Ր

Զ Ա Ր Թ Ո Ն Ք Ի Ս Ե Ր Ո Ւ Ն Դ

Ա - Բ Գ Ի Ր Բ

# ՀԱՅՈՒԹՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՎԱԿԱՆ ՏՐԱՋԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՎԱԿԱՆ ՏՐԱՋԱԿԱՆ ԵՎ

Յ. ՕՇԱԿԱՆԻ

## **ՍՓԻԼԻՌ ԳԼ**

ԵՒ

ԻՐԱԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

(Վ. ԹԵՔԵՍԱՆԻ ԱՌԻԹՈՎ)

Էջ 111

Գիր 30 Պաղեստ. Դահ.

ՈՈՒԲԵՆ ՍԵՒԱԿԻ

ԿԱՐՄԻՐ ԳԻՐԳԼ - ՍԻՐՈՅ ԳԻՐԳԼ

ԵՒ

ՑՐԻՒ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Էջ ԺԶ + 160

Գիր 15 Պաղեստ. Դահ.

ԱՆԵԼԻ

(Կ. Յ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ)

**ՄՈՒԹ ՑԱՒԵՐ**

(ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ)

Էջ ԺԵ + 103

Գիր 20 Պաղեստ. Դահ.

Ժառանգաւորաց Վարժարանի Սամ՝ Փայլակ Անքապլիան  
1945 Տարւոյ Մինչ կը նուիրէ՝ Անդրանիկ Ռութալիանին (Քեպուսիէ)